

8281

Յայով տիկը
պահանջ ու դժուակ

ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԻՇԱՏԱԿԱԾՐԱՆ

ԵՐԵՒԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԳՈՒՐՈՒ - ԶԷՇԱՔԻ

ՀԱՐԻՒՐԱՄԵԱՅ ՅՈՒԲԵԼԵԱՆԻ ԱՌԹԻԻ

1834 - 1934



735

ՊԱՏՐԱՍՏԵՑ

ՅՈՒԲԵԼԵԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՐԾՈՅ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

281.6

4

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. Մ. ԱՔԵՐԵԱՆ

Դ - 30

398

281.6
7-30

281.6 13 SEP 2011
7-18 W

Պատմական Յունացակացւուն


ԱՐԵՒՄԱՆ Ա. ԽԵԶ ԵԿԵՊԵՏԻՈՅ

ԳՈՒՐՈՒ-ԶԵՅՄԵՒ

Պատմական

Յունականական Յանձնաժողովոյ

ԽՄԲԱ.ԳՐԱ.ԿԱ.Ն ՄԱՐՄԻՆ



1934

9 Haziran 1934

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. Ա. ԱՔԵՐԱՆ

118-07-2013

8281



ԹՈՒՐԲԻՈՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՍԵՄ. ՆԱԽԱԳԱՀ

ԿԱԶԻ ՄՈՒՍԹԱԳԱ ՔԵՄԱԼ ՓԱԾԱ



4222-2011

MİNNETTARLIK DUYGUSU

Kuru-Çeşme, Arnavut Köy ve Bebek Ermeni Cemaati Mütevelli Heyeti Kuru-Çeşme Ermeni Kilisesinin yüzüncü yıldönümü dolayısı ile, Türkiye Ulu Cumhuriyeti pek Kahraman Reisi Gazi Mustafa Kemal Paşa Hazretlerine en derin minnettarlık duygularını sunar.

*Kuru Çeşme, Arnavut Köy ve Bebek
Ermeni Cemaati Mütevelli Heyeti*



ԱՐԵՆ. ՏԵՍՐՈՂ ԱՐՔ. ՆԱՐՈՅԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՖԻՈՑ

ՊԱՏԻԱՐՔԱՆ ԱՆ ՀԱՅՈՑ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆ

Կ. Պոլիս. 10 Ապրիլ 1934

ՀԱՄԱՐ 2277

Ազնուաշուր Տիառ Աժեմապէս

և Պատ. Անդամէն Թաղական Խորհրդոյ

ԵՐԵՒԱՐԱՆ Ս. ԽԱԶ Եկեղեցւոյն

ԳՈՒՐՈՒ. ՁԷՇՄԵՒ

Պատ. Խորհրդոյ յոյժ զովելի զաղափարը ունեցած
և հանդիսաւորապէս ոօնելու թաղիղ Երևան Ս. Խաչ
Եկեղեցին Յոքելեանը, և այդ առիրով ողելոցիու ու
պանձացնելու Առիրական յիշատակը ևանաւորապէս հո-
գելոյն Տ. Զաքարիա Պատրիարքի, Երևանեան Յարուրին
Ամիրայի և բոլոր այն Բարեւարեւուն, որոնք նիրա-
պէս ու բարոյապէս սատար հանդիսացած են, և այսօր
այնաև յաւանք արժանի են Ազգին երախտազիտուրեանը:

Գուրու. Ձեզին դարաւոր հնորին ունեցող Ս. Խաչ
հոյակեր Տաճարին անցեալը զի և փառաշուր դրուազնե-
րով և յատկանշական անցեարով, որոնք Պոլսահայ պատ-
մուրիան էջերը կը լուսաւորեն, իրեւ վաւերական ապա-
ցոյցներ այն եկեղեցակր ու կրանուկր ծառայութեանց,
զոր մեր երանեի նախնիքը ևասուցած են, թաղիղ հո-
գելու շինութեան ու մասուր զարգացւեան համար:

Հետեւարաւ, երախտազիտական հարկը զոր այսօր Պատ.
Թաղակ. Խորհուրդի և Յոքելեանական Յանձնաժողովը
կ'ընծայքերեն, արդաւ տիտուրն և նոյն Բարեւարեւուն
անփոխարիմեջի զոհաքեռութեանց, որոնց շնորհիւ տարի-
ներու ընթացքին յաւերժացած և Ասուծոյ Տան գոյու-
թիւնը։

Կ'օրինենի ուրեմն Ս. Եկեղեցիի մեծ Բարեւարեւուն
խնիկի յիշատակը. Ու մեր հայրական օրինութիւնները կը
նուիրենի նաեւ Պատ. Թաղ. Խորհուրդի և իր պատուա-
կան աջակցին Յոքելեանական Յանձնաժողովոյ անդաւնե-
րուն, որոնք յացան և արդիւնառապէս զուս հանեցին
այս տօնակատարութիւնը, ու միանգամայն ներկայ պատու-
կան Յիշատակարան-Մատեանոյ ծանօթացուցին ու նոր սե-
րունիին աւանդեցին մեծանուն Բարեւարեւուն ազգանուեր
զործունեութիւնը։ Կ'օրինենի մանաւանդ մեր սիրելի ու
հաւատացեալ ժողովուրդը, որ ամեն զոհողութիւն չէ խնա-
յած կանգուն պահելու բարեյշատակ և ախնիքներին ժա-
ռանցուած բաղիդ Ս. Եկեղեցին ու Կրթական հաստատու-
թիւնը։

Մնամի Ողջունիւ Սիրոց
Աղօթարար
Պատրիարք Կ. Պուտոչ
ՄԵՍՄՈՎՈ ԱՐՅԵՑՊՍԿ.

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Թաղիս Երեւման Ս. Խաչ նորակիւր Եկեղեցւոյ
հարիւրամեակին առքիւ, Խորհուրդու նուիրական
պարտէ նամարեց արժանավայել հանդիսուրեամբ մը
պանծացումը ընել հիմնադիր ու սատարող բարեւարեւուն-
ուն. եւ այդ առքիւ հրատարակել նաեւ պատմական
Յիշատակարան մը, որ պատկերացներ Գուրուչէմէի
անցեալ կեանքը, հայ բնակչուրեան ծագումնն եւ ա-
ռաջին ալօրատեղիի մը գոյուրեան բուականերէն
սկսեալ։

Ուրախ ենք որ մեր հրաւերին սիրայօծար պատաս-
խանեցին Յեկելինական Յանձնաժողովին զործօն ու
պատուակալ անդամներն ու անդամուհիները. բոլոր-
ունցան ուրեցի մեր այս ձեռնարկին, զայն արդիւնա-
ւուրելու եւ վայելու ընծայելու զերմ նախանձախընդ-
րուրեամբ։ Մասնաւորապէս զոհունակութիւն առքեց
մեզ պատրաստակամուրիւնը հիմքարական մարմնի ան-
դամներուն, որոնք անձնուիրաքար ու սիրով սանձնե-
ցին պատմական Յիշատակարանին պատրասու-
թեան դժուարին հոգը։

Աւխատուրեան բաժանում կատարուելով, այս հա-
տորին առաջին մասը (1681—1834) պատրասեց Յոքել.
Յանձնաժողովիս ատենադպիւր Տիար Թորոս Ազատեան.
Վերջին հարիւրամեայ պատմութիւնը (1834—1934) գրի
առաւ Յանձնաժողովիս ատենապէտ Տիար Պետրոս Կա-
րապետեան. իսկ բաղիս գերեզմանատան տապանակարե-

ուն ու դամբարաններուն արձանագրութիւնները հաւաքեց ու դասաւորեց Տիար Մինան Ռողուրդեան (Մ. Ասատուր)։

Թաղ. Խորհուրդս, որուն միակ նպատակն է իր միջոցներուն ներած չափով զարկ տալ Ո. Եկեղեցին ու բաղիս բարգմանշաց երկսեռ վարժարանին օֆնութեան, բարեզարդութեան ու յառաջդիմութեան, զօնապեղուած է իր առաջադրութեանը մէջ, ի տես իրեն բնձայուած ջերմ համակրութենեն, աջակցութենեն և իր ձեռնարկին գտած ընդունելութենեն։

Հետեւաբար, պարտք կ'զգանք մեր սրտադին տնորհակալութիւններն յայտնել Ամեն. Ո. Պատրիարք Հօր, Ազգ. Վերին իշխանութեան, պոլսահայ մամուլին Յութելենական յանձնաժողովին. Խմբագրական մարմնին Ս. Թարգմանշաց Ազգ. Վարժարանիս տնօրինութեան, եւ բաղիս բարեսէր ազգայիններուն, որոնք բաջալեր ու զօրավիզ հանդիսացան Խորհուրդիս, լաւագոյնս իրագործելու իր նպատակը եւ փայլուն ու արդիւնաւոր լնծայելու այս պատմական տօնակատարութիւնը։

Ի դիմաց Գուրուցէմի Ս. Խաչ Եկեղեցւոյ
Թաղ. Խորհրդոյ

Ատենադպիր	Ատենապետ
ԱՐԱՄ ՁՆՈՉԵԱՆ	ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵՐԱՄԵԱՆ

ՊԱՏՄՄԵԿԱՆ ՅԵՇԱՄՄԱԿԱՐԵԱՆ

ԳՈՒՐՈՒ-ԶԵՇԱՄԵՒ

Առաջին մաս (1681—1834)

1. Հայ բնակչութիւնը և առաջին աղօքատեղին Գուրուցէմի մէջ։
2. Տիւզեանները և Ակնցի Հայ Մհծառմններ։
3. Երեւան Ս. Խաչ Եկեղեցիին շինութիւնը։
4. Պողոս Պատրիարք և Հայ Կարողիկ անցելը Գուրուցէմի մէջ։
5. Հին յիշատակներ և արձանագրութիւններ։

I. ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ

Ե Ւ

ԱՌԱՋԻՆ ԱՂՅԹԱՑԵՂԻՆ ԳՈՒՐՈՒ-ԶԷՇՄԵՒ ՄԷԶ

Գուրու-Զէշմէ Պոլսոյ պատմական թաղերէն մէկնէ։ Ունեցած է հարուստ անցեալ մը։ Եզած է բնակավայրը մեծատուններու, չէլէպիներու և ամիրաններու, որոնք նշանաւոր հանգիսացած են իրենց պետական և հանրային ծառայութիւններով ու բարեգործութիւններով։

Հայ բնակչութեան սկզբնական շրջանը ճշգործելու և այս կարեւոր թաղին եկեղեցական և ազգային կեանքը համազրելու, պատմութեան յանձնելու համար պէտք է փոխադրութիւնը 17րդ և 18րդ դարերը, որոնք մեր հին ու ժամանակակից պատմաբաններու և բանասէրներու հետախուզութիւններուն շնորհիւ մեզ կը ներկայանան լուսաւոր դիմագծութեամբ մը։

17րդ դարուն ապրած է Պոլսահայ մեծագոյն գիտնականներէն մէկը, Երեմիա Զէլէպի Քէօմիւրձեան, որուն գրի առած Ստամպոլոյ պատմութիւնը^(*) կը հա-

(*)Երեմիա Զէլէպի Սթամպոլոյ պատմութիւնը՝ իսկստ շահեկան ծանօթագրութիւններով ուսումնասիրած եւ երկու յաջորդական հատորներով լոյս ընծայած է Տօթթ. Վ. Թորգոմեան։ Այս ուսումնասիրութիւնը զինաւոր աղքիւրներէն մէկը եղաւ մեր աշխատութեան։

մարուի այսօր ամէնէն վաս երտկան աղբի րը՝ իր տեսակին մէջ։ Ան մէկիկ մէկիկ շրջած է Պոլսոյ արուարձանները, և իր տպաւորութիւնները, ժամանակակիցից անցքերն ու գէպքերը յիշատակագրած է։ Անորայդ պտոյսէն կը հասկցուի որ կեսարացի Կարապետ Պատրիարքի օրով (1681ին) Հայերը արդէն կարեւորթիւ մը ունէին Պոլսոյ մէջ, Անոնց բնակութեան գլխաւոր կեզրոններն էին, ա. Պալտթիա Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիով. բ. Սամաթիա, ուր հազար տրնուորէ աւելի Հայ կար՝ Ս. Գէորգ եկեղեցիով. գ. Գումգարու, Վլանկա և Եէնիգարու՝ ամէնէն բազմահայ կեզրոնը, Ս. Աստուածածին Մայր եկեղեցիով. դ. Էտիրնէ գարու և Պալտթ, Ս. Հրեշտակապետ եկեղեցիով. ե. Ակիւտար Եէնիմահալէ Ս. Կարապետ եկեղեցիով։ Ասկէ զատ Հայեր սկսոծ էին հաստատուիլ Եյուպ ու Հասքէօյ, որոնք չունէին դեռ հայ եկեղեցի, և որոնց բնակիչները կը յաճախէին Պալտթի Ս. Հըրեշտակապետ եկեղեցին։ Պէշիկթաշի մէջ կային «փոքրմի Հայք ժամատամբ» և Գուրու-Զեմէ «Հայք ժամատմբ»։ Սակաւաթիւ Հայեր կային նաև Եէնիքէօյ, առանց սակայն ժամատան։ Հայոց գլխաւոր գերեզմանատուններն էին Բերայի (Բանկալթի), Պալըգլը և Էտիրնէ գարուի գերեզմանատունները, ուր թաղուած կարեւոր անձնաւորութեանց անունները կը յիշատակէ երեմիա Զէլէպի, մեծ մասը այսօր մեզի անծանօթ։

Ուրեմն 17րդ դարու կէսէն վերջ Գուրու-Զէլէպ ունէր հայ բնակչութիւն, ժամատունով մը կամ մատուռով մը։

1700 ական թուականներուն է որ այս թաղը հետքհետէ կը դառնայ բազմամարդ, ու կը ծաղկի, երբ բնակութիւն կը հաստատեն այնտեղ Տիւզեանները։

«Մանաւանդ եթէ միտ զնենք Տիւզեան գերդաստանին սեփական հանգստարանի տապանագրերուն վըկայութեան՝ մէկ. գարէն սկսեալ բուն բնակութեան տեղը՝ Գուրու-Զէլէպի գիւղաւանն պէտք է ենթագրել. վասն զի 1721էն սկսեալ այս ընտանեաց վախճանեալ անդամններն հոն ի հանգիստ կը տարուէին։» (*)

Տիւզեանները Հոռվմէական էին. որով իրենց ապարանքին մէջ գտնուած մատուռը ունէ առնչութիւն չունի Գուրու-Զէլէպի եկեղեցիին հետ։ Այս գերդաստանի անցքերուն ատեն տեսնուեցաւ որ իրենց պալատին մէկ անկիւնը մատուռ մը ունէին, քանի որ Կըրօնական խնդիրներու բերումով անոնք չէին կրնար առանձին եկեղեցի ունենալ։ Այդ մատուռին զգեստներն ու պատկերները Հայոց Պատրիարքարանը փոխադրուած են։

Ասոր համար է որ կաթոլիկ վարդապետներ ատենին քանից պատարագած են Գուրու-Զէլէպի Հայոց եկեղեցիին մէջ, նախ քան իրենց սեփական եկեղեցի ունենալ։» (**)

Երեմիա Զէլէպի չէ յիշատակած Գուրու-Զէլէպի եկեղեցիին անունը։

Իրմէ ետք, ուրիշ պատմագիրներ յիշած են մերթ Ս. Նեան ու մերթ Ս. Խաչ անունով։

Այսպէս, Գիւտ քնյ. Աղանեան, իր «Դիւան Հայոց պատմութեան մէջ կը գրէ։

«ՌՄԵԼ. 1798 փետր. 27ի կ. Պոլիս Ս. Նեան եկեղեցի Ղուրու. Զէլէպի նորող շինուեցաւ ի հիմանէ, հոգաբարձութեամբ Զօպան ամիրային, և էօծ զնա Յով-

(*) Ազգաբանութիւն Ազնուական Զարմին Տիւզեանց, 1890, Վիէննա, Հ. Գ. Մէնէվիշեան։

(**) Պատմութիւն Հայոց Ա. Պէրապէրեանի, 1871 էջ 134։

հաննէս եպսկ. Կոստանդնուպոլսեցի, ի Տնտեսի կիւրագէին ։

Նոյնպէս Սարդիս Դպիր Սարափ Յովհաննէսեանի «Ճեղագրութիւն Ստամբուլի» ձեռագիր աշխատութեան մէջ յիշատակուած է ի հիմանէ շինութիւնը այս եկեղեցին, սակայն տարբեր անունով։

«Եւ յետ Տէֆտէրտարին է գիւղն այն, որ կոչի Գուրու-Զէմէ։ Գոյ ի գիւղի տատ եկեղեցի մը Հայոց՝ յանուն Երեւման Խաչի, որ ի հիմանէ քակեալ շինեցաւ ՌՄԷկ. 1798 փետր. իէ. և օծեալ ձեռամբ Յովհաննու արհի եպսկ.ին, կոչեցաւ Ա. Խաչ, ըստ տուաջին անուանակոչութեան իւրոյ։»

Հ. Ղուկաս Ինձիճեան եւս իր «Ամարանոց Բիւզանդեանոին մէջ(*) կը գրէ։

«Իսկ եկեղեցի՝ Հայկական ազգին,
Ի մէջ բլնիկ գեղջ՝ յանուն ՍՈՒՐԲ ԽՍՋԻՆ ։»

«Հ. Ղ. Ինձիճեան աւելի երկար կը խօսի Գուրու-Զէմէի մասին։ Ան ձիշդ չի գտներ ուամիկներու կողմէ աղաւաղուած «Գուրու Քէսմէ» անունը։ Գիւղին մերձ անտառակի մը (գորու) աղբիւրին անունով եւս (Գորու Զէմէ) յիշուած է, սակայն պատմական, գործածական անունը եղած է միշտ Գուրու. Զէմէ։

Գուրու. Զէմէի եկեղեցիին ի հիմանէ կառուցման թուականէն (1798) առաջ կը հանդիպինք երկու արձանագրութիւններու։

Առաջինը կը գտնուի եկեղեցւոյ մուտքի դրան մօտ, ճամբուն վրայ շինուած հին աղբիւրի մը զուռին վերեւը, հետեւեալ երկաթագիր վերտառութեամբ։

(*) Վենետիկ, 1794, էջ 128։



Ս. Աստուածածնայ պատկերը՝ նուիրուած է Ապուչելսցի Ազատենց Տուտուին կողմէ

Յիշատակ է

Այս աղբիւրս . Նազլը Խարունի .
Կողակից Փափագեան Պետրոս ամիրայի .
Եւ որդւոյն Մկրտիչ ամիրայի .
Յիշեմ միով Հայր մերիւ .
Ի թիւն Քրիստոսի 1780 .

Իսկ երկրորդը՝ եկեղեցւոյ Աւագ խորանի Ս. Աստառածնայ իւղաներկ նկարին վրայի արձանագրութիւնն է , հետեւեալ կերպով .

«Յիշատակ է Ապուչեիցի Ազատենց հանգուցեալ Աքրահամի դուստր Տուտուին(*) քուին ՌՄԼ. (1786) : »

Կան ուրիշ յիշատակութիւններ և արձանագրութիւններ եւս , ինչպէս պիտի տեսնենք , ստկայն ասիկա որպէս ամէնէն հնագոյնը , կ'անջատենք , նուիրուած ըլլալով մանաւանդ առաջին աղօթատեղիին :

2. ՏԻՒԶԵԱՆՆԵՐԸ ԵՒ ԱԿՆՑԻ

ՀԱՅ ՄԵԾԱՏՈՒՆՆԵՐԸ

Ժամանակագրական կարգը պահելու համար , համառոտակի նախ պէտք է խօսիլ Տիւզեան Զէլէպիներու և անոնց ժամանակակից այն ամիրաներու մասին (մեծ մասով ակնցի) , որոնք բնակած են Գուրութէշմէ և կամ բարերարած են եկեղեցին ու թաղին :

Տիւզեանները մէկ երկու դար ամբողջ ապրած են այստեղ , բոլորած իրենց վառքի և անկումի շրջանները , այնպէս որ Գուրութէշմէ զրեթէ անոնց հայրենիքը եղած է , Արդէն , տապանաքարերու վկայութեամբ , ամէնէն հին արձանագրութիւնը այս գերդաստանը ունեցած է :

Տիւզեան Զէլէպիներու նախահայրը՝ մատոի . Յարութիւն , Սեբաստիոյ արեւելեան կողմը՝ Տիւզեկի մէջ ծնած ու հոն անուանի ոսկերիչ մը ըլլալէ յետոյ , լսելով որ Պոլսոյ մէջ այդ արուեստը մեծ յարդ կը վայելէ , 17րդ դարու վերջերը , Յովհաննէս Սամաթիացի Պատրիարքին օրով՝ եկած հաստատուած է Եէնի-Գափու : Մհամ . Յարութիւն Պոլսոյ մէջ ալ երբեւ վարպետ ոսկերիչ՝ մեծ համբաւ կ'ստանայ և արքունի գանձատան մօտ խանութ մը կը հիմնէ , որով կը ծանօթանայ պալատականներուն : Մհամ . Յարութիւն իր այս խանութին մէջ , որ մինչև 18րդ դարու վերջերը Տիւզ-

(*) Սկիւտարի ազգ . զերեզմանստան մէջ կը գտնուին հնգ . Արքահամի եւ Ազատեան զերգաստանի ամիրաներուն ու անդամներուն շրեղ տապանաքարերը , որոնցմէ երկու քը ու չագրաւ են , իրնոց վրայի բանդակ խորհրդանշաններով (արծիւթագ , արեւ , մահիկ , կռունկ , եւլն.) :

եան մականունով մնացած է, առաջին կարգի վարպետ հասցուցած է իր անդրանիկ զաւակը՝ մհատ. Սարգիսը, որ 1655ին Պոլիս ծնած է և որ Սուլթան Ահմէտ Գ.ի (1703 — 1730) օրով արքունի ոսկերչապետ կարգուած է: Կը պատմուի թէ՝ երբ օրմը, ան պալատի պարտէզէն իր խանութը կ'երթար, կայսրը պատշգամէն կը տեսնէ ուղիղ ու բարձրահասակ մհատ. Սարգիսը և կը հրամայէ որ՝ այս տիւզ մար-



Միքայէլ Զէլէպի Տիւզ (1724—1783)

դը իր մօտ բերեն, առանց անոր անունը տալու: Այդ օրէն սկսեալ Տիւզ կ'ըլլայ մհատ. Սարգիսի մականունը՝ որ զաւկէ զաւակ մնացած է: Ոսկերչապետ մհատ. Սարգիս Գուրու-Զէշմէ եկած է, նախ իրը ամարանոց 1700ական թուականներուն, ապա հոն հաստատուած է ու մեռած՝ 1721ին (թաղուած տեղւոյն ազգ՝ գերեզմանատունը):

Մհատ. Սարգիս Տիւզեան նուրի խաթունի հետ առ մուսնացած ըլլալով՝ ունեցած է երկու մանչ զաւակ՝

Յովհաննէս և Տէվլէթ, որոնցմէ առաջինը ծնած է Պոլիս 1685ին և մեռած 1744 մ.որտ 6ին: Յովհաննէս Տիւզ իր արուեստագէտ հօրը չնորհիւ եղած է վարպետ ոսկերիչ մը, և անոր մահուընէն վերջ, Սուլթան Մահմուտ Ա.ի (1730—1754) հրամանով՝ ոսկերչապետ անուանուած է: Յովհաննէս Տիւզեանի մահուընէն վերջ (1744), իր անդրանիկ զաւակը՝ Հօճա Միքայէլ, որ 1724 Յունուար 4ին ծնած և 1786 ին մեռած է, 18 տարեկանին ոսկերչապետ կարգուած է նոյն Սուլթանին օրով: Կ'ըսուի թէ վարպետ Միքայէլ՝ հօրմէն աւելի նրբաճաշտկ ըլլալով՝ զեղակերտ ու ականակուռ գոհարեղէններ պատրաստած է արքունիքին համար և Եշիանազուններուն յատուկ Զէլէպի^(*) տիտղոսով՝ պատուած է. տիտղոս մը՝ որ հետզհետէ տրուած է բոլոր իր յաջորդներուն: Ասկէ զայտ Սուլթանը Միքայէլ Տիւզեանէ այնքան գոհ կ'ըլլայ որ՝ (պինիմ հեզարթենենիմ (իմ բազմահանձար արուեստագէտս) կ'անուանէ զայն (Սխալ է «Էջմորիֆէնու» բոհը): Օր մը, թագաւորը իր գոհարեղէններու շատ սիրելի մէկ արկղիկին բանալին կը կորսնցէ, Պուսոյ բոլոր վարպետ դարբինները չեն կրնար զայն բանալ, կայսրը կը բարկանայ և կը հրամայէ իր հեզարթեն Միքայէլ Տիւզը կանչել, մտածելով՝ որ ան միջոց մը իսորհի և արկղիկը կը բանայ:

Իրաւ ալ Միքայէլ Տիւզ նախ կը շուարի. հակառակ դարբինները չեն կրնար զայն բանալ, կայսրը կը բարկանայ և կը հրամայէ իր հեզարթեն Միքայէլ Տիւզը կանչել, մտածելով՝ որ ան միջոց մը իսորհի և արկղիկը կը բանայ:

(*) Զէլէպի «Զալափի» կամ «Զէլէփ» չինսկան ծագումէ եւ կը նշանակէ «Ակտուած, տէր», ինչպէս սա խօսրը կ'ապացուանէ. «Խօքուր թափանագ չալափըր աննազ-Զիք պատելի, այլ միայն Աստուած»:

մը ան կը յաջողի իսկոյն բանալ, իր գլխուն վրայ հետաքրքրութեամբ սպասող կայսեր զարմանք և մեծ գոռհունակութիւն պատճառելով։

Միքայէլ Զէլէպի Տիւզեան իր հաւատարմութեամբ, Հարտարագիտութեամբ և Կորովամտութեամբ, չորս



Սարգիս Զէլէպի Տիւզ (1777 — 1819)

ինքնակալներու՝ Սուլթան Մահմուտ Ա.ի (1730—1754), Սուլթան Օսման Գ.ի (1754—1757), Սուլթան Մուսթաֆա Գ.ի (1757—1774) և Սուլթան Համիդ Ա.ի (1774—1789) միանգամայն ձառայած է, թէև Միքայէլ Զէլէպի Տիւզեան իր նախանձորդներն ունեցած է, բայց զանոնք ամօթահոր ըրած է իր հանրածա-

նօթ պարկեշտութեան, հաւատարմութեան, ուղղամտութեան ու ճարտարագիտութեան չնորհիւ։

1758ին, Սուլթան Մուսթաֆա Գ.ի թագաւորութեան օրով, Միքայէլ Զէլէպի Տիւզեան արքունի փողերանոցին մէջ նոյնպէս պատրաստած է Ֆրներգ ալբենը կոչուած ոսկեգրամները, որոնք 21 այար էին և շատ յարգի, ինչպէս նաև Սուլթանին զինանշանը (քուրան, Թուղրան)։ Այս մեծանուն Զէլէպին մեռած է 1783ին։ Այսպէս հետզհետէ կ'երեւին կրտսեր Յովհաննէս Զէլէպի Տիւզեան (1749—1812)։ Անտոն Զէլէպի (1765—1814), Սարգիս Զէլէպի (1777—1819), Կարապետ Զէ-



Կարապետ Զէլէպի Տիւզ (1765 — 1814)

լէպի Գրիգոր Զէլէպի (1774 — 1819) ինչպէս իրենց ազգականը՝ կրտսեր Միքայէլ Զէլէպի (1774—1819), Պօղոս պէյ Տիւզ (1709 — 1871) և Յակոբ Զէլէպի (1793—1847), որով կը վերջանայ Տիւզեան Զէլէպիներու գործունէութիւնը 19րդ դարու կիսուն։

Տիւզեան Զէլէպիները մինչև 1838, Գուրոււ-Շէշ-մէի գերեզմանատունը ունեցած են մասնաւոր դամբարան մը, ուր կը ննջեն իրենց գերդաստանի անդամները թուով՝ 30, որոնցմէ 8, 10, 11, 12, 15, 17 թիւ տապանագիրերը անդիր են:



Կրտսեր Միքայէլ Զէլէպի Տիւզեան (1774 — 1819)

Տիւզեաններու Գուրոււ-Զէշմէ հաստատուելէն վերջ, շատ մը հայ ընտանիքներ՝ մանաւանդ ոսկերիչներ, նախ իբր ամարանոց ու յետոյ հետզնետէ իրենց տեւական բնակավայր ընտրած են սոյն գեղատեսիլ ու օդասուն գիւղը, ուր կը դանուէր Տիւզեան Զէլէպիներու ընդարձակ ծովեղերեայ ապարանքը, որ այրած է ընդհանուր Պատերազմին ծագած մեծ հրդեհին,

1800ական թուականներուն, Տիւզեան Զէլէպիները մեծ համբաւ վայելած են, ո՛չ միայն իբր ոսկերչապետ, փողերանոցի վերատեսուչ, այլ նաև իբր դպրութեան և գեղարուեստի սիրահարներ, այնպէս որ իրենց Գուրոււ-Զէշմէի ապարանքը դարձուցած էին, գրական ու գեղարուեստական, երաժշտական ու



Պողոս պէյ Տիւզ (1791 — 1871)

թատերական ակումբ մը, ուր կը յաճախէին ժամանակին ներհուն լեզուագէտները, գրագէտները, որոնց մէջ կը յիշուին կէտիկ Փաշացի նշանաւոր հայրունց մէջ կը յիշուին կէտիկ Փաշացի նշանաւոր հայրական՝ Գրիգոր Փէշտիմալճեան պատուելին, հանրածանօթ Հայր Արսէն Բագրատունին, Հայր Միքայէլ Զամչեան, ականաւոր թրքագէտ ու լեզուագէտ Պալաթցի Գէորգ Դպիր Տէր Յովհաննէսեան և ուրիշներ, մանաւանդ թուրք, հայ և օտարազգի անուանի երաժշտագէտներ, որոնք կը հիանային Յովհաննէս, Անտոն-

և Յակոբ Զէլէպիներուն վրայ, իբր քաջահմուտ ու սիրահար արեւելեան և արեւմտ. երաժշտութեանց :

Տիւզեան Յակոբ Զէլէպի ըլլալով միանգամայն քաջ թրքագէտ ու պարսկագէտ, քաջալերած է Պալաթցի Դէորդ Դալիր Տ. Յովհաննէսեանը, որ տարիներու ընթացքին ինքնաշխատութեամբ հեղինակած է պարուկահայ ընդարձակ եղական բառարան մը, որուն յառա



Յակոբ Զէլէպի Տիւզ (1793 — 1847)

Չարանէն վերջ, դրած է համառօտ պարսկերէն քերականութիւն մը, իսկ վերջարանին ալ՝ հայ-պարսիկ նմանածայն և նոյնիմաստ բառերու ստուար ցուցակ մը կը-ցած է, ցոյց տալով իր պարսկագիտութիւնը և ասով

դիւրացուցած ու ճոխացուցած է բազմահմուտ Դէորդ Դալիրի այն բառարանը, որուն մեկենաս կանգնած է անզուգական բարերար՝ Յարութիւն Ամիրա Պէզճեան, տպագրել տալով զայն հոգելոյս Տ. Կարապետ Պատրիարքի հրամանաւ, Օրթաքէօյ՝ Պօղոս Արապեանի տպարանը՝ 1826 թուականին :

Տիւզեանները իրենց զաւակներուն դաստիարակութիւնը յանձնած էին Տրապիզոնցի Ղուկաս Օղուլ Խանեան անուն հմուտ պատուելիին, որուն կը յանձնաբարեն գիւղին ուսումնատենչ պատանիներուն եւս դաստանգել, ինչ որ երկար տարիներ սիրով կատարած է ան ու ձեռագիր գեղեցիկ յիշտակարանով մըն ալ պանծացուցած է Տիւզեանց Զէլէպիներու գերդաստանը :

* * *

Ակնցի ամիրաները, 18րդ և 19րդ դարերուն փայլած են Պոլսոյ մէջ, իրենց բնակավայր ընտրելով Սկիւտար, Օրթագիւղ, Գուրու. Զէմէ, Պէշիկթաշ, Հասքէօյ, Պալաթ, Գումգարու, Եկնիգարու, եւալին :

Գուրու. Զէմէի եկեղեցիին արձանագրութիւններէն յայտնի կ'ըլլայ որ այս պատմական թաղին սատարած են Փափազեան, Ազատեան, Զերազեան, Զօպանեան կամ Հովհեան և Երկանեան ամիրանները, ըոլորնալ ապուչեսցի : Այս ամիրաններէն շատերուն Գուրուչչէմէ երկարաժեկ բնակչութեան մասին, տեղեկութիւններ կը պակսին : Հաւանաբար ամարանոց եկած են և կամ միայն այցելած՝ Տիւզեաններու և այլ մեծատուններու ապարանքը :

Յ.ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻԻՆ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ


Ե Ւ
Տ. ԶԱՔԱՐԻԱ ՊԱՏՐԻԱՐՔ

Կաղզուանցի Տ. Զաքարիա Պատրիարքի շինարարութեանց մէջ կարեւորագոյն տեղ մը կը գրաւէ Գուրու. Զէշմէի Ս. Խաչ Եկեղեցիին ի հիմանէ նորոգութիւնը, 1798ին ժամատան հին շէնքը փլած, փըլփըլած, եկեղեց, արարողութեանց արգելքը ըլլալու աստիճանին հասած էր, և ժողովուրդը ուրիշ աղօթատեղիներ կը դիմէր:

Կրօն. աւանդութեանց նախանձախնդիր մեծանուն Պատրիարքը, որ Գուրու. Զէշմէ կը բնակէր տարիներէ փեր, իր կեանքին վերջին տարիներուն փափաքեցաւ այս պատմական թաղը օժտել նորաշէն եկեղեցիով մը, որուն մէջ ի պահ դրաւ յետոյ խաչտիոյտի նշանաւոր մասունք մըն ալ: Ուստի զլուխը անցաւ շինութեան և ծախքերուն մեծ մասը, 18000 դահեկանի գումար մը, հոգաց իր անձնականէն: Շինութեանէն տարի մը ետք, երբ վախճանեցաւ, առ ի երախտագիտութիւն, Կաղզուանցիի մարմինը ամփոփուեցաւ եկեղեցիին բակին մէջ:

Պատմագիրներէն ոմանք, ինչպէս տեսանք, Յովհաննէս Արք. ի անունը կուտան իբր օծումը կատարուզը եկեղեցիին: Այս վերագրումը սխալ է: Իրականու-

թիւնը՝ այն է որ, ինչպէս Օրմանեան Ա. եւս կը հաստատէ իր «Ազգապատում»ին մէջ, Տ. Զաքարիա Պատրիարք օծումը ըրած է անձամբ:



Տ. Զաքարիա Կաղզուանցի մեծանուն Պատրիարք Փօգուզեանց
(1719 — 1799)

Աւետիս վարժապետ Պէրպէրեանի «Հայոց պատմութեան մէջ (էջ 6) եւս հաստատուած է այս պարագան:

«Յետ այսր ամհնայնի ինդրեաց հրաման Զաքա-

րիա Պատրիարք յԵպարքոսէ մեծ է՝ որ կ'ոչէր իզգէթ Մէհմէտ փաշա նորոգել զեկեղեցին ի Ղուրու Զեմէ յանուն Ս. Խաչի, որ ի բազում ժամանակաց հետէ աւեր և ամայի մնացեալ էր, և նորա ծանուցեալ արքայի զինդիր նորուն, է առ հրաման ի նմանէ և նորոգեաց Զաքարիա զեկեղեցին, գեղեցիկ յոյժ քան զառաջինն, և էօծ զնա յամի Տետոն 1798ի փետր. 28ի Տնտեսի կիւրակէի աւուր Մեծի պահոցն» :

* *

Այս առթիւ կ'արժէ նոր սերունդին ծանօթացնել սոյն բարեգործ և հանճարեղ Պատրիարքին կեանքնու գործունէութիւնը՝ համառօտ զիծերով .—

Տ. Զաքարիա Արքեպ. ծնած է 1719ին Կաղզուան եւ վախճանած է 1799ին՝ Պոլիս։ Հայրն է Բարիլոյս Փողուզեանց իսկ մօրը անունն է Նազէ, ուրոնք իրենց գաւառին մէջ մեծ ահարուստ եղած են եւ ազնուական։ Տ. Զաքարիա Պատրիարք իր նախնական ուսումը Կաղզուանի մէջ ստանալէ վերջ, եկեղեցական ասպարէզը մտնելու համար, իր ծննդավայրէն հազիւ մէկ օրուան հեռաւորութիւն ունեցող՝ Ս. Էջմիածնի Մայրավանքը կը մտնէ եւ կ'աւարտէ անորկանոնաւոր դասընթացքը, ունելով աստուածաբանութիւն, իմաստափարութիւն եւն . Միջոց մը ուսուցչութիւն կ'ընէ ու 1755ին վարդապետ կը ծեռնագրուի եւ վեղար կ'առնէ Մայր Աթոռի լուսարարապետ՝ Տ. Եղիա եպիսկոպոսէն։ Շամախեցի Տ. Յակոբ Կաթողիկոսէն գնահատուելով՝ Եպիսկոպոս կը ծեռնագրուի

եւ իսկոյն Եւղուկիոյ՝ Տէրունի վիճակին առաջնորդ եւ սահմանակից վիճակներուն ալ Ծայրագոյն նուիրակ կը նշանակուի :

Տ. Զաքարիա Կաղզուանցի բարձրահասակ, գեղադէմ, լայներես, լայնածակատ ու հերալի անձնաւորութիւն մը ըլլալով հանդերձ, բամբ եւ ազդուծայն մը ունէր, ուսեալ ու զարգացեալ եկեղեցական մըն էր քաջաքարող, ուշիմ, բանիքուն, վարչագէտ, կամքի տէր միանգամայն, նախանձախնդիր կրօնական կարգ ու սարքի, եւ իր ամբասիր վարքովը սիրելի դարձած էր վիճակին բոլոր ժողովրդեան :

Տ. Զաքարիա Եպիսկոպոս Կաղզուանցի Եւղուկիոյ Տէրունի վիճակին մէջ, իր առաջնորդական պաշտօնը եւ շրջակայից նուիրակութիւնը մեծ կարողութեամբ շրջան մը կատարելէ վերջ, Տ. Սիմէռն Կաթողիկոսի հըրամանով 1763ին՝ Պոլսոյ, Ադրիանուպոլսոյ եւ Պրուսայի վիճակներուն նուիրակ կը կարգուի վեցամսեայ շըրջանով, որուն լրանալէն վերջ՝ 1764 Մարտ 4ին, Էջմիածնին կը վերադառնայ ու հոն մինչեւ 1767 կը մընայ։ Երբ Բասենցի Յարութիւն Եպիսկոպոս Կ. Պոլսոյ նուիրակութեան պաշտօնը աւարտելով Էջմիածնին կը վերադառնայ, Տ. Զաքարիա Կաղզուանցի՝ միայն Կ. Պոլսոյ նուիրակ կը նշանակուի եւ 1768ին, իր նոր պաշտօնին կը ծեռնարկէ, Բայց երբ 1772ին նշանաւոր հեղինակ Տ. Յակոբ Նալեան Պատրիարքի յաջորդ՝ Տ. Գրիգոր Գ. Պատմանեան Թ տարի եւ վեց ամիս բարւոք պաշտօնավարութենէ վերջ կը հրաժարի, բուոր ամիրաներուն ու ընդհանուր ժողովրդեան խնդրանքին վրայ. Կաղզուանցի Տ. Զաքարիա Փօգուզեանց Եպիսկոպոսը՝ 1773 նոյ. 28ին՝ ուղբաթ օր, Տ. Սիմէռն Հայրապետին հրամանաւ՝ Պոլսոյ Պատրիարք կ'ընտրուի եւ նոյն ամսոյ 30ին, Բարձրագոյն

Դուռնէն կը հաստատուի։ Ասկէ սկսած է այս մեծ եւ առաքինի եկեղեցականին հանրօգուտ ու գնահատելի պաշտօնավարութիւնը։ Տ. Սիմէռն Կաթողիկոս՝ 1774 Ապրիլ 5ին, անոր դրկած է վեց յանձնարարութիւններէ բաղկացեալ նշանաւոր կոնդակ մը (տե՛ս Ազգապատում, էջ 3094, սիւնակ 2): (*)

Օրմանեան Ս. ռԱզգապատում»ի Բ. հատորին մէջ (էջ 3194) հետաքրքրական անցք մը կը յիշատակէ Զաքարիա Պատրիարքի Գուրու-Զէշմէ բնակութեան շրջանէն։

«Պատմագիրներէն ոմանք իր կերպարանքը անհամոյ կը նկարագրեն։ «այլանդակ իմն ցոյց ունելով, յետոյ մազաւաս եւ բրդոս եւ երկայնահասակ» (Մրգ.): Բայց ընդհակառակը, կը պատմուի թէ այնչափ վեհ և փառաւոր կերպարան մը ունէր որ էսմա սուլթանուհին, անոր համբաւը լսելով, ուզած է անձամբ ըստուգել, և Գուրու-Զէշմէ գաւնալուն օրն ու ժամը իմանալով, ի կողմն ծովու նստեալ սենեկի միում նաւակով անցնիլը դիտած, և հիացեալ զնդ ահեղակերպ տեսիլ նորա, գոված է.—ասելով ու մաւալահ, Ալլահ էմանէր։ և մինչեւ իսկ ետեւէն առաքեաց զընծայն իւր առ նա ի Պատրիարքանն (Դիւ. Ժ.):

* *

Տ. Զաքարիա Կաղզուանցի Պատրիարք իր պաշ-

(*) Այս պատմական կոնդակը, որ կը տարբերի սովորական կոնդակներէն իր ծաւալով (1.55 մ. × 47 սմ.), զբեթէ կիսովին գունագեղ ու զարդարուն Կաթողիկէ պատկերներով, դիմանկարներով ու զարդարերով, այժմ կը գտնուի հնագէտ զրավաճառ Տիար Պետրոս Նշանեանի բով։

աօնավարութեան առաջին իսկ, ուսման ու դաստիարակութեան անձամբ նուիրուած է, որով նախ նուրգած է Մայր եկեղեցւոյ կից հին դպրոցը և ինքն աւ ուսուցչութեան դեր ստանձնած է, հետեւելով նշանաւոր նալեան մեծանուն Պատրիարքին, ու լրացնելով անոր սկսած գործը։ Ասոր համար է որ իր տապանաքարին մէջ արձանագրուած է։ «Զանայր զուսումն ճոխել Ազգիս, և թէ եղեւ ուղիղ մտօք դաստիարակ»։ Տ. Զաքարիա Պատրիարք Կաղզուանցի այս կերպով հասցուցած է եօթը նշանաւոր եպիսկոպոսներ՝ Յակոբոս, Բարթոլեմէոս, Յովհաննէս, Յակոբ, Անդրէաս, Պողոս և Պետրոս, իսկ չորս վարդապետներ՝ Թովմաս, Թագէոս, Կարապետ և Աստուածատուր։

Տ. Զաքարիա Կաղզուանցի 19րդ դարու սկիզբը, հայ կրթութեան ու դաստիարակութեան առաջին ռահվիրան եղած է։ Իրմէ առաջ Պոլսոյ մէջ պատվելիներ կամ վարժապետներ, ընդհանրապէս խաներու մէջ սենեակ վարձելով՝ կարդալ, գրել, քերականութիւն, թուաբանութիւն եւլն։ կը սորվեցնէին։ Տ. Զաքարիա Պատրիարք տեսնելով կանոնաւոր վարժարանի չգոյութիւնը, իսկոյն Գումամ գափույի մէջ, Ֆըցձը փողոցը, Շնորհք Ա. Ի. Իրայի առատաձեւնութեամբ թաղային դպրոց մը բացած է, ուրկէ վերջ Պալաթ, Ասմաթիա, Բերա, Օրթաքէօյ, Գուրու-Զէշմէ և Սկիւտար թաղերու մէջ, հետզետէ դպրոցներ բանալ տուած է, որոնց մէջ պաշտօնավարած են օրուան նշանաւոր պատուելիները կամ վարժապետները՝ Սարգիս Յովհաննէսեան, Մատթէոս Պալաթցի, Թագւոր Ասլանեան, Խաչատուր պատուելի ու Մարտիրոս սարկաւագ և ուրիշներ։

Տ. Զաքարիա Կաղզուանցի Պատրիարքին առաջին

բակ՝ մը՝ զինքը՝ Բարձրագոյն Դուռառաջնորդած է, ուր պաշտօնապէս իրեն հաղորդուած է կայսերական հրամանը, որով ան կրկին Կ. Պոլսոյ Պատրիարք կ'ըլլար ու մեծ հանդիսանորութեամբ ու խնդակցութեամբ՝ 1782 Մարտ 31ին, հինգչարթի օր՝ պատրիարքական աթոռը Կը բարձրանար:

Տ. Զաքարիա Կաղզուանցի Պատրիարքի յիշատակելի գործերէն մէկն ալ Արմաշի Դպրելանքի հաստատութիւնն է, որուն ընծայած ծառայութիւնները ծանօթ են և ճիշգ ասոր համար էր որ՝ Արմաշու Դպրելանքին նախկին վանակայր ու Կ. Պոլսոյ մեծանուն Պատրիարք հոգելոյս Օրմանեան Սրբազն անոր մասին ընդարձակօրէն խօսած է իր հոյակապ և Աղքապատումը ին մէջ և պանծացուցած է զայն իր պատրիարքութեան օրով՝ Գէշմէի մէջ, նոյն հոչակաւոր պատրիարքին մահուան հարիւրամեակին առթիւ:

Տ. Զաքարիա պատրիարք շինարար էր, իր քսակէն 20000 զրշ. ծախսելով Մայր Եկեղեցիի շրջափակը պարիսպով պատմած է և զայն հրդեներէ պահպանելու համար ալ մնայուն ջրհան հաստատած է, ջրհանկիրներու խումբով մը և պատրաստ ջուրի ընդարձակ աւազան մը շինել տուած է: Իր նախաձեռնութեամբ Բերայի Մ. Յարութիւն Եկեղեցւոյ գետնին վրայ շինուած և Նաոլրգափի Մ. Յովհաննէս Եկեղեցիին մէջ գտնուած հիւանգանոցները նորոգել ու յարդարել տուած է:

Տ. Զաքարիա Պատրիարք, Կաղզուանցի հոգին աւանդած է 1799 Մարտ 11ին, մեծ պահոց երկարորդ ուրբաթ օրը, առաւօտեան ժամը 3ին, և յաջորդ չարաթ օրը, միհանդիս Սթավում, կատարուած է Մայր Եկեղեցւոյ մէջ, նախագահութեամբ Էջմիածնի նուիրակ Տ. Դանիէլ Սուրմառեցի Եպիսկոպոսին և

պաշտօնավարութիւնը տեսած է ամբողջ 9 տարի, ուրկէ վերջ, այս ժրաշան, ազդեցիկ Պատրիարքը քաշուած է Պատրիարքութենէ եւ բանի մը Եկեղեցականներու հետ՝ 1781 Մայիս 29ին, Պրուսա մեկնած է ու իր Սթոռը բարձրացած է Տ. Յովհաննէս Համատանցի, որ հազիւ 11 ամիս վարած է սոյն փափուկ եւ բազմապահանջ պաշտօնը ու ստիպուած է 1782ին, հրաժարիլ եւ մեկուսանալի Գարթալ:

Երբ Տ. Զաքարիա նախորդ Պատրիարքը կրկին է. Պոլսոյ աթոռը բարձրացնել ուզուած է, այս առթիւ Կառավարութեան մատուցուած աղերսագրին մէջ հետեւելը գրուած է. «Եթէ ուրիշ մը Պատրիարք ընտրուի և այն ալ հրեշտակ ըլլայ, մեզի համար ընդունելի է»: Կայսերական հրամանը, որ Կ'ելլէ 1782 Մարտ 27ին, Զատկական տօնին կը հանդիպէր, և փափաքը յայտուէր որ Տ. Զաքարիա Կաղզուանցի իսկոյն ճամբայ ելլէ դէպի:

Պոլիս, բայց Պրուսայի Հարաճճը օլլու մեծ աղան ընդդիմացած է թէ պատիւ մը չըրած չի թողուր պատուական ու պատկառազու Եկեղեցականը՝ իր մեծ հիւրը՝ Տ. Զաքարիա նախորդ Պատրիարքը, որուն հարկ եղած կառավարական պատիւը ընծայելէ վերջ, Զատկի երեքշաբթի օրը, Մարտ 29ին, զինուորական հետեւորդներով և մողովրդական ուղեկիցներով, Պրուսայէն ճամբայ ելած է ու դիշերը Հարսախ զիւղը օթեւանած է: Հետեւեալ օրը, Զէնկիլէր հանդիպելով՝ իջած է Եալովա և յատուկ բերուած նաւով դէպի Պոլիս ճամբայ ելած է: Բայց ալեկոծութեան հանդիպելով անմարդաբնակ (ըստր ասա) կզզին ապաւինած է ու հոն գիշերած: Հետեւեալ օրը, առաւուն կանուխ այն կղզին մեկնելով Սկիւտոր՝ Հարեմ իսկէլէսի կոչուած նաւահանգիստը ելած է, ուրկէ եպարքոսական հրաւի-

հանգուցեալին աշակերտներէն Տ. Յովհաննէս և Տ.
Պետրոս Եպիսկոպոսներու ընկերակցութեամբ և բազ-
մաթիւ վարդապետներու և անքիւ քահանաներու և
դպիրներու մասնակցութեամբ։ Մարմինը Մայր Եկե-
ղեցին հանդիսաւոր թափօրով Գումափույի ծովե-
ղերքը իջեցնելէ վերջ, յատուկ նաւով Գուրու Զէշմէ
հանուած է և նաւամատոյցէն նորէն թափօր կազմե-
լով փոխադրուած է իւրաշէն Ս. Խաչ Եկեղեցին,
զոր տարի մը առաջ օծած էր։ Հոն Կրկին հանդիսաւոր
կարգ կատարուելով թաղուած է նոյն Եկեղեցւոյ հա-
րաւակողմը, ուր բարձրացած է փառաւոր դամբա-
րան մը, որուն վրայ կը գտնուի հետեւեալ ոտանաւոր
գեղեցիկ պատկերալից տապանագիրը։

«Մեծ վարդապետս այս մեր զգօն, գերահոչակ եւ^{զգաստ}
Եղնեալ յերկրին Կաղըզվանայ ութսունամեայ հան-^{գեաւ աստ-}
ի Փօզուզեանց համեստ զարմէն մաքրածնունդ բա-^{րեաստ,}
Դեռ մանկութեան սուրբ հաւատովն ընաւորեալ ճոխ-^{իմաստ}
Ըզսերտ հաւատն ուղղադաւան ետես իսա սուրբ
հոգին Կոչեաց ի Ս. Էջմիածին Լուսաւորչեայց նոր յԱղին,^{ւոտին,}
Արար զսա անդ միաբան Վեհապետացն առ ոտին,
Եւ վիայլեցոյց գերափառօք զէտ զարուսեակ առա-^{ւոտին,}
Սրբոյ գահոյս՝ ժիր գործակալ միշտ ուր ուրեք յա-
զողակ».

Դեղեցկադէմ ահագնաձայն՝ Եպիսկոպոս շնորհունակ,
իր բանախօս աստուածաբան Եկեղեց Պոլսոյս նուիրակ,
Լուսաւորչիս դաւանութեան ուղիղ մտօք դաստիարակ։
Ի գործ կրկնակ նուիրակութեան բարւոք ծանեան
բարեկարգ

Զաքարիա արհիապանծս եղին Պոլսոյս Պատրիարք։
Հըռչակեցաւ յոյժ ազգասէր եւ բարեբախտ գերայարգ
Եինեալ զոմանս Եկեղեցիս եւ հիւանդաց երկուս յարկ։
Յոյժ ճոխացոյց շատ դպրատունս յորս հաստատեաց
վարժապետ։

Հասոյց զեօթնեակ եպիսկոպոս եւ չորեսին վարդապետ,
Զանայր զուսումն ճոխել ազգիս նախնի Սրբոց յար
անգէտ։

Պահեաց հանգիստ զազգ մեր տարով բսան եւ վեց
կեցեալ դէտ։

Զէտ Ս. Սահակ զիայտ վըշտաց հոգս Հայոց բար-
ձրեալ յուս,

Յամին պետիս՝ բոլոր հերձուածք բերանափակ տային
խոյս,


Ազդմամբ հոգւոյ դիտեալ զիւր մահ խնդրեաց թաղիլ
շիրմաւս կոյս

Ակն ունելով սուրբ աղօթից՝ տաք ողորմիս շնորհալ-
ւոյս։

Հանգեալ յամի Տեառն ՌՄԽԸ եւ Մարտի ԺԱ.»

Տ. Զաքարիա Կաղզուանցի Պատրիարքի վախ-
ճանումը Մեծ պահոց մէջ տեղի ունեցած ըԱՄԼով,
բացառիկ կարգադրութեամբ մը, բոլոր Պոլսոյ Եկե-
ղեցիները երեք օր բաց պատարագ մատուցուած

է. այսինքն՝ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի, իսկ՝ Մայր եկեղեցիի բաց պատարազը չարունակուած է 40 օր, որ ըսել է ամբողջ Մեծ պահք, մինչև Նոր կիրակի։ Այս աննախընթաց կրօնական կարգադրութիւնը ապացոյց մըն է թէ։ Տ. Զաքարիա Կաղզուանցի Պատրիարք, որքան մեծ կարողութեան և



Տ. Զաքարիա Կաղզուանցի Պատրիարքին զամբարանը

արժանիքի տէր օգտաշատ Պատրիարք մը եղած է, որ իր բոլոր ունեցած հարստութիւնը (մասամբ ժառանգական) յատկացուցած է բարենպատակ հաստատութիւններու, որոնց կարգէն էն 18.000 դահեկանի կտակը, զոր բրած է Գուրու-Զէշմէի իր նորակերտ Ս. Խաչ եկեղեցիին և 35.000 դահեկան արժուածանը բարձրագիտական գգեստներն, ալ կտակած է Մայր եկեղեցին։

4. ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ

Ե հ

ՀԱՅ-ԿԱԹՈԼԻԿ ԱՆՑԲԵՐԸ ԳՈՒՐՈՒ-ԶԷՇՄԵՒ ՄԵԶ

Կաղզուանցի Զաքարիա Պատրիարքին վախճանումէն ետք, 1800-ական թուականներուն սկիզբը, առանձնապէս շահեկան իրազարձութիւններ չկան յիշտառակելիք։ Ս. Խաչ եկեղեցիին մատակարարութիւնը յաջորդաբար կ'ստանձնեն ամիրաները։ Ժողովուրդը կը բաղկանար գաւառացիներէ, արհեստարոր, սեղանաւոր ու գործաւոր, որոնք հավանաւորութիւնը կը վայելէին մեծատուններուն։ Ակնէն ու շրջակայ արուարձաններէն եկած, գաղթականութիւն մը հինէն հաստատուած էր արգէն Օրթոքոյի և Գուրու-Զէշմէի մէջ։

Այս թաղը պատմական անցիքերու թատր կը հանդիսանայ Անդրիանուպոլիսեցի Պօղոս Պատրիարքի շըրջանին (1815—1823), երբ անոր նախագահութեամբ տեղի ունեցան Կաթողիկ Հայերու հետ գաւանական համաձայնութեան նշանաւոր խորեղդակցութիւնները։ Ազգին երեւելիները լուսաւորչական թէ Հռովմէտա-Պզգին երեւելիները Գուրու-Զէշմէցի էին։ Պօղոս Պատրիան մեծ մասով Գուրու-Զէշմէցի էին։ Պօղոս Պատրիարք եւս իր բնակութիւնը հսն հաստատած էր Ակնայի բարձրագութիւնը իր այդ խորեղդակցական ժողովները Ս. Խաչ եկեղեցս, որ այդ խորեղդակցական ժողովները Ս. Խաչ եկեղեցիի շրջափակին։ Մէջ գումարիուեցան ընդհանրապէս զեցիի շրջափակին։

Մէկէ աւելի պատմագիրներ «Ղուրու. Զէշմէի պատրիարքարանը» կը յիշատակեն յաճախակի, նկատի առնելով նաև այն պարագան որ, Մայր եկեղեցւոյ և իր յարակից մասներուն նորոգութեան ատեն, Պօղոս Պատրիարք իսկապէս քիչ մը ատենի համար Պատրիարքարանը Գուրու. Զէշմէ կը փոխադրէ:



Ազրիանուպոլսեցի Տ. Պօղոս Պատրիարք

Կարելի եղաւ մեր տրամադրութեան ներքեւ ունենալ 1818ին տպագրուած գրքոյկ մը. «Պատմութիւն Անցից որ եղել ի կ. Պոլիս վասն յայտնի կացուցանելոյ զճշմարտութիւն հաւատոց Հայոս. Ս. Եկեղեցւոյ այնոցիկ, որոց չէինն տեղեակ և մեղանչէին», խորա-

գրով: Այս գրքոյկը, որ բովանդակութիւնն է Պատրիարքարանի պաշտօնական արձանագրութեանց, կը վերտարերի միմիայն Հայ-Կաթոլիկ անցքերուն: Հոգկուտանք կարեւոր մասերը, ժամանակագրական կարգով: —

Պօղոս Պատրիարք ազգին երկու հատուածներուն միջև գոյութիւն ունեցող և հետզինեաէ սուր համեմատութիւն ստացող անհամաձայնութեանց առաջքը առնելու համար, նախաձեռնարկ կ'ըլլայ շփման մէջ դնելու երկու կողմի երեւելիները:

Առաջին խորհրդակցութիւնը տեղի կ'ունենայ 1816-նոյ. 9ին, նախ Լուսաւորչական պետերու հետ: Իսկ նոյ. 23ին՝ Հռովմէական երեւելիներու հետ, որոնց գլուխն էր Տիւզեան Գրիգոր Զէլէպի:

1817 Մայիս 20ին կրկին կը հրաւիրուին հայ Հըռովմէականները, որոնք միջոց կ'ուզեն խորհելու և պատասխանելու:

Գ. Ժողովը տեղի կ'ունենայ Գուրու. Զէշմէի մէջ. (Էջ 10-11):

Ապա ի Յունիսի 15 գոլով մեր ի Ղուրու. Զէշմէ Պատրիարքարանն՝ զառաջին հրաւիրեալմն՝ երրորդ անգամ կոչեցաք զվերոյիշեալ յարգելիսն, ընդ որս երկար խօսեալ սախպեցաք, զի պատրաստեսցին զպատշաճ բանս ի խօսել և ի լուծանել զառաջարկեալ ինդիր մեր. զոր յանձն առեալ գնացին ի մէնջ:

Դ. Ժողովն ալ (Յուլիս 11) կը գումարուի «Պատրիարքարանն Ղուրու. Զէշմէ»ի, ուր Հռովմէականները 60 օր միջոց կ'ուզեն, իրենց գիրքը ճշգելու համար ։ Կը հաւանին Աակայն պայմանաժամը լրանալէ ետք, ոեւէ պատասխան չեն տար:

Ե. Ժողովը Հոկտ. 1ին կը գումարուի Գումգա-

բուի «բուն» Պատրիարքարանը, որ կը ներկայանան Գրիգոր Զէլէպի և Մհամատի Մատթէոս Աստուածատուր-եան և դժոնութիւն կը յայտնեն իրենց ռժխտողաց ըն-կերներու մասին։ Շաբաթ մը եւս կը յետաձգուի։

Զ. Ժողովին (8 Հոկտ.) նոյն անձերը և Անտոն աղա Տաւուտեան կու գան և կ'առաջարկեն որ երկու կողմէ տասնական հոգիի լիազօրութիւն արուի համա-ձայնութեան կետերը ճշգելու համար։

Է. Պատրիարքարանը նախ խորհրդակացութեան կը հրաւիրէ ռծերունիք գործակալք Աւագերէցք և Աթո-ռուակալք աւելի քան զյառուն քահանայս», որպէսզի անոնք կացութեան իրազեկ ըլլալէ ետք, եկեղեցինե-րու բեմէն հանդարտեցնեն ժողովուրդը»։

Ը. Ժողովը կը գոյմարուի Գուրու Զէշմէի մէջ, լուսաւորչական պետերու մանակացութեամբ։

«Եւ ի վազիւ յերկրորդ աւուր ի 17 հոկտ. միայն զմերային գերապատիւ իշխանս և զերեւելիս արուես-տաւորաց՝ զորս յառաջադոյն հրաւիրեալն էաք, ի Դուրու Զէշմէ Պատրիարքարանու մեր ժողովեցաք, որոց անուանք են այսոքիկ, Սառագից քեահեայ Ազնա-ւորեան կարմապետ ամիրայն, Յովհաննէս ամիրա Ա-րիստակէսեան, Մհամատի Յօհաննէս Զէլէպի, Մհամատի Յակոբ ամիրա Լամթիֆեան, արքունի ճարտարապետ Գրիգոր ամիրա, Գալապարամիրա Մհամատի Գէորգիան, Գրիգոր ամիրա Զրկիրեան, Մկրտիչ ամիրա Արդիար-եան, Աղա Պողոս Մարգարեան, Ճանիկ աղա Մհամատի Սիմէոնեան, Սարգիս աղա Արքանեան, Մհամատի Պողոս աղա Կէլէպեան, Գրիգոր Աղա Զէրազեան, Յակոբ աղա Մհամատի Մհամատի, Աստուածատուր աղա Յարգանք ընծայել Մայր Աթո-ռին։ Հարցում կ'ուղղուի ընդգիմաղիրներուն, որոնք հանուլեցնեան կը յայտնեն, սակայն նոյն ատեն քսան օր միջոց կը խնդրեն, կրկն քով քովի գալու և զրա-ւոր համաձայնութիւն մը կնքելու համար։ Պատրիարք-

բութիւն աղա Բենկցի, Մհամատի Մհամատի Զրկիր-եան, Մհամատի Աստուածատուր աղա Միթէվէլի Մայր-եկեղեցւոյ, Յարունակ աղա, Ծնորհեան Մանուէլ աղա, Մանուէլ աղա Քէրէսթէճի, Մինաս աղա Զարպհանացի, Յարութիւն Զէլէպի Կիւլլապեան, Անդրէաս Զէլէպի, ընդուր և Մուրախիսանք արուեստաւորաց»։

Թ. Ժողովը, որ վերջինը կ'ըլլայ, տեղի կ'ունենայ խառն։

Անդա ըստ կանուխ հրաւիրական գրոց մերոց կոչեցաք զերկու կողմանց զգերյարգելի իշխանս և զպատուաւոր անձինս երեւելի արուեստաւորաց։ և այս իններորդ ժողով եղեւ, որք ի հոկտմբ. 23 եկեալ-ի Դուրու Զէշմէ ի պատրիարքարանն մեր ժողովեցան։ Մերային գերյարգելի իշխանք էին վերոգրեալքն ի ժամանակ միւս կողմի գերյարգելի երեւելիքն են սոքին։ — Գրիգոր Զէլէպի Տիւղեան, Մատթէոս աղա Մհամատի Աստուածատուրեան, Յակոբ աղա Թընկրեան, Անտոն աղա Տավուազատէ, Յովսէփ աղա Պնկրեան, Նաղարէթ աղա, Աթանաս աղա, Յակոբ Զէլէպի, Մկրտիչ Զէլէպի եազըճը Գրիգոր աղա, Յովսէփ աղա Փուլճեան, Զէմ-պէրէկճի օղլու։ Եւ ի սոյն մեծահանդէս ատենի՝ բատ-տուլութեան Հոգւոյն Արքոյ սկսանք խօսիլ ի լուր ա-մենեցուն այսպէս...»

Պողոս Պատրիարք երկու կողմերու ներկայացու-ցիներուն ուղեւալ պատմական հոյակապ ատենախօ-սութեամբ մը հայ Առաքելական եկեղեցիին ներբողը կը հիւսէ. կը հրաւիրէ յարգանք ընծայել Մայր Աթո-ռին։ Հարցում կ'ուղղուի ընդգիմաղիրներուն, որոնք հանուլեցնեան կը յայտնեն, սակայն նոյն ատեն քսան օր միջոց կը խնդրեն, կրկն քով քովի գալու և զրա-ւոր համաձայնութիւն մը կնքելու համար։ Պատրիարք-

քարանը շրջաբերական-կոնդակ մը կ'ուղղէ ժողովուր-դին, հաղորդելով բանակցութեանց արդիւնքը:

Տրուած պայմանաժամը կը լրանայ, բայց Հռով-մէականները անտարբերութիւն ցոյց կու տան: Հա-մերաշխութեան նոր փորձեր տեղի կ'ունենան, առանց միութիւնն ապահովելու:

Հստ Պէրակրեան պատուելիի, 1820ին, Երեւման Ս. Խաչի տօնին օրը, Պօղոս Պատրիարք և «ամենայն հարք Արքայեան գնացին ի Ղուրու-Զեւսի եկեղեցին», ու յետոյ հրաւիրուեցան Հաճի Զէլէպի Յովհաննէսեան ամիրային տունը: Իսկ «ի միւսում աւուր ի միաշա-բաթուն Հ. Մեսրովը մատոյց զպատարադ ի Ղուրու-Զէլմէի եկեղեցին՝ մեծաշւար հանդիսիւ» (էջ 134):

Որով ճիշտ է «Պատութիւն անցից»ի եզրակա-ցութիւնը, որ հոգեւորականներէ տւելի ժողովուրդին ու էսնաֆներուն վրայ կը ծանրացնէ անհամաձայնու-թեան պատասխանատուութիւնը:(*)

*
* *

1834էն առաջ Գուրու-Զէլմէի Ս. Խաչ եկեղեցին մէջ պաշտօնավարող քարոզիչներու, հոգաբարձուներու կամ եկեղեցպաններու մասին շատ քիչ տեղեկութիւն-

(*) Գուցէ աւելորդ չըլլայ հոս յիշել թէ՝ Պօղոս Պատրիարք Երբ 1823ին կը հրաժարի, եւ իրեն կը յաջորդէ Կարապետ Պատ-րիարք Պոլսեցի, ասոր օրով Հայ Կաթոլիկները ուրդյն հասարա-կութեան կը վերածուին Թէեւ անոնք օտար եկեղեցիներ կը յանախեն, սակայն ամուսնութիւնը դեռ Հայոց Պատրիարքարանը կ'արտօնէ, եւ մկրտութիւնն ու թաղումը տեղի կ'ունենան Հա-ռաւած եւ Գուրու-Զէլմէի Հայոց գերեզմանատունը թաղ-

ներ կարելի եղաւ հայթայթել, արձանագրութեանց չգոյութեան պատճառով:

Կաղղուանցի Զաքարիա Պատրիարքի մահէն ետք կը յիշուին Նիկողոս Արքեպսկ. (Պատր. Տեղապահ), որ Ս. Խաչ եկեղեցին նիւթապէս ու բարոյապէս սատա-րած ըլլալով, երբ կը վախճանի, յուղարկաւորութիւ-նը մեծ շուքով կը կատարուի Գուրու-Զէլմէի մէջ: Ի նշան երախտագիտութեան, անոր մարմինը կ'ամ-փոփուի եկեղեցւոյ բակին մէջ, քիչ հետու Կաղղուան-ցիի գամբարանէն: Թաղեցիք տապանաքար մը շինել կուտան: Սակայն վրայի մարմարեայ քարը Գումգա-բուէն ծովու ճամբով փոխադրութեան տաեն ծովը կ'իյնայ. որով մինչեւ այսօր տապանաքարը կը մնայ առանց արձանագրութեան:

Ս. Խաչ եկեղեցին քարոզիչ եղած է նաև (Պօղոս Պատրիարքի շրջանին) Տ. Երեմիա Արք., որ Օրթա-գիւղի քարոզիչ Տ. Աստուածատուր Արք.ի հետ, պաշտպանութիւնը վայելած է Երկանեան Յարութիւն ամիրայի, որ յետոյ թաղին ու եկեղեցին մեծագոյն քարերարներէն մէկը հանդիսացաւ, ինչպէս պիտի տես-նուի Յիշատակարանիս Բ. մասին մէջ:

5. ՀԻՆ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ ԵՒ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Գուրու-Զէշմէի եկեղեցին (1798—1834 թուական-ներուն) նուիրուած են հետեւեալ կարեւոր սպասներն ու տէրունական նկարները, որոնք ներկայիս կը մնան անկորուստ։

1. Փրկչական պատկեր մը, սա արծանագրու-թեամբ։

«Յիշատակ է պատկեր Պուրու-Զէմէու Սուրբ Նու եկեղեցւոյն ի կողմանն Ալեքսանդրան Մարկոսս, 1798 նոյ. 1:»


2. Համակ արծաթ գաւազան մը, չորս կտորէ բաղ-կացտծ, որուն տռաջինին վրայ բոլորազիր փորագլր-ուած է երկու տող, սա պէս։

«Յիշատակ է գաւազանս ի Խուրու. Զէմէի Սուրբ Խաչ եկեղեցւոյ. սպասաւորացն ի դուռն Տիւզեան Յօհաննէս Զէլէպիին. յամի Տեառն 1811:»

3. Արծաթ սրբատուփ մը, սրտաձև, ծաղկեղըր-ուագ կափարիչով և ներքեւը 7 տող երկաթազիր փո-րագրուած յիշատակարանով, որ է.—


Յիշատակ է
Մրբատուփս, հանգուցեալ
Չերազեան Յարդի Գաւապար
Ամիրայի հոգւոյն
Ի դուռն Ա. Խոչ եկեղեցւոյ
Ի Պուրուշում։

1821 եւ յօդոս. 15:



Տիւզեաններու նու իրած եպիսկոպոսական գաւազանը

4. Նկար Ս. Նիկողոսի, սա արձանագրութեամբ.—
«Յիշատակ է մեխնաճի Թագւորի կողակից Մար-



Թանկագին Սկիհներէն մէկը
եանէ Տուտուին, կենդանեաց եւ ննջեցելոց, 1829,
Նկարեալ՝ Ներսէս դպրէ ի Ույողլու :»

5. Նկար Ս. Մինասի, Ճիաւոր, նոյնպէս գործ՝
Ներսէս դպրէ :

6. Հին Աւետարանի մը Կտին (1769ին տպագըր-
ւած) կայ հետեւեալ արձանագրութիւնը, առանց նը-
ւիրման թուականին.

«Յիշատակ է Ս. Աւետարանը
Հովուեան Մանուկի Զելեպոյն դուստրն
Փեփրոնեալ Տուտուին ի դուռն
ի Խուրու-Զեմէի Ս. Խաչ Եկեղեցւոյն.
Տ. Աստուած ընդունելի արացէ:

7. Երկու նրբարուեստ սկիհներ, մէկը անթուա-
կան, իսկ միւսին եղերքը կայ հետեւեալ արձանագրու-
թիւնը.

«Ո՛վ պատարագիչ սուրբ քահանայ. յիշեա՛ զիս.
զտօղս այսմ յիշատակի զգոհարս Արիստակէսեան, նան-
դերձ դսերբք իմովք նանզուցելովք տիրուհեաւ Մար-
քային ի զարմիւ եւ Հռիփսիմեան, առաջի անման
գառինն Աստուծոյ (ԾՄՁՁ) :»

8. Շուրջառներ ծանրագին, 4 շնատ, յիշատակ
Տիւզեանց գերդաստանին :

9. Բուրզառ մը՝ Ստեփիան ամիրայի դուստր իս-
կուհիէ :

10. Ժամարարի զգեստեղէններ Գրիգորիս Արք.
Յովհաննէսեանէ և Նիկողայոս Արք. Աղասեանէ :(*)

(*) 1929ին խնամով պատրաստուած Ս. Խաչ Եկեղեցիին ընդ-
հանուր զոյից ցուցակին մէջ մի առ մի նշանակուած են հին
ու մասամբ նոր նուիրատուութիւնները:

11. Խնամով պահուած անջատ թուղթի մը վրայ
կայ նաև հետեւեալ յիշատակագրութիւնը .

«Յիշեա՝ Տէր ողորմութեամբ քով

զնոգիս հանգուցելոցն ի հող տապանի՝ զՍինանեան
Պաղտասար ծառայի քո. եւ նորին կողակցւոյն Ոլոն-
պիա աղախնոյն քո. ընդ նոսին զինոգիս Յարութիւն
ծառայի քո եւ թագուհիցայի չի դեռաբողբոջ հասակի
հրաւիրելոյն ի յերկինս. Ընկալ զնոսա Տէր ողորմու-
թեան, որք հաւատով եւ յուսով ննջեցին զԱնուն քո.
յեր այցելու նոցա եւ հանգո՛ զնոսա ի լոյս երեսաց քոց
յարեայութեան քում :

Յիշեա՝ Տէր եւ զկենդանիս նոցա, որք կան եւ
մնան ողորմութեամբ քով զՅարութիւն ծառայն քո եւ
զնունեայ զաղախին քո եւ զզաւակունս սոցա զԱս-
ուածատուրն, զՊողոսն եւ զՊաղտասարն, զԹաղեոսն.
պահեա՝ զնոսա ի խնամս քո, փրկեա եւ ազատեա՝ յե-
րեւելի եւ յաներեւոյը փորձանաց եւ յիշեա զնոսա եւ
ժնորհս ողորմութեան քոյ հանդերձ կենդանեօֆ եւ նըն-
ջեցելովք :

Յամի 1831 Ապրիլ 19:


ԵՐԿՐՈՆԴ ՄԱՍ (1834—1934)

1. Նորաշեն արդի Երեւան Ս. Խաչ Եկե-
ղեցին եւ Ստեփանոս Աղաւենի Պատ-
րիարք :
2. Երկանեան Յարութիւն ամիրա :
3. Թաղային նոր կազմակերպութեան շլր-
ջան (1860էն սկսեալ) :
4. Քարոզիչներ եւ հոգեւոր պաշտօնեաներ
Գուրու-Զեշմիկի մէջ :
5. Կրրական եւ այլ հաստատութիւններ ու
Մարտիններ :
6. Արդի Թաղ. Խորհուրդը եւ Վերաշխառ-
թիւններ :

1. ՆՈՐԱՃԵՆ ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱԶ ԵԿԵՂԵՑԻՆ

ՍՏԵՓԱՆՆՈՍ ԱՂԱԽՆԻ ՊԱՏՐԻԱՐՔ

Գուլբու. Զէշմէ եկեղեցին արդի հիմնական նորոս գութիւնը ևը զուգաղիպի Տ. Ստեփաննոս Աղախնի Պատրիարքի (Զաքարիան) պաշտօնավարութեան շըրջանի (1831—1839) առաջին տարիներուն :



Տ. Ստեփաննոս Աղախնի պատրիարք

Ստեփաննոս Պատրիարք, ծնած է Պրուսա 1777ին : Այն սակաւաթիւ եկեղեցականներէն է, որոնց անունը քանդակուած է ազգա բազմոթիւ հաստատութիւններու ճակտին, որպէս շինարարու Այսպէս իր օրով շինաւեցան Ազգ . Հիւանդանոցը և Ս. Փրկչեան

մատուռը, ինչպոս նաև այլեւայլ թաղերուն մէջ շինուեցան ու նորոգուեցան եկեղեցիներ՝ որոնց թիւը 16ի կը հասնի: Իր հեղահամբոյր բնաւորութեամբ, Աղաւնի Պատրիարք օրուան աղդեցիկ Ամիրաներուն առատաձեռնութիւններէն կ'օգտուէր:


Այսպէս ներկայացուած պէտքին ընդառաջ երթաւով, ան յաջողած է համոզել մեծանուն Երկանեան Յարութիւն ամիրան, որպէսզի բարերար հանդիսանայ Գուրու. Զէշմէի պատմական թաղին՝ ստանձնելով եկեղեցին ու չըջափակին ի հիմա նէ նորոգութեանց գըրեթէ բոլոր ծախքերը: Թաղեցիներ ալ բերած են իրենց օժանդակութիւնը, և արգի հոյակապ տաճարը կառուցուած է (1834ին): Ստեփաննոս Աղաւնի Պատրիարք անձամբ կատարած է օծումը՝ նոյ. 16ին, Երեւան Ս. Խաչ անունով:

Պատրիարքին յանձնարարութեան և Յարութիւն Ամիրա Երկանեանի խնդրանքին վրայ, ժամանակին նշանաւոր արքունի ճարտարապետ՝ Կարապետ Ամիրա Պալեան՝ սիրայօժար ստանձնած է Երեւան Ս. Խաչ եեղեցւոյ շինութեան վերին հակողութիւնը և հաստատուն հիման վրայ կառուցած է զայն, այնպէս որ հարիւր տարի վերջ, Գուրու. Զէշմէի հիւսիսային բարձունքին ստորոտը պարսպապատ վիճակի մէջ, իր պատկառելի դիրքով կայ ու կը մնայ, պատիւ բերելով իր պատուակալ ճարտարապետին՝ Կարապետ Ամիրա Պալեանի, (*) որ հանրածանօթ է իր կառուցած արքունի պալատներով ու պետական հաստատութիւններով:

(*) Ծնած է 1800ին եւ մեռած՝ 1866ին. Յոյժ բարեսէր, ուստիմասէր անձնաւորութիւն մը եղած է, եւ շինած՝ (1832-34) Ազգ. Հիւսնդանոցի չէնքը Յովհաննէս Մէրվէրեանի հետ.

Եկեղեցւոյ օծումէն 5 օր վերջ, այսինքն 1834 Նոյ. 21ին՝ կտէեանց հանգուցեալ Յարութիւն աղայի աղջիկը տիկին Խոսրովիդուխտ թաւշապատ, մանիչակագոյն փոքրադիր Աւետարան մը նուիրած է հետեւեալ արձանագրութիւնով.

«Հտէեանց հանգուցեալ Յարութիւն աղայի դուստր բարեպաշտ Խոսրովիդուխտ Տիկինն ընծայեաց զԱռւրբ




Երեւան Ս. Խաչ եկեղեցւոյ Արտաքին երեւոյթը

Աւետարանս, Ղուրու. Զէշմէի նորաշէն եկեղեցւոյն, որ յանուն Երեւան Սուրբ Խաչին, ի յիշատակ ննջեցելոց կենդանեաց և մանաւանդ իւրումն իսկ անձին:

(Թուական 1834 Նոյ. 21)

Եկեղեցին արեւմտեան կողմը կը գտնուի նախկին փայտաշէն՝ Ս. Թարգմանչաց երկյարկ վարժարանի չէնքը, զոր եկեղեցի կառուցումէն տարի մը վերջ,



ԵՐԵՎԱՆԻ Ս. ԽՈՀ ԵԿԵՂԵՑԻ Աւագ Խորանը

1835ին՝ Հինել տուած է իր ծախքով՝ Յարութիւն Ամբողջ Երկանեան, և սակայն վարժարանը կեղրոն նկատուած՝ Առնավուտ քեզ փոխադրուելուն համար, չէնքը մաս մաս վարձու արուած է:

Եկեղեցին հիւսիսային կողմը կը գտնուի նրան
սենեակնոց միայրկ չենք մը, որոնցմէ մին յատ-
կացուած է քահանային, իսկ միւսը՝ ժամակոչին։
Հարաւային կողմը շինուած է թաղական Խորհրդարա-
նը և անոր վրայ ընդարձակ սրահ մը, որ երբեմն քարո-
զիչ Սրբազններու և վարդապետներու յատկացուած է,
միջոց մը մանկապարտէզի վերածուած ու յետոյ Կոմի-
տասեան երգչախումբի սրահ եղած է, որ կը մնայ ցարդ։
Ասոր վարի անկիւնը, 1872ին՝ Ղուկաս աղա Երկան-
եան իր հօրի՝ Յարութիւն Ամիբու Երկանեանի յիշա-
տակին ջրամբար մը շինել տուած է, որուն ճակատը
առաջին ջրամբար մը շինել տուած է, որուն ճակատը


Այս ջրամբարը, 33 տարի վերջ, թաղին օդտաշատ
երեւելիներէն և քանի մը շրջաններու թաղական
խորհուրդի ատեհապետ՝ Հանգուցեալ երեւում Փա-
փակեանի կողակից՝ Տիկին Ելափս Փափազեան իր մօր
յիշաստակին, նորոգած և լեռան ծանօթ Մասլաքի ջուրը
յիշաստակին, նորոգած է : Ջրամբարին աղբիւրը այսօր կը գրտ-
րերի տուած է : Ջրամբարին աղբիւրը այսօր կը գրտ-
րերի հինին կարդր տասը քայլ վարօք, եկեղեցւոյ ա-
ռուի հինին կարդր, և կը կրէ իր ճակատը հետեւեալ
բեւելեան կողմը, և կը կրէ իր ճակատը հետեւեալ
արձանագրութիւնը . «Նորոգութիւն ջրամբարին եւ
հասանութիւն եւելայ ինդովակաց եւկոցւեց աղ-
բերց եկեղեցւոյ կատարուեցան արդեամբք բարեպատ-
շուիի տիկնոց նլափսի Եւեւում Փափազեան, ի լիւատի
մօր իւրոյ Բաւբուլի Անտոն Գամպերեան :

2. ԵՐԿԱՆԵԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱ

(ԿԵՆՍԱԴՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ)

Յարութիւն Ամիրա Երկանեան 1799ին ծնած է Ակնայ, Ապուչեմ ծանօթ արուարձանը։ Տասր տարեկանին հայրը՝ Յովհաննէս Ամիրա Երկանեան՝ վեց անգամէ բաղկացած ընտանիքով, Պոլիս զաղթած և հաստատուած է Լանկա- Ենի-Գափը՝ Յարութիւն Պէղճեան Ամիրայի ծովեղերեայ տպարանքին կարգը, ուր բնակած է նաև նշանաւոր ոսկերչապետ՝ Կիւմրւշիւ Գասպար աղա։

Յարութիւն ուսման փափաք ունենալուն համար, Գում-Գափը՝ Մայր դպրատունը յաճախած է և իր ուշիմութեան ու մանաւանդ գեղեցիկ ձայնին շնորհիւ, ի մասնաւորի Քրիստոնազօր Պէղճեան Յարութիւն Ամիրայէ, Մայր Եկեղեցիի միւթէվէլլիէն, Եկեղեցպաններէն ու պատուելիներէն մեծապէս գնահատուած է։ Երբ Յարութիւն Երկանեան 1815ին, դպրատան շրջանը կը լրացնէ, մեծանուն Պէղճեան Ամիրա՝ օր մը Եկեղեցիի աւարտումէն վերջ, Յարութիւնը քովը կանչել կուտայ և կ'ըսէ անոր. «Եկո՛ւր նայիմ ատաւ, քեզ սեղանաւորի քով պիտի դնեմ որ մարդ ըլլաս, սարաֆ լինիս»։ Այնպէս ալ կ'ըլլայ և պաշտպանութեամբ Պէղճեան Ամիրայի, Յարութիւն Երկանեան դեռ հրիտասարդ՝ անուանի սեղանաւոր մը կը դառնայ և 1830ին,



ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱ ԵՐԿԱՆԵԱՆ

արքունի գանձին սեղանաւոր (հավինէ սարրափը) կը կարգուի ու Ամիրաներու կարգը կը դասուի:

1832ին, Ստեփաննոս Աղասիի Զաքարեան պատրիարքին օրով, Յարութիւն Ամիրա Երկանեան դարձեալ Յարութիւն Ամիրա Պէզմեանի շնորհիւ, Պատրիարքարանի մէջ հիմնուած Տնանկաց առաջին Վարչութեան անգամ ընտրուած է: Այս թուականին Տնանկաց Վարչութիւնը, որ արդի Աղքատախնտմերուն գերը կը կատարէր, 36 անդամներէ կը բաղկանար, վեց կարգի բաժնուած՝ որոնց առաջին կարգին վլուխը գտնուած է Յարութիւն Ամիրա Պէզմեան, Երկրորդ կարգին վը-լուխը՝ Միքայէլ Ամիրա Փիշմիշեան, Երրորդինը՝ Ճա-նիկ Ամիրա, չորրորդինը՝ Երամ Ամիրա, հինգերորդինը՝ Յարութիւն Ամիրա Երկանեան, իսկ վեցերորդինը՝ Պետրոս Ամիրա Քիւրքճիխանլեան: Խնչպէս Աղքանու-պոլսեցի Մեծ Պօղոս Պատրիարքի արձանագրութեան տոմարէն (քիւթիւք) կը հասկցուի, 1834 Մարտ 19ին, ազդ՝ գործերու մատակարարութեան համար ամիրաներէ և արհեստապետներէ ընտրուած ու տասը անդամներէ բաղկացեալ վերին վարչական Մարմին մը կարգուած է, որուն մէջ կը գտնուին Յարութիւն Ամիրա Երկան-եան, Միքայէլ Ամիրա Փիշմիշեանի, Ճանիկ Ամիրա Սիմոնեանի, Յովհաննէս Ամիրա Աղնաւորեանի, Պետ-րոս Ամիրա Քիւրքճիխանլեանի, մհամատ. Մարտիրոս Ա-միրա Պատասարեանի, Մաքսուտ Ամիրա Մարիմեանի, Պալտասար Ամիրա Գասպարեանի, մհամատ. Յարութիւն Ամիրա Կէլկէլեանի և Յովհաննէս Ամիրա Բինկեան-եանի հետ:

Դարձեալ Բերայի Ս. Երբողութեան եկեղեցւոյ շինութեան առթիւ (1836), ուրիշներու հատ կարեւոր գումար մը նուիրած է, որով չատ որոյ կը հասկցուի

Քէ՛ Յարութիւն Ամիրա Երկանեան՝ նոյն թուականներուն սկսուծ է բարեգործութիւններ ընել, հետեւելով՝ իր առաջին պաշտպանին՝ Պէզճեան Ամիրային և նոյն զգացումով կրթել իր բաղմանզամ ընտանիքը, որուն հետեւանքով իր արկինը՝ Նունեա լիտուն, արարական 1249 րէնէփ 1է մինչեւ 1251 թուականը հիմնուած Ս. Փրկչեան Ողջ Հիւանդանոցի նպաստի Սընտուկին նու իրած է 7500 դանեկան, (որ այն տաեն տուական կրորիկ գումար մըն էր անշուշտ) տասնէ աբաւական կրորիկ գումար մըն էր անշուշտ) տասնէ անձեռնէր անձեռու հետ, որոնցմէ ութը տիկիններ են, ինչպէս արձանագրութիւնը ցոյց կուտայ:

Դարձեալ Յարութիւն Ամիրա Երկանեանի անունը
կը տեսնենք՝ իրը անդամ 1837ի ազգ ։ Վարչական
Մարմնին և հիւանդանոցի հոգատար ժողովին մէջ, ինչ
որ կ'ապացուցանէ թէ՝ այդ օրերու ամիրայական ժո-
ղովի ազգեցիկ անդամներէն մին եղած է, որուն գոր-
ծունելութիւնը տեւած է մինչև 1848, այսինքն՝ Պատ-
ճունէութիւնը

«Երյրիւլիւմէրա»ին վերջին մասը «բրւշբառ Ասրբա զա-
սկիզբի աշմիյր»ը «ամիր, ամիր» ըլլալով՝ Պէտքան ամիրայէն
շատ առաջ, միայն հայ նշանաւոր պիտական անծնաւորու-
թ տանց ու արբունիքի հետ յարաբերութիւն ունեցող սեղա-
թանական սեղու եւալյն մակդիր տրուած է, ինչպէս Սահակ, Յա-
նապետներու եւալյն մակդիր տրուած է, Փափագեան Սիսէոն Ամիրաներու, ու
Կոր, Շնորհ Մկրտիչ, Փափագեան Սիսէոն Ամիրաներու, ու
հետզնեաէ Պէտքան Յարութիւնի, Փիշմիշեան Միքայէլի, Ճանիկ
սեղանեանի, Երկանեանի, Ազնաղորեանի, Քիւրքճիխանլիքանի, Մար-
երամի, Երկանեանի, Պալեաններու, Սէրվէրեանի, Տատեաններու

ըմաբարանի Գերագոյն Ժողովի կազմութիւնը, որ կը կատարուի Պալաթցի Տէր Մատթէսոս Արքեպիսկոպոս Զուհածեանի պատրիարքութեան օրով (1844—1848):

Սոյն բարեգործ Ամիրան ամռաւնացած է Նէվրուգեան բարեհամբաւ գերգաստանէն՝ Նունեա խաթունին հետ և ունեցած է տասնը մէկ մանչ և մէկ ալ աղջիկ զաւակներ, որոնցմէ մանչերուն ումանց անուններն են Եղիա, Խաչատուր, Ղուկաս, Թովմաս, Թադէոս ու Բարթուղիմէոս և լուն. որոնցմէ Ղուկաս աղայի որդին Տիար Լիւռն Երկանեան կ'ապրի այսօր և կը քնակի Գուրու-Զէշմէ Խակ ուրիշ մէկ թոռը՝ Բարթուղիմէոս աղայի զաւակը՝ Տիար Միհրան Երկանեան կը քնակի Օրթաքէօյ և կը պարապի նկարութեամբ:

Հոս չնորհակալութեամբ կը յիշատակենք թէ
Տիար կեւոն Երկանեան իր մեծ հօր Յարութիւն Ամիւ-
րա Երկանեանի կեանքի մասին կարեւոր տեղեկու-
թիւններ հազորդեց մեզ :

* * * Յարութիւն Ամիրա Երկանեան Միւթէվէլլիու-
թեան շրջանին, երկար տարիներ իր հիմնած Ս. Տաճարին
միւրեվիլին եղած է ու բարւոք կերպով վարած եկե-
ղեցին ու Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ կառուցումէն
տարի մը վերջ . հիմնած Ս. Թարգմանչաց վարժարանը,
ունենալով իրեն աջակից թաղին երեւլիները : Բայց
երբ անհանգստութիւնը դարձանելու համար, բժիշկ-
ներու խորհուրդով՝ Սկիւտար Սէլամիյէի թաղը, Սի-
լահատար (սխալ է Զիլիֆտար) փողոց՝ իր սեփական ըն-


եւայլն, ըստ որում «Ամիրա» բառը գլմիջրի լի մէրա» բառին կըք-
նատեալն է եւ էմիջրիւլիւմէրա»ի աստիճանաւորները Թուրք
Կառավարութեան կողմէ «փառա» աւելի ճիշդ «պառա» յորցոր-
չուած են, հետեւաբար մեր ամիրաներն ալ «փառայի աստի-
ճանակից էին:

գարձակ փայտաշխն տունը փոխպրոելու կ'ստիպուի
ու կը հրաժարի միթքէլիութենէն։
Յարութիւն Ամիրա Երկանեան կ'ապրի մինչև
1869, ու կը մեռնի եօթանսսունամեայ ծերունի ու
կը թաղուի Սկիւտարի գերեզմանատունը։



ՄԱՐՏԻԶ ԱՄԵՐԻՍ. ԿՐԵՇՔՑԻՆԱՌԱՒԹԱՆ
Վերջին միթքէվէլի Երեւան Ո. Խաչ եկեղեցոյ
(Ց. 1830 և մեռած 1884ին) (Տե՛ս էջ 68)

Յարութիւն Ամիրա Երկանեան յուրջ, խոհական,
անկողմակալ, գործունեայ, ազդային և անհատական
գործերու մէջ ուղղամիտ, աղքատասէր, բարեգործ
անձնաւորութիւն մը եղած է, ըլլալով ջատագով Պա-
լաթցի արժանաւոր Պատրիարք S. Մատթէոս Զոհա-
ճեանի, որ 1858 յունիս 18ին՝ Կաթողիկոս ընտրուած
է: Ասոր Պատրիարքութիւն օրով պայքար ծագած է,



Ա. Խաչ Ե՛կեղեցին ղեմ զանուսող աղքիւրը
(Տե՛ս էջ 20)



Ա. ՄԻՆԱ Ա. Ա Ի նկարը
(Տե՛ս էջ 51)

որու մէջ Յարութիւն Ամիրու Երկանեան հակառակած է ձանիկ . Միսաք և այլ Ամիրաներու և միացած է այնքան անկողմնակալ ու խոհական Պետրոս Ամիրա Քիւրքճիսանլեանի , Միքայէլ Ամիրա Փիշմիշեանի և Մաքսուս Ամիրա Սարիմեանի , որոնք եւս գնահատած են Տ . Մատթէոս Զուհաճեան Պատրիարքի կարողութիւններն ու արժանիքները , և միշտ համամիտ զըտառած են անոր :

Յարութիւն Ամիրայի Սկիւտար փոխադրութենէն եաք Գուրու Զէջմէի եկեղեցին ու թաղին մատակարարութիւնը կ'ստանձնէ իր փեսան՝ Պետրոս Ամիրա Քիւրքճիսանլեան , որ գնահատելի ծառայութիւն մը կ'ունենայ : Իրմէ վերջ միւթէվէլլիութեան պաշտօնը կը վարեն նախ կիւմիւշճի Պատպար ազա (1854 – 1855) և յետոյ Մկրտիչ Քիւրքճիսանլեան , որդին Պետրոս Ամիրայ Քիւրքճիսանլեանի , որոնք նոյնպէս բարեռք ծառայութիւն մը կ'ունենան սոյն պատմական թաղին հին օրերուն :

3. ԹԱՂԱՅԻՆ ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՐՋԱՆ 1860-ԻՆ ՍԿԸԵՄԼ

Բատ ազգ . նոր կազմակերպութեան , 1861ին , Գուրու Զէջմէի Երեւման Ս . Խաչ եկեղեցւոյ տռաջին թաղ . Խորհուրդը կ'ընտրուի քուէտրկութեամբ , որ կը ներկայացնէ հետեւեալ կազմը . —

Տհարք՝ Նոր Սարաֆեան (ատենապիտ) , Արագ Փափաղեան (գանձապետ , որդի Երեւման Ս . Խաչ եկեղեցւոյ աւագերէց Տ . Պետրոս Փափաղեանի կամ Դանիէլեանի) և Պօլոս Տօրամանեան , որոնք պաշտօնավարած են մինչեւ 1867 , որ ատեն վարժարանին դաստիարակում կ'ընդունի Աթանազինէ անուն պատուելին , առողիչ կը կարգուի Աթանազինէ անուն պատուելին , 500 դրոշ ամսաթոշակով , որ ո՛չ միայն նոյն թուա կանին , այլ մեր օրերուն ալ զոհացուցիչ թոշակ մըն կանին , այլ մեր օրերուն ալ զոհացուցիչ թոշակ մըն կանին , յայտնի է : Աթանազինէ պատուելիին օգէր , ինչպէս յայտնի է : Աթանազինէ հանգամանքով՝ Մինական արուեստ է կառավարիչի հանգամանքով : Ասոնցմէ քայէլ պատուելի , միւնոյն ամսաթոշակով : Ասոնցմէ տեղ , երկու հարիւր դրուշ ամսաթոշակով երաժիշտ գատ , կամ հարիւր դրուշ ամսաթոշակով : Ասոնցմէ գատ մըն ալ պաշտօնավարած է , որուն անունն է Տիրացու Յովհաննէս :

Նոյն թուականներուն թաղականութեան մէջ փոփոխութիւն մը չէ կատարուած , միայն դպրոցին մնա յուն դաստիարակուսուցիչ՝ Աթանազինէ պատուելիին տեղ , 400 դրուշ ամսաթոշակով մեայուն ուսուցիչ մը կարգուած է՝ Գարեգին պատուելի :

1867ին, նոր ընտրութիւն կատարուելով հետեւ եալ անձերը թաղական եղած են. Պալիս աղա կարապետեան (ատենապետ), Եղիս Երկանեան (ատենապետ), որդի Կեկեցւոյ հիմնադիր Յարութիւն Ամբրա Երկանեանի, Գարրիէլ Կիւմիւշեան և Սոլոմոն Հիւնքեարպէյէնտիեան: Այս թաղական խորհուրդը՝ ամբողջ Հրանումը, այսինքն չորս տարի պաշտօնավարած և վարժարանն ալ առանց ուսուցչի փոփոխութեան կանոնաւոր կերպով վարած է:

1872ին, ըստ օրինի, նոր ընտրութիւն կատարուելով հետեւեալ անձերը թաղական ընտրուած են, Առաջել Քացախեան (ատենապետ), Դուկոս Երկանեան (ատենապետ), որդի Յարութիւն Ամիրը Երկանեանի), Սարգիս Պէրապէրեան և Գրիգոր Քարտպաշեան։ Այս թաղական խորհուրդը վարժարանին կտուավարիչ կարգած է Տիրացու Յովհաննէս Պէրապէրեանը, իսկ Երաժիշտ ուսուցիչ եղած է Տիրացու Գրիգորի։

187(ին, նոր ընտրութիւն կատարուելով հետեւեալ անձերէն թաղականութիւն մը կազմուած է. Մարտիրոս Ալիքսանեան (ատենապետ), Գէորգ Թիւյսի գեան (ատենագպիր), մհաս. Յովակիմ Նահապետեան, Պօղոս Թորոսեան և Սիմոն Փափաջեան:

Այս թաղականութենէն վերջ, 1879ին՝ թաղական խորհուրդը գրեթէ ցրուած է և այդ թուականին թաղին երեւելի ազգայիններէն Մանուկ Մուպահետնեան և Փամբիկ Հիւնքեարպէյէնտիեան (նախկին տեսուչ Ազգ-Հիւանդանոցի գրասեննեակին) իրը խորհրդական օգտակար եղած են թաղին, մանաւանդ առաջինը, որ թաղային պաշտօններ վարած ըլլալով՝ Դալաթիա և Բերա, մեծ փորձառութիւն ունեցած է, որկէ օգտուած է Գուրու-Զէմմէի թաղն ալ:

1880ին, թաղական խորհրդոյ անդամ մէտս. Յովակիմ Նահապետեան Աւագ սեղանին վրայ վառուելիք տարեկան մը մոմերը նուիրած է, որ օրհնութեամբ կը յիշատակուի այսօր։ Այս շրջանին նոր զաստիարակ մը՝ Մանկավարժ Ալիքսան անուն պատուելի մը պաշտօնի կոչուած է։

1883ին, նոր թաղականութիւն մը ընտրուած է հետեւեալ անձերէն. Միքայէլ Մատթէոսեան (ատենապետ), Ա. Բէրտէճեան (ատենաղպիր), Պ. Գարամանեան (գանձապետ), իսկ Մկրտիչ Հիւսնեան խորհրդական եղած է. Այս ըրջանին Տիրացու Պաղտիկ Թիւլպէնումեան անուն ուսուցիչ մը պաշտօնի կոչուած է: 1885ին, Համբարձում վարժապետ Գրիգորիան անուն դաստիարակը պաշտօնավարած է երկար տարիներ և հասցուր

ցած՝ բազմաթիւ տչակերտներ, որոնք լաւ յիշատակ-
ներ պահած են՝ ոյն գտառիարտկէն։ Այս թուականին
առաջին անգամ ըլլալով՝ մնայուն ուսուցչունի կարգը-
ւած է Օր. Աղաւնի Համբիկեան։

1884 Մայիս 13ին, Տ. Ներսէս Վարդապետ Պէրպէէրիանի նախագահութեան տակ, նոր թաղականութիւն մը կ'ընտրուի հետեւեալներէ. Տիարք՝ Միքայէլ Մատթէոսեան (տաենապետ), Յովհաննէս Թուղլաճեան (ատենապապիր), Յօվհաննէս Գալուստեան (գանձապետ), Մաքսուտ Ալթունեան, Մուրտա Խաչոտուրեան և Սարգիս Խալքանեան. Այսն թաղական խորհուրդը իր պաշտօնը կանոնաւորապէս կը շարունակէ ամբողջ շրջան մը՝ մինչեւ 1889 թուականը. և կը վարէ թաղին գործերը լոիկ միջիկ ու կը կատարուի նոր բնարութիւն, որուն հետեւանքով պաշտօնի կոչուող թաղական խորհուրդոյ դիւանը կը կազմուի հետեւեալ կերպով. Տիարք՝ Գաբրիէլ Գ. Կիւմիւշնեան (ատենապետ), Ա. Գ. Արապեան (ատենապապիր), Մ. Հիւսէյիննեան (գանձապետ). Այս թաղական խորհուրդը կը պաշտօնավարէ երեք տարի և կը հրաժարի 1892 ապրիլի սկիզբը, ուր եկիցեցւոյ քարոզիչ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Յօվհաննէս կենացանի նախագահութեան ներքեւ նոյն տարւոյ Ապրիլ 21ին, նոր ընտրութիւն կը կատարուի և թաղական խորհուրդի անդամ կ'ընտրուին Տիարք՝ Մրապ Ալթունեան (ատենապետ), Ա. Գ. Արապեան (ատենապապիր), Տ. Տամտեան (գանձապետ) և Գաբրիէլ Սաֆրաճիեան.

Այս թաղականութեան օրով Ս. Թարգմանչաց վարժարանը աւելի կանոնաւոր վիճակի մը հասցնելու համար, 1894ին, մասնաւոր հոգաբարձութիւն մը կազմուած է, որուն անդամներն են.—Տիարք Գրիգոր Սափրածիեան, Գարեգին Երկանեան, Կարապետ Տամատեան:

Յարութիւն Փափագեան և Սիմոն Պէտիթաշլեան։
Այս թաղականութեան օրով, Նշանակութեան ար-
ժանի է Պէտքքի գերմանական որբանոցը, ուր Պատ-
տիարակուած հն յիսունէ աւելի հայ որբեր՝ տնօրէ-
նութեամբ գերմանացի Բասթիս-Պրոքսի։

Հոգելոյս Օրմանեան Պատրիարք մեծապէս հետաքրքրուած է սոյն Որբանոցի ուղղութեամբ և օրբանոցին տաներէց նշանակած է Գուրու-Զէմէի Երեւան Ս. Խաչ Եկեղեցւոյ աւագերէց Տ. Առքիսա Պալըքմեանը, որ իր շաբաթական այցելութիւններով, հայ որբերուն աւանդած է անձնուիրաբար մեր Եկեղեցական գիտելիքները: Օրմանեան Պատրիարք յանձնարարած է ամէն կիրակի օրբերը բիրել Երեւան Ս. Խաչ Եկեղեցին, ուր գարութիւն ալ կատարած են, մահաւանդամանական օրերուն, յուզէ կիրապով: Որպէսզի որբերանին իր մայրենի լեզուի մէջ ալ զարգանային, իրկուսահք հաւանութեամբ՝ հայ լեզուի ուսուցիչ կարգուած է Գուրու-Զէմէի Ս. Թարգմանչաց վարժարանի գատարակուսուցիչ Համբարձում Գրիգորեան և «Շիրքէտի Հայրիյէ»ի հաշուակալութեան գիւտանի պաշտօնեայ, իւն ձիգմէճնեան, որոնք կանոնաւորապէս կատարած են իրենց պաշտօնները:

1867ին, նոր ընտրութիւն կատարուելով հետեւ եալ անձերը թաղական եղած են. Պայի աղա Կարաս պետեան (ատենապետ), Եղիա Երկանեան (ատենապետ), որդի եկեղեցւոյ հիմնադիր Յարութիւն Ա.միրա Երկանեանի, Գարրիէլ Կիւմիչճեան և Սոլոմոն Հիւնքեարապէջնտիեան: Այս թաղական խորհուրդը՝ ամբողջ շրջան մը, այսինքն չորս տարի պաշտօնավարած և վարժան ալ առանց ուսուցչի փոփխութեան կանոնաւոր կերպով վարած է:

1872ին, ըստ օրինի, նոր ընտրութիւն կատարուելով հետեւեալ անձերը թաղական ընտրուած են, Առաքել Քաջախեան (ատենապետ), Ղուկաս Երկանեան (ատենապետ), որդի Յարութիւն Ա.միրա Երկանեանի, Սարգիս Պէրպէրեան և Գրիգոր Գարոգաչեան: Այս թաղական խորհուրդը վարժարանին կառավարիչ կարգած է Տիրացու Յովհաննէս Պէրպէրեանը, իսկ երաժշտ ուսուցիչ եղած է Տիրացու Գրիգոր:

1877ին, նոր ընտրութիւն կատարուելով հետեւեալ անձերէն թաղականութիւն մը կազմուած է. Մարտիրոս Ալիքսանեան (ատենապետ), Գէորգ Թիւյսի զեան (ատենապետ), մատու. Յովակիմ Նահապետեան, Պօլոս

Այս թաղականութենէն վերջ, 1879ին՝ թաղական խորհուրդը զրեթէ ցրուած է և այդ թուականին թաղին երեւելի ազգայիններէն Մանուկ Մուլահեաճեան և Փամբիկ Հիւնքեարապէջնտիեան (նախկին տեսուչ Ազգ Հիւանդանոցի գրասենեակին) իսր խորհրդական օգտակար եղած են թաղին, մանաւանդ առաջինը, որ թաղին պաշտօներ վարած ըլլալով՝ Դալաթիա և Բերա, մեծ փորձառութիւն ունեցած է, ուրկէ օգտուած է Գուրու-Զէշմէի թաղն ալ:

1880ին, թաղական խորհրդոյ անդամ մնաս. Յովակիմ Նահապետեան Աւագ սեղոնին վրայ վառուելիք տարեկան մը մուերը նուիրած է, որ օրհնութեամբ կը յիշատակուի այսօր: Այս շրջանին նոր դաստիարակ մը՝ Մանկավարժ Ալիքսան անուն պատուելի մը պաշտօնի կոչուած է:

1881ին, Գուրու-Զէշմէ ասպնջավայրը եղած է Սոյց Տ.Մկրտիչ Կաթողիկոսին, որ Պոլիս եկած էր Պատրիարքանի հետ իրաւասութեան ծանր խնդիր մը լուծելու նպատակով: Տ.Մկրտիչ Քէֆուղեան Կաթողիկոսութիւնը վարչականապէս տնկախ հոչակել կ'ուզէր Պոլոս Պատրիարքարանէն, և այս ուղղութեամբ իր կատարած զիմումները պահ մը յաջողեցան, ու հոգելոյն Տ.Ներսէս Պատրիարք տուկէ վրդովուած՝ ծանօթ աղքայիններու օժանդակութեամբ աշխատեցաւ ետ կեցնել: Բայց օր մըն ալ Տ.Մկրտիչ Կաթողիկոս մեկնեցաւ Պոլսէն, իրեն հետառնելով Գուրու-Զէշմէի վարժարանի ընդհ. գաստիարակ Պ. Յովհաննէս Պէրպէրեանը, զոր ձեռնադրեց Ներսէս Վրդ. անունով և ճարտարապետ Տօնիկի զաւակը՝ որ կոչուեցաւ Եղիշէ Վրդ. Գուրութեան: Առաջինը շուտով գարձաւ իր ծննդավայրը, Գուրու-Զէշմէ, իսկ Բ.Ը. առաջնորդական պաշտօններ վարեց Մարաշի և Էնկիւրիի մէջ:

1883ին, նոր թաղականութիւն մը ընտրուած է հետեւեալ անձերէն. Միքայէլ Մատթէոսեան (ատենապետ), Ա. Բէրտէճեան (ատենապետ), Պ. Գարամանեան (գանձապետ), իսկ Մկրտիչ Հիւսճեան խորհրդական եղած է: Այս շրջանին Տիրացու Պաղտիկ Թիւլպէնտեան անուն ուսուցիչ մը պաշտօնի կոչուած է: 1885ին, Համբարձում վարժապետ Գրիգորեան անուն դաստիարակը պաշտօնավարած է երկար տարիներ և հասցու-

ցած՝ բազմաթիւ աշակերտներ, որոնք լաւ յիշատակներ պահած են նոյն գաստիարակէն։ Այս թուականին առաջին անգամ ըլլալով՝ մնայուն ուսուցչունի կարգը և Օր. Աղաւնի Համբիկիսան։

1884 Մայիս 13ին, Տ. Ներսէս Վարդապէտ Պէտրոսի նախագահութեան տակ, նոր թաղականութիւն մը կ'ընտրուի հետեւեաներէ. Տիարք՝ Միքայէլ Մատթէոսիան (ատենապետ), Յովհաննէս Թուղլաճեան (ատենապալիր), Յովհաննէս Գալուստեան (գանձապետ), Մաքուտ Ալիունեան, Մուրտու Խաչտուրեան և Սարգիս Իպրանեան. Այս թաղական խորհուրդը իր պաշտօնը կանոնաւորապէս կը շարունակէ ամբողջ տրջան մը՝ մինչեւ 1889 թուականը. և կը վարէ թաղին գործերը լոիկ մնջիկ ու կը կատարուի նոր բնարութիւն, որուն հետեւանքով պաշտօնի կոչուող թաղական խորհուրդոյ դիւնքը կը կազմուի հետեւեալ կերպվ. Տիարք՝ Փարքիէլ Գ. Կիւմիշչեան (ատենապետ), Ա. Գ. Արապեան (ատենապալիր), Մ. Հիւսէյննեան (գանձապետ)։ Այս թաղական խորհուրդը կը պաշտօնվարէ երեք տարի և կը հրաժարի 1892 ապրիլի սկիզբը, ուր եկեղեցւոյ քարոզիչ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Յովհաննէսեանի նախագահութեան ներքեւ նոյն տարւոյ Ապրիլ 21ին, նոր ընտրութիւն կը կատարուի և թաղական խորհուրդի անդամ կ'ընտրուին Տիարք՝ Մրատ Ալիունեան (ատենապետ), Ա. Գ. Արապեան (ատենապալիր), Տ. Տամատեան (գանձապետ) և Գարբրիէլ Սաֆրանիսան։

Այս թաղականութեան օրով Ա. Թարգմանչաց վարժարանը աւելի կանոնաւոր վիճակի մը հասցնելու համար, 1894ին, մասնաւոր հոգարարձութիւն մը կազմուած է, որուն անդամներն են.—Տիարք Գրիգոր Սափամիեան, Գարեգին Երկանեան, Կարապետ Տամատեան։

Յարութիւն Փափողեան և Սիմոն Պէտրիկթաշլեան։ Այս թաղականութեան օրով, նշանակութեան արժանի է Պէտրէքի գերմանական որբանոցը, ուր գաստիարակուած են յիսունէ աւելի հայ որբեր՝ տնօրէնութեամբ գերմանացի Բասթիս-Պրոքոփի։

Հոգելոյս Օրմանեան Պատրիարք մեծապէս հետաքրքրուած է սոյն Որբանոցի ուղղութեամբ և որբանոցին տաներէց նշանակած է Գուրուտ Զէշմէի Երեւման Ա. Խաչ Եկեղեցւոյ աւագերէց Տ. Առքիաս Պալքճահնը, որ իր շարաթական այցելութիւններով, հայ որբերուն տւանդած է անձնուիրաբար մեր եկեղեցական գիտելիքները։ Տ. Օրմանեան Պատրիարք յանձնարարած է ամէն կիրակի որբերը բիրել Երեւման Ա. Խաչ Եկեղեցին, ուր գպրութիւն ալ կատարած են, մանաւանդական օրերուն, յուղիչ կերպով։ Որպէսզի որբեր սաներ մայրենի լիզուի մէջ ալ զարգանային, երկուստեք հաւանութեամբ՝ հայ լիզուի ուսուցիչ կարգուած է Գուրուտ Զէշմէի Ա. Թարգմանչաց վարժարանի գաստիարակուուցիչ Համբարձում Գրիգորեան և «Շիրքէթի Հայրիյէ»ի հաշուակալու թեան գիւտանի պաշտօնեայ՝ Լեւոն Ճիզմէհեան, որոնք կանոնաւորապէս կատարած են իրենց պաշտօնները։

Այս գերմանական որբանոցին մէջ ինսամուող ու դաստիարակուող հայ որբուկներուն մանաւանդ առողջական ու հոգատարական զործերով զբաղելու համար, Թաղական խորհուրդը երեք օրիորդներէ կազմուած խընամատարական մարմին մը պաշտօնի հրաւիրած է, ինչպէս նաև թաղին ծանօթ բժիշկներէն Տքիթ։ Հրանտ Զալեանը՝ որ անձնուիրաբար յաճախած ու գարմանած է հիւանդագին որբերը։ Հոս կ'արժէ յիշատակել այս շրջանի թաղական խորհրդոյ, աւագերէց Տ. Առքիաս

Պալըզճգանի, ուսուցիչ Համբարձում Գրիգորեանի և
Լեւոն Ճիղմէճեանի, ինչպէս նուև Տքթ. Հրանտ Զալ-
եանի և խնամակալ օրիորդներուն ջանքերը, դոր շը-
ռայլած են Պէպէքի գերմանական որբանոցի հոյ աշա-
կերտներուն բարոյական, ուսումնական ու ֆիզիքա-
կանզարգացման մասին:



ՏՕՐԹ. ՀԵՍՆԵՑ ՅՈՒՆԵԱՆ
(Թաղին անձնուէր բժիշկներէն)

Մինչև 1898 բարւոք կերպով պաշտօնավարող
սոյն թաղականութեան օրով, հոգելոյս Տ. Օրման-
եան Պատրիարքի նախաձեռնութեամբ Ս. Խաչ ե-
կեղեցւոյ հիմնադիր մեծանուն բարեգործ Պատրիարք
Տ. Զաքարիա Կաղուանցի Փողուղեանի մահուան հա-
րիւրամեակին սոթիւ, 1899ին մեծ հանդիսութեամբ
Կատարուած է անոր յիշատակը անմահացնող սգահանդէս

մը, ուր հոգելոյս Օրմանեան Պատրիարք Տ. Զաքարիա
Պատրիարք Կաղզուանցիի պահացումը կատարած է
անոր համար որ՝ մանուանդ Արմաշու Դպրեվանքին
վանական միաբանութեան և ուսումնական հաստա-
տութեան մը վերածուերուն սկզբնապատճառ եղած է
1797ին։ Այս հարիւրամեայ Յորելեանին տօնակատա-
րութենէն մէկ շաբաթ ասաջ, Յարութիւն Ամիրա Եր-



ԵՐԵՒԱՆՄ ՓՈ.ՓԱ.ԶԵԱՆ

Երեւան Ս. Խաչ եկեղեցւոյ թաղականութեան ազնիւ
ու պատուական նախուին մէկ տանիապետը՝ ծանօթ սեղանաւոր
(Տե՛ս իր մասին էջ 77)

Կանեանի և Երեւան Ս. Խաչ եկեղեցւոյ հիմնարկու-
թիւնը թելագրող Տ. Ստեփաննոս Ալաւնի Ս. Պատ-
րիարքին հոգւոց ի հանգիստ՝ հանդիսաւորապէս պա-
տարագ մատուցած է նախուին Պատրիարք հոգելոյս
Տ. Խորէն Արքեպիսկոպոս Աշբեան՝ մասնակցութեամբ-
կ. Պոլսոյ բարձրաստիճան եկեղեցական դասուն։

1898էն մինչև 1903ի շրջանին, թաղականութիւն կ'ընկն Մկրտիչ Տամատեան (Ատենապիր), Սարգիս Առապեան (Ատենապիր), Անտոն Բիտէճեան, Անտոն Դուկասեան և Նշան Զարֆճեան, որոնք զժուարին օրեւու, ոգի ի բոին կ'աշխատին կանգուն պահել երեւման Ս. իշաչ Եկեղեցին ու վարժարանը:

1903ին, առժամեայ թաղականութիւն մը կը կազ-




ՅԱՐՈՒԹԵԱՆ ԴԱՐԱԳՈՒՇ

մուի, որուն ատենապետած է Սեպուհ Նաւասարդեան (Ատենապիր) և նշանաւոր գրաձուլիչ՝ հանգուցեալ Խաչիկ Գէորգեան (Ատենապիր), որ մանաւանդ իր անձնուիրութեամբ մեծապէս օգտակար եղած է այս և ուրիշ շրջաններուն մէջ, որոնց յիշատակութիւնը պիտի ընենք իր կարգին, Յարութիւն Դարագուշ (գանձապիր), Մանաս Բէիսեան և Միքէ Շահնազար:

Այս առժամեայ թաղական խորհուրդոյ կարձ պաշտօնուվարութիւնն յետոյ, բնարուած է կարող ու անձնուէր տարրերէ կազմուած թաղականութիւն մը, հետեւեալներէ՝ Երեւում Փափազեան^(*) (Ատենապիր), Միհրան Ճապետան (Ատենապիր), Յարութիւն Գարագուշ (Գանձապիր), Մանաս Բէիսեան և Միքէ Շահնազար (հանրածանօթի բեկարոյժ): Այս թաղականութիւնը, որ մինչև 1905, երկու տարւոյ ընթացք մը բոլորած ու թաղեցիներուն համակրութիւնը վայելած է, հրաժարելով վերբնտրուած է ունենալով նոր ոյժ մը՝ յանձին Տիար Տիգրան Խ. Օհանեանի, որ այդ թուականին կորովի ու զարգացած չատ լուրջ երիտասարդ անձ մըն էր, ատենապիր ընտրուած է, որու չնորհիւ գտած ենք այսօր կանոնաւոր պատրաստուած արձանագրութեան տոմար մը, ուրկէ կրցած ենք քաղել կարեւոր տեղեկութիւններ: Սոյն կարող թաղականութեան ամբողջ շրջան մը տեւող պաշտօնավարութեան ընթացքին եկեղեցւոյ պայծառութեան ու վարժարանին յառաջդիմութեան համար խիստ կարեւոր կարգադրութիւններ եղած են. այսպէս Ս. Թարգմանչաց փայտաշէն վարժարանը, որ երկար տարիներու մէջ, խարխոււ վիճակ մը ստացած էր և հիմնական նորոգութիւն չէր տեսած, ի հիմանէ կը նորոգուի, դասարաններու բաժանումներ կը կատարուին. եկեղեցապատկան երկու չէնքի-

(*) Երեւում Փափազեան եղած է նաեւ 1880ական թուականներուն, Սկիւտարու Ս. Կարապետ եկեղեցւոյ թաղականութեան ատենապիր, հոգելոյս Տ. Տ. Մատթէոս Բ. Կաթողիկոս հզմիրեանի քարոզութեան օրով, որ ատեն իր ընկերներուն Պապիկեանի, Միհրան Սէթեանի, հաշուագէտ Թորգոմեանի հետ, Ս. Կարապետ եկեղեցւոյ պայծառութեան եւ ձեմարան նախկին բարեհամբաւ վարժարանի յառաջդիմութեան համար մեծապէս օգտակար եղած է:

բուն ներքին և արտաքին մասերը կը նորոգուին,
նաև թաղական խորհրդարանը և վրայի սրահը, որ այդ
թուականներուն քարոզիչներու յատկացուած էր, ներ-
կայանալի վիճակի մէջ կը դրուին ու վերջինը Ման-



ՄԻՔԵԼ ՇՈ.ՃՆ.Ա.ԶԱՐ

(Հանրածանօթ բնկարոյժ) (Տե՛ս իր մասին Էջ 78)

կապարտեղի բաժին կ'ըլլայ, որ այսօր Կոմիտասեան
Երգչախումբի սրահն է: Եկեղեցւոյ տանիքը և հինգած
պատուհաններն ալ բոլորովին կը նորոգուին, եկեղեցին
ու վարժարանը հրդեհէ պահպանելու համար Երեւում
Փափաղեանի կողակից Տիկին Էլպիս Փափաղեանի ծախ-
քով՝ լեռան մասլաքի ջուրը մինչեւ եկեղեցի կը բեր-
ուի, ինչպէս նախապէս զրուած է:

Այս կարող թաղականութեան օրով, ասկէ ճիշդ ե-
րեսուն տարի առաջ, հասոյթի անբաւականութեան

պատճառաւ, Երեւմսոն Ս. Խաչ եկեղեցւոյ քարոզիչ
հանգուցեալ Տ. Գրիգորիս Սրբազնան Յովհաննէսեանի
նախագահութեան ներքէ՝ գանձանակի Մասնախումբ
մը կը կազմուի, որուն Բ. Նախազան ընտրուած է
ծանօթ օրէնսդէտ՝ Տիար Լեւոն Զիվէր Կարապետեան,
իսկ առաջին ատենապետ՝ Տիար Գտանիկ Գափամա-



ՏԻԳՐԱՆ Խ. ՕՀԱՆ.ԽԱՆ

(Շինուածնիթի ծանօթ վաճառական եւ Գում-Գափըի
չորս միացեալ թաղերու Աղքատախնամի նախկին ատենապպիր)

ձեան, ատենադպիր՝ Տիար Թաղիկ Գարագուշ որուն
հրաժարումով նոյն պաշտօնին կոչուած է Տիար Սե-
պուհ Նաւասարդեան, գանձապետ Տիար Հրաչեայ Պօ-
ղոսեան, իսկ խորհրդական ու կազմակերպիչ Տիար Սն-
տոն Օհանեան: Սոյն գանձանակի Մասնախումբի միւս
անդամներն են Տիարք Անտոն Ե. Փափաղեան, Արշակ
Սէֆէրեան, Արտաշէս Պասմաճեան Եղուարդ Շահնա-
զար, Երսւանդ Գասապեան, Հայկ Զէվիքեան (հսկիչ),

Հրանտ Մինչձեան, Հրանտ Զարդբեան, Մարտիրոս Փափազեան, Մկրտիչ Տ. Սպրահամեան, Ստեփան Կարտապետեան, Վահամշապուհ Փափազեան և ուրիշներ, որոնք չատ արգիւնաւոր գործունէութիւն մը կ'ունենան :

Թաղ. Խորհուրդը սոյն կորովի ու ժրաջան երիտասարդութենէն կազմուած զանձանակի Մասնախումբին կը յանձնէ նաև վարժուրանին հոգաբարձութիւնը, որ ոգի ի բոխն աշխատելով՝ վարժարանը բարեկարգ վիճակի մէջ կը դնէ, մանաւանդ Մանկապարտէօվի բաժինին նոր զարկ մը կուտայ, իսկ թուրք լեզուի ուսուցչութիւնը անձնութբարար ու ձեռնհասօրէն կը կատարէ Տիար Լեւոն Զիվէր պէջ Կարապետեան։ Սոյն բանիմաց թաղականութիւնը քսան երկու անդամներէ բաղկացնալ Դպրաց Դաս մը կը հաստատէ, որուն Դպրապետէ' լ'նուրուի վարժարանին բազմամեայ զաստիարակուսուցիչ և երաժշտապետ հանգուցեալ Համբարձում Գրիգորեան, որով եկեղեցական երգեցողութիւնները կը կանոնաւորուին և այս թուականէն սկսեալ ամէն տարի Ս. Նշան Եկեղեցոյ հիմնադիր՝ Տ. Զաքարիա Պատրիարք Կազզուանցիի, Ս. Խոչ Եկեղեցոյ բարերար Յարութիւն Ամիրա Երկանեանի և բոլոր սատարողներու հոգիներուն ի հանգիստ՝ վերաբերմամբ եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագ և հոգիհանգստեան պատշաճութեալ ։

Երեւում Փափազեանի թաղականութեան փայլուն շրջանին՝ 1908ին կը յաջորդէ նոր թաղականութիւն մը հետեւեալ ծանօթ անձերէ կազմուած՝ Տիարք Ա. Մանուէլեան, Աշոտ Պաղտիկեան, Արամ Պետրոսեան, Լեւոն Մինչձեան, Մանաս Բէիսեան, Նշան Ալիքսանեան և Սեփիսն Սիրուն։ Սակայն այս զօրաւոր կազմը հազիւ տարի մը կը պաշտօնավարէ և 1909ին, պաշտօնի կը կոչուի առժամեայ թաղականութիւն մը, որ կազմուած է հետեւեալ համաձայն մէջ կը դնէ, մանաւանդ Մանկապարտէօվի բաժինին նոր զարկ մը կուտայ, իսկ թուրք լեզուի ուսուցչութիւնը անձնութբարար ու ձեռնհասօրէն կը կատարէ Տիար Լեւոն Զիվէր պէջ Կարապետեան (ատենապետ), Խաչիկ Խանճեան (ատենադըպիր), Սեփիսն Սիրուն (գանձապետ), Միքէ Շահնազար, Մկրտիչ Ալչըճեան, Յակոբ Խոստիկեան, Պարթև Յակոբեան և Սուրէն Յակոբեան։ Սոյն առժամեայ թաղական (ատենապետ), Խաչիկ Խանճեան (ատենապիր), Մանաս Բէիսեան (գանձապետ) և Սուրէն Յակոբեան և որ պաշտօնավարած է մինչև 1912, օգտակար հանդիսանալով թաղին, պահպանելով Երեւման Ս. Խաչ Եկեղեցոյ պայծառութիւնը և Ս. Թարգմանչաց վարժարանի յառաջդիմութեան զարկ տալով, մանաւանդ մանկապարտէօվի բաժնին, որուն կանոնաւորման համար աշխատած է Տիվին Պարթև Յակոբեան, որ նախաձեռնարկ եղած է արդիականացնելու փոքրիկներու այս յարկը՝ Ֆրօէպելեան դրութեան համաձայն։ Այս շրջանն ալ թաղին բարգաւաճ շրջաններէն մէկը եղած է ու վարժարանին յառաջդիմութեան համար հետեւեալներէ հոգաբարձութիւն մը կազմուած է։ Տիարք՝ Անտոն Փափազեան, Բարսեղ Արապեան, Թորոս Քիւրքճեան, Հրանտ Սաֆրամեան, Մարգար Հայրապետեան և Օննիկ Գարանֆիլեան։ Սոյն Հոգաբարձութիւնը Ս. Թարգմանչաց վարժարան Ուսումնական Խորհրդոյ կազմուկան կանոնագրին համաձայն վարած է։

1907ին, Երեւում Փափազեանի թաղականութեան անդամներն են՝ Տիարք Տիգրան Խ. Օհանեան և Լեւոն Մինչձեան յատկապէս վարժարանական գործերով զարգած են։

ՀՈՅ ՏԱՌԵԲՈՒ 1500 ԱՄԵԱԿԻՐ

1912 Մայիս 27ին, հեկեղեցւոյ քարոզիչ Տ. Գեղամ Վրդ. Թէվեքէլեանի նախագահութեան ներքե, նոր ընտրութիւն կատարուելով հետեւեալները թաղական ընտրուած են. Տիարք՝ Պարթև Յակոբեան (ատենապետ), Խաչիկ Ֆէսճեան (ատենապետ) և Սուրէն Ա. Յակոբեան (գանձապետ): Սոյն շրջանի ժրաշան թաղականութեան յիշատակելի դործն եղածէ հայ տառերու դիւտին անմահ հեղինակ Սահակ-Մեսրոպի հազար հինգ հարիւրամեակի տօնակատարութիւնը, որ տեղի ունեցած է 1913 հոկտ. 12ին՝ շաբաթ գիշեր, Լեզկի թատրոնը. որու բարեգարդութեան աշխատած է տեղւոյն զորգացած երիտասարդներէն կազմուած կարգադիր մասնախումբ մը, որ գեղեցիկ գաղափարը ունեցած է օթեակներուն վրայ ճաշակաւոր կերպով կարմիր կտաւի վրայ կաւիճով գրելու Մեսրոպեան այլուրենը՝ ելեկ տրական լոյսերու մէջ ոլողելով զոյն։ Թատրոնին արտաքինն ու ներքինը թրքական դրօշներով զարգարուած է և խուռն բազմութեան ներկայութեան բանախօսած է թաղին քարոզիչը՝ Տ. Գէորգ. Ռ. Վրդ. Իրանոսեան (նախկին դաստիարակուսուցցիչ Ա. Յակոպայ որբանոցին), Բրօֆ. Արքահամ Տէր Յակոբեան և Տիար Միհրան Ճէնիկեան, հայ տառերու չքնաղ գիւտը գրուատելով։ Այս առթիւ կոմիտասեան երդչախումբը գեղեցիկ երգեր երգած և թատերական մասնախումբն ալ քանի մը տեսարաններ ներկայացուցած է։ Իսկ հետեւեալ կերպի առաւօտ, քարոզիչ Հայր սուրբը յա-

տուկ Ա. պատարագ մատուցած և գեղեցիկ քարոզով մը պանծացուցած է հայ տառերու անմահ հեղինակ Սահակ Հայրապետը և Մեսրոպ Վարդապետը, մանաւանդայս վերջինը՝ տաղանդաւոր և անզուգական Վարդապետը, որ հայ տառերու գիւտին մէջ մեծագոյն աշխատութիւնը ունեցած է, քաջալերուած Սահակ Հայրապետէն։

Տիար Պարթև Յակոբեանի թաղականութեան փայլուն շրջանը կը տեւէ մինչև 1914, ուրկէ վերջ յունիս 1ին, նոր ընտրութիւն կատարուած է հեկեղեցւոյ Աւագերէց՝ Տ. Սուրբիաս Պալոքճեանի նախագահութեան առաջական յիշատակելի դործն եղածէ հայ տառերու դիւտին անմահ հեղինակ Սահակ-Մեսրոպի հազար հարիւրամեակի տօնակատարութիւնը, որ տեղի ունեցած է 1913 հոկտ. 12ին՝ շաբաթ գիշեր, Լեզկի թատրոնը, որու բարեգարդութեան աշխատած է տեղւոյն զորգացած երիտասարդներէն կազմուած կարգադիր մասնախումբ մը, որ գեղեցիկ գաղափարը ունեցած է օթեակներուն վրայ ճաշակաւոր կերպով կարմիր կտաւի վրայ կաւիճով գրելու Մեսրոպեան այլուրենը՝ ելեկ տրական լոյսերու մէջ ոլողելով զոյն։ Թատրոնին արտաքինն ու ներքինը թրքական դրօշներով զարգարուած է և խուռն բազմութեան ներկայութեան բանախօսած է թաղին քարոզիչը՝ Տ. Գէորգ. Ռ. Վրդ. Իրանոսեան (նախկին դաստիարակուսուցցիչ Ա. Յակոպայ որբանոցին), Բրօֆ. Արքահամ Տէր Յակոբեան և Տիար Միհրան Ճէնիկեան, հայ տառերու չքնաղ գիւտը գրուատելով։ Այս առթիւ կոմիտասեան երդչախումբը գեղեցիկ երգեր երգած և թատերական մասնախումբն ալ քանի մը տեսարաններ ներկայացուցած է։ Իսկ հետեւեալ կերպի առաւօտ, քարոզիչ Հայր սուրբը յա-

լնդհանուր պատերազմի գժուարին շրջանին, սոյն թաղական խորհրդոյ աննկուն ատենապետը՝ հանդուցեալ Գէորգ Խաչիկեան պատնէշին վրայ մնալով՝ անոր օժանդակած է թաղին ծանօթ ժրաշան երիտասարդներէն Տիար Անտոն Օհանեան, որոնք կողք կողքի մեծապէս օգաակար եղած են թաղին և օժանդակութիւն գտած են անոր երեւելիներէն, որոնց մէջ կը յիշուի ի մասնաւորի ծանօթ վաճառական Տիար Տէյիրմէնձեան և ուրիշներ։ Այսպէս մինչև 1918, այս երկու յարատեւող անձերու շնորհիւ եկեղեցին ու վարժարանը կանգուն կը մնան։

1918—1921 շրջանին թաղականութեան պաշտօն կը վարեն Տիարք՝ Սամուէլեան (ատենապետ) ու Հըանտ Խաննձեան (ատենապետ), որոնք անձնուէր գործունէութիւն մը ցոյց կուտան իրենց նախորդներուն պէս։

ԶԻՆԱԴԱՐԱՐԻՆ ՇՐՋԱՆԸ

Ե Կ

ԳՈՒՐՈՒ. ԶԵՇՄԵՒ ՄԵԾ ՀՐԴԵՀԸ

Զինագաղարի շրջանին, Առնավուտքէօյի Սարաֆ-
Պուրնու կոչուած թաղը՝ Գարաթէոտորի փաշայի բնա-



ԽՍ.ՉԻԿ Գ.ԷՌՐԳ.ԵՎ.Ն

(Հանրածանօթ գրածութիչ եւ անմնուէր ատենապետ նախորդ
թաղական խարհրդոյ երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ)

Կարանէն հրգեհ մը կը ծագի և հովին սաստկութենէն
երեք թեւերու բաժնուելով՝ բոլոր հայ երեւելիներու
ծովեզերեայ բնակարանները, Տիւզեաններու ապա-

րանքը, ինչպէս նաև Քիւրքճիսանլեաններու, Կիւ-
միւշճիւ Գարրիէլի Միքէ Շահնազարի և ուրիշ շատ մը
հայերու տուները Գուրու-Զէշմէի մէջ, հրոյճարակ
Կըլան:

Հրդեհի պահուն, եկեղեցիի շուրջը կը հաւաքուին
առենապետ հանգուցեալ Խաչիկ Գէորգեան, Տիւր Ան-



ՀՕ.ՄԹԱ.ԲՉՈՒՄ ԶՈՒՀԱ.ՃԽ.Ս.Ն

տոն Օհանեան և Առնավուտքէօյի ծանօթ հայ նպարա-
վաճառ Համբարձում Զուհաճեան՝ իր աշկերտներով և
ուրիշներ, որոնք հրդեհի վայրը՝ Սարաֆ Պուրնու կը
փութան, Այս Նուֆրիի լերան ճամբով, ըստ որում
միւս ճամբանները զինուորական շղթայով գոցուած էին:
Նոյն միջոցին կ'այրէր ողբացեալ զրածուլիչ Խաչիկ
Գէորգեանի բնակարանը. բայց երբ ան կը տեսնէ որ
բարեկամներու խուռն բազմութիւն մը կ'ուզէ իր

տունը ազատել, կը գոչ, և ԱՇ, սիրելի բարեկամներս՝
մի՛ նայիք իմ տանս և կալուածներուս, ջանացէք եւ
կեղեցին և վարժարանը փրկել, ինձի անոնք պէտք
են, ի՞նչ ընենք Տէրը այսպէս է կամեցեր։ Այս խօսքեա
ըով անձնուէր ատենապետը ինքզինքը և իր ընտա-
նիքը բոլորովին մոռցած՝ կը իրաբնուէ իրեն օդնուշ
թեան փութացողները, որպէսզի իրենց բոլոր ջանքը
եկեղեցին ու գպրոցը ազատելու նուիրեն։

Այս ահոելի հրդեհին լավիկիզող ճիւազային բոցե-
րէն գերմարդկային ճիգերով և անձնուէր ջանքերով
եկեղեցին ազատելու պատճառ կ'ըլլայ Տիար Համբար-
ձում Զուհաճեան, որ տեղւոյն ոստիկանութեան և ամ-
բողջ հայ հասարակութեան գնահատանքին ու երախ-
տադիտութեան արժանացած է։

Այս հրդեհին կ'այրին եկեղեցւոյ երկու դուռները,
տանիքին մէկ մասը միայն, յարակից երկու փայտաշէն
կալուածները ու մեծապէս կը վնասուի վարժարանին
շէնքը։ Սակայն թաղեցիին բարեջան օժանդակութեան
չնորիւ, եկեղեցւոյն երկու դուռները իսկոյն երկաթեայ
կը շինուին, տանիքը կը նորոգուի, որով եկեղեցասէր
ժողովուրդը չի զրկուիր իր սիրեցեալ աղօթատեղիէն։

Իսկ հկեղեցւոյ զանդակատունը, որ հրդեհին մեծա-
պէս վնասուած էր ու վտանգ կը սպառնար, կը վերա-
շինուի համակ երկաթեայ՝ ծախքով թաղին բարեսէր
ազգայիններէն։ Տիար կարապետ Հալտաճեանի, որ ամէն
առիթով նիւթապէս կ'օժանդակէ Երեւման Ս. Խաչ
եկեղեցիին պայծառութեան ու Ս. Թարգմանչաց վար-
ժարանի յառաջիմութեան։ Այս առիթիւ պէտք է յիշա-
տակել այս բարեսէր անձնաւորութեան բարեպաշտ-
ուհի՝ ազնուուհի Տիկին Տիգրանուհին, որ եկեղեցիին եւ
լեկարակոն ջահերը ամբողջ իր կազմածներով, մաշ

սամբ իր ծախքով և միացեալն ալ հանդանակութեամբ,



Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ արդի զանգակատունը

յաջողած է զետեղել, այսպէս օժտելով եկեղեցին
լուսավառութեան նորագոյն գրութեամբ։

**ԳՈՒՐՈՒ ԶԵՇՄԵ, ԱՌՆԱՀՈՒՑՔԵՅՑ
ՈՒ ՊԵՊԵՔԻ ՄԻԱՅԵՍԼ ԹԱՂԵՐՈՒՆ
ՀԱՅԱՆՈՒԷՐ ՈՐԲԱՆՈՑԸ**

1918 Դեկտ. 25ին, Գուրու Զէշմէ, Առնավուտքէօյ,
Պէպէք Հայանուէր Միութեան նախաձեռնութեամբ



ՏԻԿՐԱՆ Պ. ՕՀԱՆԵՍՅԱՆ

(Որ իր նուիրատուութեամբ ծանօթ է թաղին ու յարգուած անկէ)

Հայանուէր Արբանոցը բացուած է, որուն հոգածուածիւնը ստանձնած է նոյն Միութեան գործադիր ժողովը, իրեն օժանդակ ունենալով տիկնաց խնամակալուէ

թիւն մը, հետեւեալ տիկիններէն կազմուած . Տիկիններ՝ Պարթև Յակոբեան, Արշալոյս Պոյաճեան (դռւստր Երեւում Փափազեանի), կ. Հարտճեան ու Զարուհի Արագեան, իսկ Ֆարարը՝ Լեւոն Զիվէր պէյ Կարապետեան, Խաչիկ Թարագեան, Կարսպետ Հալաճեան, Կոպեռնիկ Գավաֆեան, Ա. Թարգմանչաց վարժորանի նախկին օգտաշատ տնօրէն՝ Համբարձում Տատեան, Ճիւմայիւշ-



ՀՈՎՈՒՆ ԽՈՎՈՅԵԱՆ

ծանօթ համարակալ եւ նախկին ա- ծանօթ հաշուագէտ, Տնտեսական տեսապետ թաղ. խորհրդոյ Երեւման խորհուրդի արդի անդամ, նախկին Վ. Խաչ Եկեղեցւոյ (տե՛ս իր մասին թաղ. խորհրդոյ անդամ Երեւման Ս. Խաչ Եկեղեցւոյ) (էջ 90)



ՏԻԿՐԱՆ ՍԵՐՈՅ ՍԵՐՈՅՆ

եան եղբարք, Յափիաննէս Փափազեան, Պարթև Յակոբեան, Սեփոն Արքուն և Ա. Քիւրքճեան, որոնք բերած են իրենց նիւթեական ու բարոյական լայն աջակցութիւնը՝ Միութեան Դործագիր Ժողովին ատենապետ եղած է Տիկը Թ. Տ. Սահակեան (ատենադպիր), Տիկը

Կարապետ Ալչըճեան, իմկ հաշուակալ՝ Տիար Գաբրիէլ Յ. Հայրարձումեան:

Որբանոցը ունեցած է 85 մանչ և 150 ազգիկ սաներ, կանոնաւոր մանկապարտէզ, նախակրթարան՝ եղիք դասարանով ու արհեստական բաժինով։ Վարչական և ուսուցչական պաշտօնէութենէ զան, որբանոցը ունեցած է իր այցելու ուսուցիչներն ու բժիշկը։ Որբանոցին պիտածէն եղած է ամսական չուրջ 850—900 սոկի, որուն 400 սոկին լինամատարութիւնը հռգացած է, 200—250 սոկին նուիրատուութենէ ու զանազան ձեռնարկներէ գոյացած է, իսկ ամսական կանոնու որապէս 150 սոկի վճարած է Տիար Տիգրան Պ. Օհանեան, որ ստանձնելով 30 որբերու տմբողջ հոգտատրութիւնը։ Շնացեալ 100 սոկին ալ Միութեան չանքերով հայթայթուած է թաղին մէջ։

Տիար Միհրան Աճէմեան ալ ալս Ուրբանոցին մեծապէս ստարած է։ Միութեան Տնօրէն խորհուրդը Տիար Տիգրան Պ. Օհանեանը իրեն պատուակալ անդամ ընտրած է, անմոռանալի յիշատակ մը ապահովիլով անոր։ Սակէ զատ ան նորոգած է նաև վարժարանի շնորհ, որ Ընդհ. Պատերազմի, զինադադարի շրջաններուն մեծապէս լինառուած էր։

* * * 1923ին, նոր թաղականութիւնը մը կ'ընտրուի, որուն ատենապետածէ ծանօթ հայութակալ և հեղինակ Տիար Հրանտ Խանճեան, իսկ ատենապիհը եղած է Տիար Կարապետ Ալչըճեան ու գանձապետ։ Տիար Միհրան Աճէմեան, անդամներն են Տիարք՝ Խոչիկ Թարաքճեան, Կոպեռնիկ Գալիափեան, Սիփոն Սիրուն և Սիմոն Զիլինկիրեան, որոնք երկու տարի կանոնաւորապէս մատակարարած են եկեղեցին ու վարժարանը։ Ծնդհանուր գոհունակութեան մէջ Հրաժարածներու տեղ, յետոյ անդամ կ'ընտրուին Տիարք՝ Լեւոն Արզուման, Յակոբ Հովուեան և Ռուբէն Հրւանեան։

1925ին նոր թաղականութիւն մը պաշտօնի կուգայ հետեւեալներէն կազմուած՝ Տիարք Յակոբ Հովուեան (ատենապետ), Կարապետ Ալչըճեան, Կոպեռնիկ Գուգագեան և Սիփոն Սիրուն։

1926 Յուլիսին, նոր ընտրութիւն կը կատարուի և հետեւեալ անձերը թաղական կ'ընտրուին։ Տիարք՝ Յարութիւն Երամեան (ատենապետ), Զարեհ Սարենեան (գանձապետ), Աւետիս Քիւրքճեան, Թովմաս Պէօրէկեան, Կոպեռնիկ Գուգագեան և Կարապետ Մըլիճեան, որոնք կատարեալ գուգագեան և Կարապետ Մըլիճեան, որոնք կատարեալ համերաշխութեամբ տարի մը կը պաշտօնավարեն, համերաշխութեամբ Տիար Յարութիւն Երամբայց 1927ին, ատենապետ Տիար Յարութիւն Երամբան և Թովմաս Պէօրէկեան իրենց զրազումնուն պատեան և Թովմաս Պէօրէկեան իրենց զրազումնուն պատեան ատենապետ կ'ընտրուի և Տիար Մանուկ Բիւսքիւլճեան ատենապետ կ'ընտրուի։ Սոյն ձեռնհաս անձերէ անդամութեան կը կոչուի։ Սոյն ձեռնհաս անձերէ անդամութեան կը կոչուի։ Սոյն ձեռնհաս անձերէ անդամութեան իրենց զրազումնուն 1930 կը պաշկազմուած թաղական խորհուրդը մինչև 1930 կը պաշտօնավարէ և մանաւանդ կրթական գործին մեծ զարկ կուտայ։

1930ին ընտրուած թաղականութիւնը հետեւեալ անձերէն կազմուած է, Տիարք՝ Կոպեռնիկ Գալիափեան (ատենապետ), Նշան Պօյաճեան (ատենապիհ), Սիմեոնեան Քիւրքճեան (գանձապետ), Աւետիս Քիւրքճեան, Թովմաս Պէօրէկեան, Լեւոն Սարբեան և Կարապետ Սիլիսիեան, որոնք չորս տարի անընդհատ բարւոք կերպով կը պաշտօնավարեն, մանաւանդ կը ջանան վարժարանը պահել, իրեն կանոնաւոր նախակրթարան վարժարանը պահել, իրեն կանոնաւոր նախակրթարան և Երեւման Ս. Խաչ գարաւոր ու պատմական եկեղեց և Երեւման Ս. Խաչ գարաւոր իրենց խորհրդակցութեան ցիի նորոգութեան հարցը իրենց խորհրդակցութեան ցիի ոգութեան առարկան կ'ընկեն, որով ընդհանուր թաղայս օգտակար գալափարին չուրջ կը հաւաքուի, որ-



ԱՐԴԻ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹՅԻ ԿԵԶՄԸ

Արամ Չնողեան (ատենադպիր), Յարութիւն Երամեան (ստենապետ), Մանուկ Յարութիւնեան, Կարապետ Խաչիկեան (գանձապետ) եւ Օնսիկ Ահարոնեան)

Քուն իրագործումը կը վիճակի ներկայ թաղական խորհրդոյ, որ իր պաշտօնին սկսած քրէն իսկ, կը ձեռ-

նարկէ սոյն կարեւորագոյն գործին ու կը յաջողի շը-նորհիւ թաղեցիներուն բարեսէր ու անձնուէր օժան-դակութեան :

1934 փետր. 2/ին, հինգ ձեռնհաս. ծանօթ անձնա-ւորութիւններէ կազմուած առժամեայ թաղական խոր-հուրդ մը պաշտօնի կը կոչուի, որուն կ'անդամակցին Տեարք՝ Յարութիւն Երամեան (ատենապետ), Արամ Չնողեան (ատենադպիր), Կարապետ Խաչիկեան (գան-ձապետ), Մանուկ Յարութիւնեան և Յովհաննէս Ահա-րոնեան :

Սոյն թաղական խորհուրդը իր գործադրելի ծրա-գրին մէջ սկսած է հետեւեալ չորս որոշումները. 1. Կատարել հանգիստաորապէս Երեւմեան Ս. Խաչ հկե-ղեցւոյ Յորելեանը, այս առթիւ հրապարակ հանելով Յիշատակարան-Մատեանս, որ կը բոլանդակէ իր մէջ սոյն պատմական թաղին անցեալ կեանքը; 2. Նորոգել եկեղեցւոյ և յարակից շէնքերուն հին ու վլիւած մա-սերը, ամբողջովին ծեփելով ու վայելուչ կերպով ներ-կել տալով Տաճարին ներքինը, ինչ որ կատարուած է անձնուէր ջանքերովը նորոգութեան Մասնախումբին տաենապետ Տիար Անտոն Օհանեանի, որ ամէն օր իրեւ արհեստապետ հսկած է նորոգութեան գործին վրայ և ասկէ զատ շինուածանիւթիրն ալ կէս գնով գնած է; Սոյն Մասնախումբի անդամներուն անուններն են հետեւեալները.

Տեարք Անտոն Օհանեան (Ատենապետ)

Արամ Չնողեան (Թաղ. Խորհրդոյ գանձապետ)

Յարութիւն Երամեան (Թաղ. Խորհրդոյ Ատենապետ)

Յովհաննէս Ահարոնեան (Թաղ. Խորհրդոյ անդամ)

Տիգրան Խ. Օհանեան (Ատենադպիր)

Քերովք Քլատեան (գանձապետ)

2. Մաքրել նախորդ շրջաններէ մնացած պարտքը
որ առաւելապէս գոյացած է վարժարանէն, ըստ որում
նախկին թաղական խորհուրդներ փափաքած են օժտել



Երեւան Ա. Խաչ Եկեղեցւոյ նորոգութեան Մասնախումբին
անձնուէր Ասենապետը՝ Տիար Աստոն Խ. Օհանեան
(Եինուածանիւթի ծանօթ վաճառական, որ իր գործօն մասնակ-
ցութեամբ բարենպատակ հաստատութիւններու բերած է
իր ազնիւ օժանդակութիւնը)

Թաղը կանոնաւոր նախակրթարանով մը, որ անհրա-
ժեշտ է սոյն կեդրոնէն հեռու թաղին համար :

3. Ս. Թարգմանչոց վարժարանի կրթուկան մա-
կարդակը ըստ պաշտօնական ծրագրին և ուսումնական
հրահանգին պահել իր գիրքին ու աստիճանին վըայ,

Հզրկելու համար թաղին մանկութիւն նախակրթութեան
բարիքներէն, պահել վարժարանը իր արդի մակարդա-
կին վրայ :

4. Օժտել թաղը վարժարանական ուրոյն շէնքով
մը, իրագործելով գանձանուկի Մասնախումբի նախո-
պէս յղացած այն ազնիւ փափաքը, որ թարդ անզոր-
դաղրելի մնացած է և այսու թաղային սնտուկը փրկել
տարեկան 350 ոսկոյ ծախսէ մը, զոր կը վճարէ այ-
սօր Առնավուտքէօյի մէջ վարձուած դպրոցական շէն-
քին համար :

Ուրախառիթ պարագայ մըն է տեսնել նախորդ
Պատ. թաղական խորհրդոյ ազնիւ ու համերաշխ գոր-
ծակցութիւնը արդի թաղականութեան հետ, որ իր
բարի նպատակին ու առաջադրութեանց իրագործման
համար, թաղեցի և ոչ-թաղեցի ծանօթ անձնաւորու-
թիւններէ բաղկացեալ Յորեկինական Յանձնաժողով մը
կազմած է հետեւեալ կերպով .

ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽՈԶ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՅՈԲԵԼԵՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ ԽՄԲԱՆԿԱՐԸ

Տիարը՝ Կոպենհանի Գավաֆեան (նախորդ Թաղ. Խորհրդոյ
ատենապետ), Միհրան Անանեան, Թորոս Ազատեան (Յորեկի-
նական Յանձնաժողովոյ ատենապետ), Պետրոս Կարապետեան
(Յորեկ. Յանձնաժողովոյ Ատենապետ), Մելքոն Ասատուր, Քե-
րովիկ Բատեան Յորեկինական Յանձնաժողովոյ (զանձապետ)
Ա. Գետոնեան (նախորդ Թաղ. Խորհուրդի անդամ), Աւետիս
Քիւրքինեան (նախորդ Թաղ. Խորհուրդի անդամ), Յակոբ Շիրն-
եան, Հայկ Մոստիչեան (Երգչախումբի ներկայացնցի), Անտոն
Խ. Օհանեան (Կազմակերպիչ Յորեկինական Յանձնաժողովի),
Միհրդատ Մերոբեան (Երգչախումբի մքաջան ղեկավար ու ներ-
կայացնցի), և Պետրոս Քիւրքինանեան.

Խմբանկարին մէջ չգտնուող անդամներուն են
Տիարը՝ Կորապետ Գույումճեան (պատուակալ նախագահ),
Յովսէփ Տէյիրմէնճեան (պատուակալ ատենապետ), Զգօն Ազար-



Եան, Թաղիկ Հարազուշ, Թղորոց Պէօրէքեան (նախ. թաղ. Խորհրդոյ անդաս), Կարս պետ Հայո Ֆիան, Կարս պետ Հայո Ֆիան, Պատուի Արքան (նախ. թաղ. Խորհրդոյ անդաս), Նշան Ճիշճանան, Գալթիւ Յակոբան, Տիգրան Ի. Գալթիւ Մանուկյան, Քարապետ Խոչիկեան, Համբարձում Տատեան, Հայկ Գէորգեան, Հայկ Խանձեան, Հրանտ Խանձեան, Տալիեան, Մանուկ Յարութիւնեան, Մարտիրոս Հանէսեան, Միհրան Աձէմեան, Միսաք Նարլեան, Տիկին Չննողեան, Տիկին Պարթև Յակոբեան, Պիմէն Զարդարեան, Ռուբէն Հիւսեան, Սենեքերիմ Գեւոնեան, Տքթ. Մտեփան Կարապետեան, Մտեփան Պրչաղճեան, Վահան Նարպէկեան և Օննիկ Սատրդեան:

Ասոնցմէ դատ պատուակալ անդամ ընտրուած են, Տիարք՝ Արքի Մուպահեանեան, Արբահամ Ճիւմպիւշեան, Արսէն Յ. Փափաղեան, Բարսեղ Արապեան, Գրիգոր Իզմիրլեան, Տքթ. Եգուարդ Շահնազար, Թ. Լոգմակէօզնան, Կարապետ Խոչիկեան, Համբարձում Տատեան, Հայկ Գէորգեան, Հայկ Խանձեան, Հրանտ Խանձեան, Տալիեան, Մանուկ Յարութիւնեան, Մարտիրոս Հանէսեան, Միհրան Աձէմեան, Միսաք Նարլեան, Տիկին Չննողեան, Տիկին Պարթև Յակոբեան, Պիմէն Զարդարեան, Ռուբէն Հիւսեան, Սենեքերիմ Գեւոնեան, Տքթ. Մտեփան Պրչաղճեան, Վահան Նարպէկեան և Օննիկ Սատրդեան:

Սոյն յանձնամոզովը ընտրեց Խմբագրական մարմին մը, որ սիրայօժար ստանձնեց պատմական Յիշտակարանին պատրաստութիւնը՝ երեք մասերէ բաղկացած, որոնց իւրաքանչիւրին աշխատասիրովը նշանակուած է գործիս նախարանին մէջ:

Թաղակ. Խորհուրդը ընտրեց նաև Թարգմանչաց վարժարանի հոգատար նոր Յանձնախումբ մը, հետեւալ կերպով.—

Տիկիններ՝ Տէր Գեռզեան, Մ. Զննողեան, Շ. Գույսումնեան, Միրինանեան, Խորեան, Ներսէսեան, Պէօրէկեան, Օրք. Մ. Երամեան, Բ. Մազլմեան, Քիւրբեան, Տիարք՝ Ե. Թէկիէկելեան, Յ. Նիրինեան, Կ. Խաչիկեան, Թ. Լոմակէօզեան, Ա. Փափաղան, Մ. Գալթայեան, Զ. Ազարեան և Ս. Քիւրբեան:

ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՊԱՇՏՈԱՆ Տ. ՄԱՂԱՔԻԱ. ՕՐՄԱՆԵԱՆ



ՀՈՎհԵՆՈՅԸ ՄԱՂԱՔԻԱ. ԱՐԴԵՊԱԿ. ՓՐՄԱՆԵԱՆ
(Մեծանուն հռետոր աստուածաբան մեծ Պատրիարք)

Հովելոյս Օրմանեան Պատրիարք Գուրու-Զէմէի .
թաղի մասին մասնաւոր գուրգուրանք մը ունէր ,
վասնզի իր սիրեցեալ Արմաշու Դպրելանքին հաստա-
տութեան մեծապէս սատոր հանդիսացող Տ. Զաքարիա
կաղզուանցի Փօգուզեան Պատրիարքին սիրած թաղը
եղած է , որու Ս. Նշան փայտաշէն եկեղեցին իր իսկ
ծախքով կառուցած է , ինչպէս գրուած է ասկէ առաջու
Տ. Մաղաքիա Օրմանեան Պատրիարք այս պատմական
թաղը վուա պահելու համար , միշտ քաջալերած է ե-
կեղեցականներն ու թաղեցիները , յաճախ այցելելով
թաղը : Այս զգացումով է որ մեծանուն ու ներհուն
աստուածաբանը իր հոյակապ երկասիրութեան՝ «Ազ-
գապատումին մէջ լայն տեղ տուած է հովելոյս Տ. Զա-
քարիա կաղզուանցիին , ու երկար ատեն քարոզիչ պա-
հած է , իր պատրիարքութեան օրով՝ Կրօնական Ժողովի
Ա. Ատենապետ Տ. Գրիգորիս Արքեպակ . Յովհաննէս-
եան բարիմոյն եկեղեցականը , որ բազում տարիներ
անշնուկ վարած է Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ պատ-
ուակալ քարոզչութիւնը , ինչպէս գիտենք :

4. ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ՄՆԱՅՈՒՆ ԵՒ ՊԱՏՈՒՄԿԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ
ՈՒ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԱՅՐԵՆԻ

Երբ հին արձանագրութիւնները պրապեցինք , եկե-
ղեցին առաջին տարիներուն տեսանք թէ՝ քահանայա-
գործած են 4—5 քահանայ հայրեր , ինչպէս Տ. Դա-

նիէլ, Տ. Պետրոս և ուրիշներ, ուրկէ կը հասկցուի որ
նոյն թուտկաններուն որքան հայաշատ թաղ մըն է
եղեր Դուրու Զէշմէ:



Տ. ԳՐԻԳՈՐԻԱՆ Ս. ՌԵՎԵՆԻ ՅՈՎԱՆՆԻ ԵՒԹԵԱՆ
(Պատուակալ բազմամեայ բարողիչ Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ
եւ Ա. Ատենապետ նախկին Կրօն. Ժողովի)

Հոս պէտք է յիշատակել թէ՝ Տ. Գրիգորիս Արքեպոսկ.
Յովհաննէսեան, որ հոգելոյս Օրմանեան Մբրադանի-

Պատրիարքութեան օրով, Պատկ. Կրօնական Ժողովոյ
Ա. Ատենապետ եղած է, երկար տարիներ քորողչական
պաշտօն վարած է Գուրու Զէշմէի Երեւման Ս. Խաչ
եկեղեցին, որուն պայծառութեան համար ջանադիր
եղած է, համակրութիւնը վայելելով ընդհանուր թա-
ղեցիներուն, որուն ապացոյցն է հետեւեալ պարագան-



Տ. ԽԵՐԱԿԻ Վ. Գ. ՊԵՏՐԵՎԻ

1907ին, թաղականութեան տաենապետ Երեւում Փա-
փաղեանի Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ նուիրած Քրիս-
տոսի Ծննդեան խւզաներկ մեծաղիր պատկերին վրայ,
մոգերէն մին զծագրել տուած է Տ. Գրիգորիս Արքեպոսկ.
Յովհաննէսեանի կենդանագիրը, որ կը տեսնուի նոյն
պատկերին վրայ: Տ. Գրիգորիս Արքեպոսկ. Յովհաննէս-
պատկերին վրայ: Տ. Գրիգորիս Արքեպոսկ.

պաշտօն վարած է։ Սոյն բարձրաստիճան եկեղեցականին քարոզութեան օրով, եկեղեցւոյ ծառայած է Տ. Ներսէս Վրդ. Պէրպէրեան։ Միջոց մըն ալ պատուակար.



Տ. ԳԵՂՋԻ Խ. Վ. Ա. ԽՐԵԱՆՈՍԵԱՆ (Նախկին տնօրէն Ա. Թարգմանչաց վարժարանի)

քարոզիչ եղած է Ս. Երուսալմէմի Պոլսոյ փոխանորդ Տ-Գէորգ Ս. Երէցհան (աշակերտ Տ. Մելքիսեդեկ Արքեսկ. Մուրատեանի), Տ. Գեղամ Ծ. Վ. Թէվէլքէլիան, որ վարժարանին ալ տնօրէն եղած ու ժրաջան և օգտակարգործունէութիւն մը ցոյց տուած է, որմէ վերջ քա-

բողջութեան պաշտօնին կոչուած է Տ. Գէորգ Ռ. Վլդ. Իբրահիմուեան, որ աշխարհականութեան միջոցին, Ազգ. Հիւանգանոցի՝ Ա. Յակոբայ Արքանոցին կարող ու խըլ-ճամիս դաստիարակ. ուսուցիչն էր, Ա. Թարգմանչաց վարժարանի տնօրէնութիւնն ար վարտ ու հասցու-ցած է բաւական թիւով շրջանաւարտներ, որոնք այ-սօր թաղին մէջ ծանօթ երիտասարդներ են ու զրուա-



ՏԱՐԱՎՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԱՆՈ Վ.Ա. ԳԱ.ՊԵՏ

տիքով կը յիշեն իրենց քարողիչ և տնօրէն հայր սուրբ : 1910ի միջոցները մեր տաղանդաւոր ու մեծանուն երաժշտագէտ՝ Տ. Կոմիտաս Ծ. Վ. Գէորգեան երեման Ս. Խաչեկանցւոյ քարողիչ կը կարգուի, և անմիջապէս կը կազմակերպէ արդի Կոմիտասեան երգչախումբը, որու մասին պիտի խօսինք առանձին գըլուխի մէջ : Տ. Կոմիտաս Ծ. Վ. Գէորգեանի ղեկավարութեամբ կազմուած ոոյն Երգչախումբի անդամներուն մէջ առաջին տեղը կը բռնեն Պ. Պ. Գրիգոր, Գաւանիկ և

Ստեփան Կարապետեան եղբայրները . որոնց թաղին Ա. Եկեղեցւոյ պայծառութեան նուիրած ջանքերը կը գնահատուին ցայսօր : 1926ին , Տ. Գրիգորիս Վ. (Գուսան)



Ա.Յ.Մ. Տ.Ի.Ր ՅՈՎ.ՄՒ.Փ ԵՊԻԹՈՒ. ԿՈ.ՐՈ.ՊԵՏԵԱՆ.
(Թաղին անձնուէր երիտասարդներէն Տիար Գառնիկ Կարապետեան)

պատուակայ քարոզութեան կը կոչուի . որու շրջանին Եկեղեցւոյ Երգչտիսումբ նոր զարկ մը կը ստանայ, կը նորոգուին ծանրագին շապիկները և Գուրու-Զէմէի միծ հրդեհէն մեծապէս վնասուած զանգակատունը, որ Եկեղեցւոյ ջրամբարին վրայ հաստատուած էր, Տ. Գրիգոր Վարդապետի ղիմու մերուն հետեւանքով՝ 800

ոսկիի, բոլորովին երկաթեայ շինել կուտայ թաղին ծառ նօթ բարեգործ աղդայիններէն Տիար Կարապետ Հալա-



Տ. ԳՐԻԳ.ՈՐԵԱՆ Դ.Յ.Փ. ԿՈ.ՐՈ.ՊԵՏԵԱՆ. (Գուսան)

ձեան, որուն և իր տիկնոջ առատապարգեւ նուէրները կստանան միշտ Ա. Եկեղեցին և Վարժարանը Տ. Գրիգորիս Ծ. Վարդապետէն յետոյ, պատուակալ քարոզիչ կը

Ստեփան Կարապետեան եղբայրները . որոնց թաղին Ա. Եկեղեցւոյ պայծառութեան նուիրած ջանքերը կը գնահատուին ցայսօր : 1926ին , Տ. Գրիգորիս Վ. (Գուսան)



Տ. ԳՐԻԳՈՐ ՏՈՎՄԱՆ ՇՊԻՌԱ. ԿՈ.ՐԱ.ՊԵՏԵԱՆ.
(Թաղին անձնուէր երիտասարդներէն Ծիար Գառնիկ Կարապետեան)


պատուակայ քարոզչութեան կը կոչուի . որու շրջանին Եկեղեցւոյ Երգչումիումբը նոր զարկ մը կը ստանայ , կը նորոգուին ծանրագին շապիկները և Գուրու-Զէմէի միծ հրդեհէն մեծապէս վնասուած զանգակատունը , որ Եկեղեցւոյ ջրամբարին վրայ հաստատուած էր , Տ. Գրիգոր Վարդապետի զիմու մերուն հետեւանքով՝ 800

ոսկիի , բոլորովին երկաթեայ շինել կուտայ իւաղին ծառ նօթ բարեկործ աղդայիններէն Տիար Կարապետ Հալա-



Տ. ԳՐԻԳՈՐԻԱ. Վ. ԳՐԻԳՈՐ ԿՈ.ՐԱ.ՊԵՏԵԱՆ. (Գուսան)

ճեան , որուն և իր տիկնոջ առատապարգեւ նուէրները կստանան միշտ Ա. Եկեղեցին և վարժարանը : Տ. Գրիգորիս Ծ. Վարդապետէն յետոյ , պատուակալ քարոզիչ կը



Տ. ԳԵՈՐԳ. ԱՐՄԵԴՊԱՆ. ԱՐՄԻԱՆԵԱՆ
(Նախորդ պատրիարքական տեղապահ)

Կարգուի Տ. Գէորգ Արքեպիսկոպոս Արսլանեան, որ
երկրորդ անգամ ըլլալով օղտակար գործունէութիւն

մը ցոյց կուտայ Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ պայծառութեան համար։ Ապա Տ. Հմայեակ Ծ. Վ. Պախթի-



Տ. ՀՄԱՅԵԱԿ Ծ. Վ. Պ. ՊԱԽԹԻՑԱՐԵԱՆ

յարեան իբրև պատուակալ քարոզիչ կը պաշաճավարէ
և իր գեղեցիկ քարոզներով կը միմիթարէ ժողովուրդը
բայց անոր պաշտօնավարութիւնը չատ քիչ կը տեւէ։

ՈՐՈՇԻՑ ԵՂԱԾ ԵՆ ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ՔԱՀԱՆԱՅ ՀԱՅՐԵՐԸ

Ինչպէս ըսինք, եկեղեցւոյ հիմնարկութենէն անմիջապէս յետոյ, քահանայագործած է Տ. Դանիէլ, որ գձուծ մօրուք կոչուած է և որ եկած է Հալէպէն։ Իր որդին՝ 1837ին՝ Դատաւորին կիրակի օրը, Մայր եկեղեցւոյ մէջ, Գուրուտ. Զէշմէի Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ վրայ՝ քահանայ ձեռնադրուած է Տ. Երեմիա Եպիսկոպոսին ձեռամբ և անուանուած է Տ. Պետրոս Քէնյ. Տ. Դանիէլեան (մեծ հայր նախկին կառավարիչ Թրքագէտ՝ Տիար Տիգրան Մարտիրոսեանի), որ իր հօրը վախճանումէն վերջ, աւագերէց եղած է և 63 երկար տարիներ բարւոք կերպով քահանայագործելէ յետոյ, 1891ին՝ Փետր. տիսոյ մէջ վախճանած է։ Օժման արարողութիւնը կատարած է եկեղեցւոյ քարոզիչ Տ. Գրիգորիս Ս. Յովհաննէսեան։ Տ. Պետրոս Աւագ քահանայի վախճանումէն վերջ, բարւոք կերպով քահանայագործած է Տ. Առաքել Քէնյ. Կարապետեան, որ 1872ին՝ Պէշիկթաշի եկեղեցւոյ վրայ քահանայ ձեռնադրուած է Առաքել պէյ Տատեանի ատենապետութեան օրով, որուն խնդրանքին վրայ, Տ. Առաքել կոչուած է այս բարեմոյն և ժրածան քահանան, որ 8—10 տարի վերջ, Գուրուտ. Զէշմէի Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ թաղականութեան դիմումին վրայ՝ հոս փոխադրուած է։ Տ. Առաքել հօր որդին է Տիար Խորէն Փափաղեան, որ Գատըքէօյի Ս. Թագաւոր եկեղեցւոյ Աղքատախը-

նամի ատենապետն է այս օր Յետոյ կը տեսնենք մեծ Տ. Սուքիաս Ա. Քէնյ. Փափաղեան ու յետոյ Տ. Գիլիպպոս Ա. Քէնյ., որուն փեսան է Տ. Սուքիաս Աւագ քահանայ Պալրգանուը, որ աշխարհականութեան ատեն, քաջ շարականագէտ և երաժշտագէտ էր և Աղնաւոր Պալրգանան անունով, իր գեղեցիկ ձայնին համար-




Տ. Առաքել Ս. Յովհաննէս Պալրգանու

(Քաջ շարականագէտ եւ ծայնազրագէտ)

պատանեկութեան միջոցին, Պալրգանոյ վարժարանին տնօրէն՝ նշանաւոր Ստեփան Փափաղեանի պաշտպանութիւնը կը վայելէ և կ'աշակերտի վարժարանին ուսուցիչ և Պալրգանոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ նշանաւոր երաժշտագէտ Նիկողոս Թաշճեանի։ Պ. Աղնաւոր Պալրգանու Նախ՝ Էյուպի եկեղեցիներուն ու յետոյ Բերայի Ս. Յարութիւն եկեղեցւոյ երաժշտապետութան պաշտօնները կը վարէ և 1892 հոկտ. 18ին, Ե-

րեւման Ս. Խոչ հկեղեցւոյ վրայ՝ պատառակալ քառզիչ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Յովհաննէսկանի ձեռամբ քահանայ կը ձեռնադրուի և կը կոչուի Տ. Սուքիսս Յիշեալը յուսահողի Տ. Եղիչէ Արքեպիսկոպոս Դուրենանի Պատրիարքութեան օրով. Կրօնական ժողովի անդամ կ'ընտրուի, աւագ քահանայի տիտղոսը կ'ստանայ և երկու շրջան Քահանայից Միութեան տաենապես կ'ընտրուի: Տ. Սուքիսս Ա. քնյ. Պալըգճեան 1925ին Կրօնական ժողովին որոշումով կադ-



Տ. ԱԽԵՏԻՍ Բիծյ. ՌԱ.ՓԱ.ԷԼ.ԽՍ.Ն Տ. Ա.ՃՈՏ ՔՃՆՅ.

մաւած Երածուաց Միուրեան անդամ կ'ընտրուի: Տ. Սուքիսս Ա. քնյ. Պալըգճեան երկար տարիներ Ա. Թարգմանչաց վարժարանի կրօնադիտութեան և բարոյախօսութեան ուսուցչութիւնն ալ ըրած է: Հանգուցեալը մասնաւանդ իր շարականագիտութեամբ, գեղեցիկ երգեցողութեամբ մեծ համբաւ վայելած է ո՛չ միայն Գու-



Արդի քահանան՝ Տ. Գրիգոր քնյ. Յակոբեան, երաժշտապետ Տիար Սերովիչ Պիպիեան, Տիարը Օննիկ Վարդաննան, ձշմար- տիար Սերովիչ Պիպիեան, Տիարը Օննիկ Վարդաննան տախոսեան եւ ժամկոչ Կելլիցի Աւետիս Գրիգորեան մասնաւան յարգուած է և իր քաղցր երգեցողութու Զէշմէի, Առնավալուտքէ օյի և Պէպէրի միացեալ թաղին մէջ, այլ բոլոր Պոլսոյ երաժշտապետներուն



Տ. ՅԱՐՈՒԹԵԻՆ, ԱՐՔԵՊՈՍԿ. ՕՃԱՆԵԱՆ
(Աղքատասէր, գրասէր, բարձրաստիճան եկեղեցական մը
Հօրեղբայր Տ. եւ Ա. Օճանեան եղբարց)

Թեամբ ու հնաւանդ եղանակներով հմայած է ուխտա-
ւոր ժողովուրդը:
Քահանայից շարչին մէջ Տ. Աւետիս, Տ. Խամուէլ

Տ. Աշոտ և Իսահակ քահանաները. որոնք իրենց կար-
գին կանոնաւոր կերպով քահանայագործած են, գոյ-
ձգելով միշտ ժողովուրդը, որուն կրօնական մատակա-
րարութիւնը լիովին կատարած են: Իսկ արդի քա-
հանան է Տ. Գրիգոր քհնյ. Յակոբիան, որ կը ջանայ-
վառ ու պայծառ պահել Երեւման Ս. Խաչ գարաւոր
եկեղեցին, ու շնորհակալութեամբ պէտք է յիշատակել
թէ՝ Յիշատակարան-Մատեանիս պատրաստութեան առ-
թիւ, մեզ հաղորդեց հարկ եղած ծանօթութիւնները
և ցոյց տուաւ այն պատմական անօթներն ու զգեստ-
ները, Ս. Աւետարանն ու եպիսկոպոսական գաւազանը,
զոր խնամով պահած է եկեղեցւոյ գանձարանին մէջ:

Հոս շնորհակալութեան պարագ մըն ալ ունինք
յայտնելու Տիտրք Տ. և Ա. Խ. Օճանեան եղբարց, ո-
րոնք ազնութեանը ունեցան շատ մը անհրաժեշտ
պատմական տեղեկութիւնները մեզ տալ, քաղելով
զանոնք իրենց պատուական հօրեղբօր Տ. Յարութիւն
Արքեսկ. Օճանեանի ձեռագիր պատմութենէն:

Ե Բ Ա Ժ Շ Ա Պ Ե Տ Ն Ե Բ

**Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ երաժշտապետի պաշ-
տօնը երկար ատեն վարած է հանգուցեալ Համբար-
ձում Գրիգորեան, որ ըլլալով միանգամայն վարժարա-
նին բազմամեայ դաստիարակութանցից, միշտ նա-
խանձախնդիր եղած է կանոնաւոր երգեցողութեան,
որուն ջանադիր զտնուած է նաև Տ. Սուքիաս Ա.**

Քհնյ. Պալրգճեան կոմիտաս Երդչախումբէ առաջ կազ նոնաւոր Դպրաց Դասու կազմութեան հիմնադիր եղած են Տիարք Գրիգոր, Գառնիկ և Ստեփան Կարապետեան եղբարք այժմ երկուքը եկեղեցական և վերջինը բժիշկ), որոնց շուրջ հաւաքուած է տեղւոյն եկեղեցաէք երիտասարդութիւնը: Յիշատակութեան արժանի է նաև



ԶԳՕՆ ԱԶԱՐԵԱՆ

(Խնամատարական ներկայացուցիչ սոյն միացեալ թաղին)

Տիար Օննիկ Վարդանեան որ մօտ տասնը հինգ տարիներէ ի վեր երեւման Ս. Խաչ եկեղեցոյ մէջ սարկաւագութիւն կը կատարէ, ստացած է եկեղեցական եօթը աստիճանները Նիկոմիդիոյ միծանուն առաջնորդ հանրածանօթ հոգելոյս Տ. Ստեփանոս Արքուկ. Յովակիմեանէ: Յետոյ եկեղեցիի բարեղարդութեան կ'աշխատի Տիար Ճշմարտախօսեան, որ ամէն կիրակի եկեղեցւոյ պաշտամունքին անձնութրաբար կը մասնակցի, օժանդակելով երաժշտապետ Տիար Սերոբէ Պիպիեանի:

Այժմեան երաժշտապետն է Տիար Սերոբէ Պիպի-

նան, որ բնիկ Նիկոմիդիացի է, նախ աշակերտած է երաժշտապետ Տիար Մաքսուտ Թիրեաքեանի (Երբեմն Ակիւտարու Ս. Խաչ եկեղեցւոյ երաժշտապետ) և ապա աշակերտած է Սերգ. Տ. Սերովբէ Ա. քհնյ. Պուրմահանի, (աշակերտ նախ՝ կրասեր Պապա Համբարձում Զերչեանից յետոյ Մայր Եկեղեցւոյ երաժշտապետ Տիար Գրիգոր Մեհթերեանի) ուրիշ մեծապէս օգտուած է: Տիար Պիպիեան 1910ին, կրօնական ժողովէն վկայական առնելով՝ իրը երաժշտապետ պաշտօնավարած է զանազան եկեղեցիներու մէջ: Խակ 1928էն ի վեր, կը պաշտօնավարէ Երեւման Ս. Խաչ եկեղեցին, գոհ թողով՝ միշտ թաղուկոնութիւնն ու ժողովուրդը առհասարակ:

* * * Հսո պէտք է յիշատակել թէ՝ Տիար Միքայէլ Գայրայեան՝ երկար տարիներէ ի վեր, եկեղեցիին նըուուիրած է և կը զբաղի անձնութրաբար եկեկտրական գուսավառութեան և զդեստներու պահպանութեան գործով:

5. ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՀԱԱՏԱՏՈՒԹԻՒՆԵՐ ՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Գուրու-Զէմէի, Առնավուտքէօյի և Պէպէքի այս կրթական հաստատութիւնը իր գոյութիւնը առած է Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ կառուցումէն ճիշդ տարի մը վերջ, անոր քովիկը՝ արեւմտեան կողմը, փայտաշէն երկայրկ ընդարձակ շնչքի մը բմէջ, զոր շինած է շնչների հիմնադիր-բարերար հանգուցեալ Յարու Եկեղեցւոյ հիմնադիր-բարերար հանգուցեալ Յարիւ թիւնիմիրու Երկանեան, ինչպէս ասկէ առաջ գրած ենք: Այս կրթական յարկն ալ պիտի տոնէ: իր հարիւրամեակը առաջիկային, որուն առթիւ չպիտի հրատա-

բակուի նաև Յիշատակարան-Մատեան մը , ուր ընդարձակօրէն պիտի խօսուի վարժարանին անցեալին ,



Ս. Թագմանչաց վարժարանի 1927ի շրջանաւարժները Խոհեմազ Տնօրինության ուսուցիչներով խորանկարուած

անոր հետզհետէ ունեցած զարգացումին դաստիարակներուն և ուսուցիչներուն, ինչպէս և հոն իրենց նա-

ֆակրթութիւնը աւարտող ու հրապարակի վրայ պատռաւոր դիրք զրաւող աշակերտներուն մասին :

Ազգային պատրաստուելիք Յիշատակարան-Մատեանին ատաղձ հայթայթած ըլլալու նպատակաւ , այժմ պիտի բաւականանք միայն ընդհանուր պատերազմին յաջորդող շրջաններուն , այսինքն՝ վերջի 20 տարւայ ընթացքի մասին հակիրճ տեղեկութիւն մը հազորդելով : Վարժարանը՝ որ կեղրոն ըլլալու համար Առնավուտքէօյ փոխադրուած է ընդհանուր պատերազմէն վերջ . 1920ին անօրէնութեան պաշտօնին կոչուած է Տիար Վարդպէս Բաջունի , որ ուսուցչ . Կազմը ընտարած հետեւեալ կերպով .—Տ. Գէորգ Ծ. վրդ. Իրրանոսեան , Տիարք Համբարձում Տատեան , Յովհ. Քէլէհան , Օր. Զուարթ Անդրէասեան և Օր. Սարաֆեան : 1922էն ակսեալ մինչև 1927, տնօրէնութիւնը ձեռնհասօրէն վարած է Տիար Հ. Տատեան , որ ուսուցչ . Կազմը դորացուցած է կարող ուժերով , այսպէս Տ. Զարմայր Ա. քնյ. Վէօղիւրեան , Տիարք Մինաս Մալեան , Զարեհ Բէիսեան , Օրք . Զպուգճեան և Բարունակեան : Տիար Համբարձում Տատեան յաջողած է 1926ին երկսու շրջանաւարտներ տալ , որոնք իրենց երկրորդական ուսման շրջանը ամարիկեան ու ֆրանսական գոլէժները աւարտելէ վերջ , եղած են այսօր թաղին մէջ զարգացած երիտասարդներ , միշտ սատարող իրենց կրթարանին , որուն պահպանման ու բարգաւաճման համար նախանձախնդիր են :

1926ին Տնօրէն եղած է Տիար Մատթէսու Թորոսեան , որ հազիւ երեք ամիս պաշտօնավարելէ վերջ հրաժարած է , ու անոր յաջորդած է Պէղճեան Մայր վարժարանի արդի տնօրէն՝ Տիար Մինաս Թաթարեան , որ կարճ պաշտօնալարութիւն մը ունեցած է և որուն յա-




Աղջկի ստուգիում բանդայի վրա մարմարի ճակատագործությունը

Ջորդ Կարգուած է 1928 օգոստոսին՝ ծանօթ դաստիարակ-ուսուցիչ Տիար Միհրան Անանեան, որ 1896—1898 Պէրպէրեան վարժարանը, ինչպէս նաև 1908—1910 Կարապետեան վարժարանը դեր-անօրէնութեան պաշտօնները վարած է խզմատորէն, իսկ՝ 1918—20 Կեդրոնականին դեր-անօրէն եղած է Տիար Միհրան Անանեան պետական հրահանգներու համաձայն, կազմական կանոնագրի ուղղութեամբ վեցամեայ շրջանով կատարեալ նախակրթութիւն մը տալ կը ջանայ ու կ'ունենայ ձեռնհաս-ուսուցչական կազմ մը, որուն ինքն ալ կ'անդամակցի ու կ'աւանդէ հին և նոր հայրէն, շարադրութիւն, բարյագիտութիւն և կրօնագիտութիւն։

Միջին դասընթացքի դաստիարակուհի՝ Օր. Երանուհի Օնպաշեան՝ ուսուցչուհի, Ֆրանսսերէնի, Բնական գիտութեան և ուսուցչութեան՝ Օր. Արշալոյս Սարգիսեան, տարրական դասընթացքի դաստիարակուհի և ուսուցիչ աշխարհաբարի՝ Բարձրագոյն և Միջին դասընթացքներուն իսկ՝ թուրքերէն լիզուն աւանդած է Տիար Գէորգ Սիմբէշեան, այժմ անօրէն Կէտիկ Փաշայի վարժարանին։ Մանկապարտէղի վարիչն եղած է Օր. Ֆիմի Սարաֆիսան, որ անշնդհատ ձեռնհասորէն կը պաշտօնավարէ 1926էն սկսեալ ցարդ։

1928—29 շրջանին իր այցելու ուսուցիչ պաշտօնավարած են բացի Կրթական Տնօրէնութենէն կարգը-ւած Թուրք Ուսուցչուհին, մարզանքի ուսուցչուհի Օր. Մանուչակ Բարունակեան։

Տնօրէն Տիար Միհրան Անանեան 1929—1930 չր-ջանին տոււած է իր առաջին երկսեռ շրջանաւարտները թուով ինը, 1930—1931էն՝ թուով տասը, որոնց վեկայագրերը վաւերացուած են Կրթական Տնօրէնութենէն, գնահատելով փորձառու Տնօրէն Տիար Միհրան



Անանեանի ջանքերը, Այս շրջաններէն վերջ, վարժա-
րանը չէ ունեցած իր շրջանաւարտները և այսօր ունի

միայն հինգերորդ դասարան, բայց վարժարանը կանո-
նաւոր ուղղութեամբ կը շարունակէ իր բնթացքը:

* * Այս երեք արուանձաններէ կազմուած միաց-
եալ թաղին բնդէանուր ժողովի անդամն է ծանօթ օ-
րէնսգէտ ու Ազգ։ Պատրիարքարանի պատուակալ ի-
րաւագէտ-իսրհրդական Տիար Միսաք Նարլեան։


* * Այս միացեալ թաղին ազգ։ Խնամատարու-
թեան ներկայացուցիչն է՝ ծանօթ դեղագործ Տիար
Զգօն Ազգարեան, որ իր ջանասիրութեամբ օգտակար կը
հանդիսանայ խնամատարական Մարմոյն։

ԿՈՄԻՏԱՍԵԱՆ ԵՐԴՉԱԼՈՒԹՅԻՆ

ՔԱՌՈՐԴ ԴԱՐՈՒ ՕԳՏԱՇԱՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

Գուրու-Զէմէի, Առնավուտքէօյի և Պէպէքի սա-
միացեալ լսիկ ու խաղաղիկ թաղը, ունի իր պարծան-
քի առարկայ դայարագեղ բոյնը, որ կը կոչուի Կոմի-
տաս Երգչախումբ։ Ասոր կազմակերպութեան վրայ
խօսէ տաաջ բախնք թէ՝ Երեւման Ս. Խաչ եկեղեցին
ունեցած է իր հաստատութեան թուականէն սկսեալ
երաժիշտներ, մանաւանդ յանձին Տիար Համբարձում
Գրիգորեանի, որ թէ՛ իրը վարժարանին դաստիարակ-
ուսուցիչը և թէ՛ եկեղեցւոյ երաժշտապետ մեծապէս ծա-
ռայած է այս թաղին, և ունեցած է միշտ իր շուրջ՝
կորովի, երիտասարդութիւն մը նուիրուած եկեղեց-
աւոյ պայծառութեան։ Հանգուցեալ վաստակուոր երա-
ժշտապետ Տիար Համբարձում Գրիգորեանի հովանա-
գութիւնը

(Հայոց գլխավոր պատմական գրառական գույքը և առաջնահարձիւ աշխարհական պատմական գույքը)



Կոմիտասի կառավարելու ժամանակակից պատմական գույքը

1. Կոմիտասի վարդապէտ
2. Էդիկուր Կարապետեան (Գ. Պուսան Ծ. Վ. Վ. Դ.)
3. Համբարձում Գրիգորեան
4. Տիր. Ստեփան Կարապետեան (Զիվեր)
5. Գառնիկ Կարապետեան (Յովանի Սպիտակ.)
6. Զարեն Մարքեան

որութեամբ Դպրաց դաս կազմուած էր 1910 մայիս 2ին, որուն հիմնագիրները եղած են վարժարանին յաջող քջանաւարաներն ու Երեւման Ս. Խաչի գեղեցկաձայն դպիրները Տիարք՝ Գրիգոր, Գառնիկ և Ստեփան Կարապետեան եղբայրները, որոնց աջակցած են Տիարք՝ Կարապետ Ալչընեան, Միհրդատ Սերոբեան, Թորգոմ Թիւյսիզեան, Նուլար Սաֆրաճեան և ուրիշներ։ Սոյն նորակազմ Դպրաց դասը ունեցած է փայլուն գործունէն թիւն մը, զեկավարութեամբ Տիարք՝ Գրիգոր Կարապետեանի, մանաւանդ կանոնաւորելով միաձայն պատարագի երգեցողութիւնը։

1913ին վերջերը, խումբին զեկավար Տիարք Գրիգոր Կարապետեան 15–16 Երիտասարդներէ կազմուած իր խումբին սորվեցուցած է Եկմալեան եռաձայն պատարագը, որ յաջողապէս երգուած ու գնահատուած է։ Այս փոքրաթիւ խումբը՝ ընդհանուր պատերազմի միջոցին, զինուորազրութեան բերմամբ կը ակարանայ, բայց 1915ին, իր զեկավարին նախանձախնդրութեամբ տաղանդաւոր երաժշտագէտ Կոմիտաս վարդապետի դաշնաւորած պատարագը կ'երգուի Երեւման Ս. Խաչ եկեղեցին, ու այս միացեալ թաղին մէջ մեծ ոգեւորութիւն յառաջ կը բերէ, ուրկէ քաջալերուած՝ Տիարք Գրիգոր Կարապետեան՝ պատարագի երգեցողութենէն զատ՝ մեծ վարպետին՝ տարաբախտն Կոմիտաս Վարդապետի դաշնաւորած Ծննդեան, Աւագ շաբաթուայ և ուրիշ տաղաւարներու յատուկ շաբակաները ուսած ու ուսուցած է իր խումբին, որ յաջողապէս երգած է զանոնք բնդհանուր գոհութեան մէջ։

1918ին վերջերը, Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ Դպրաց Դասը նոր կազմակերպութիւն մը կը ստանայ, որուն հետեւանքով՝ 1918 նոյ. 24ին, մեծանուն երա-

ժտագէտ վարպետին վարպետին Դպրաց դասը կը կ'ոչուի «Կոմիտաս» Երգչախումբ, որ վայելած էր միշտ անոր օժանդակութիւնը, քաջալերական յորդորներն ու փորձերու միջոցին յաճախակի այցելու թիւնները։

1919ին, թաղին Երիտասարդներէն և Օրթաքէօյի Որբանոցի սանուէհիներէն 72 հողինոց երկուու երգչախումբ մը կազմուած է, որ 2 մարտ 1919 կիրակի օր, Օրթաքէօյի մէջ, հոյ համերգ մը սարգած է ղեկավարութեամբ Տիարք Գրիգորիս Կարապետեանի, որ մեծապէս գնահատուած է։ Ասկէ գոյացած հասոյթը մօտ 600 ոսկի, յատկացուած է մեծանուն Կոմիտաս վարդապետին ապագինման։

Նոյն տարին այս երկուու երգչախումբը իր Երկրորդ համերգը տուած է «Բըթի Շան»ի մէջ ու Կրկին ընդհանուրին գնահատման արժանացած է։ Հետզհետէ թաղին մէջ տրուած համերգներն ու խումբին կողմէ սարգուած թատերական ներկայացումներէն գոյացած հասոյթով՝ նուագախումբ մը կազմուած է, որ հազիւ Երկու տարուան կեանք մը ունեցած է։

1920ին, Երգչախումբին զեկավար Տիարք Գրիգոր Կարապետեանի վարդապետ ձեռնադրուելէն վերջ, իր Կրտսեր եղբայրը Տիարք Ստեփան Կարապետեան (այժմ ծանօթ բժիշկ) վարիչ ընտրուած է, որ միջոց մը իր օգտաշատ պաշտօնը շարունակելէ յետոյ, իր բժիշկական զբաղումներուն պատճառաւ, հրաժարած է և անոր տեղ Երգչախումբին զեկավար կարգուած է, ձեռնհաս անդամներէն Տիարք Զարեհ Սարեան։

Սոյն թուականին խումբին նախագահ ընտրուած է թաղին երեւելիներէն՝ Տիարք Յովհաննէս Փափագեան, որ իր հայրական հովանիին ներքեւ տուած է զայն ու նիւթական և բարոյական աջակցութիւննե-

որութեամբ Դպրաց դաս կազմուած էր 1910 մայիս 2ին, որուն հիմնագիրները եղած են վարժարանին յաջող շրջանաւարտներն ու երեւման Ս. Խաչի գեղեցկաձայն գալիքները Տիարք՝ Գրիգոր, Գառնիկ և Ստեփան Կարապետեան եղբայրները, որոնց աջակցած են Տիարք՝ Կարապետ Ալչընեան, Միհրդատ Սերոբեան, Թորգոմ Թիյյսիւզեան, Նուպար Սաֆրաճեան և ուրիշներ։ Սոյն նորակազմ Դպրաց դասը ունեցած է փայլուն գործունէութիւն մը, զեկալարութեամբ Տիարք՝ Գրիգոր Կարապետեանի, մանաւանդ կանոնաւորելով միաձայն պատարագի երգեցողութիւնը։

1913ին վերջերը, խումբին զեկավար Տիարք՝ Գրիգոր Կարապետեան 15—16 երիտասարդներէ կազմուած իր խումբին սորգեցուցած է եկմալեան եռաձայն պատարագը, որ յաջողապէս երգուած ու գնահատուած է։ Այս փոքրաթիւ խումբը՝ ընդհանուր պատերազմի միջոցին, զինուորազրութեան բերմամբ կը տկարանայ, բայց 1915ին, իր զեկավարին նախանձախնդրութեամբ տաղանդաւոր երաժշտագէտ Կոմիտաս վարդապետի դաշնաւորած պատարագը կ'երգուի երեւման Ս. Խաչ եկեղեցին, ու այս միացեալ թաղին մէջ մեծ ոգեւորութիւն յառաջ կը բերէ, ուրկէ քաջալերուած՝ Տիարք Գրիգոր Կարապետեան՝ պատարագի երգեցողութենէն դատ՝ մեծ վարպետին՝ տարաբախտն Կոմիտաս Վարդապետի դաշնաւորած Ծննդեան, Աւագ շաբաթուոյ և ուրիշ տագուարներու յատուկ չարականները ուսած ու ուսուցած է իր խումբին, որ յաջողապէս երգած է զանոնք բնդհանուր գոհութեան մէջ։

1918ին վերջերը, երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ Դպրաց Դասը նոր կազմակերպութիւն մը կը ստանայ, որուն հետեւանքով՝ 1918 նոյ. 24ին, մեծանուն երա-

ժշտագէտ վարպետին վարպետին Դպրաց դասը կը կոչուի «Կոմիտաս» երգչախումբ, որ վայելած էր միշտ անոր օժանդակութիւնը, քաջալերական յորդորներն ու փորձերու միջոցին յաճախակի այցելութիւնները։

1919ին, թաղին երիտասարդներէն և Օրթաքէօյի Որբանոցի սանուհիներէն 72 հոգինոց երկուու երգչախումբ մը կազմուած է, որ 2 մարտ 1919 Կիրակի օր, Օրթաքէօյի մէջ, հայ համերգ մը սարգած է զետեղապետական Տիարք Գրիգորիս Կարապետեանի, որ մեծապէս գնահատուած է։ Ասկէ գոյացած հասոյթր մօտ 600 սակի, յատկացուած է մեծանուն Կոմիտաս վարդապետին ապաքինման։

Նոյն տարին այս երկուու երգչախումբը իր երկրորդ համերգը տուած է «Բըթի Շան»ի մէջ ու կրկին ընդհանուրին գնահատուման արժանացած է։ Հետզհետէ թաղին մէջ արուած համերգներն ու խումբին կողմէ սարգուած թատերական ներկայացումներէն գոյացած հասոյթով՝ նուագախումբ մը կազմուած է, որ հազիւ երկու տարուան կեանք մը ունեցած է։

1920ին, երգչախումբին զեկավար Տիարք Գրիգոր Կարապետեանի վարդապետ ձեռնազրուելէն վերջ, իր կրտսեր եղբայրը Տիարք Ստեփան Կարապետեան (այժմ ծանօթ բժիշկ) վարիչ ընտրուած է, որ միջոց մը իր օգտաշատ պաշտօնը շարունակելէ յետոյ, իր բժիշկական զբաղումներուն պատճառաւ, հրաժարած է և անոր տեղ երգչախումբին զեկավար կարգուած է, ձեռնհաս անդամներէն Տիարք Զարեհ Սարեան։

Սոյն թուականին խումբին նախագահ ընտրուած է թաղին երեւելիներէն՝ Տիարք Յովհաննէս Փափազեան, որ իր հայրական հովանիին ներքե առած է զայն ու նիւթական և բարոյական աջակցութիւններու վեցական այցելութիւնները։

բով և ծանօթ փորձառութեամբ Երգչախումբը փայլուն վիճակի մէջ պահած է ցայսօր:

Կոմիտասեան Երգչախումբի համբաւը տարածուած է 1920, 921, 922 թուականներուն և հրաւիրուած է տարեղարձներու առթիւ Պոլսոյ զանազան թաղերու եւ կեղեցիները, ինչպէս նաև տօնակատարութիւններու, լաւագոյն տպաւորութիւն թողլով միշտ:

Թէև Կոմիտաս Երգչախումբին գործունէութիւնը 1923-926 դադրած է, բայց չնորհիւ իր ղեկավար՝ Տիար Զարեհ Սարբեանի ու քանի մը համախոհ ընկերներուն կորովի ջանքերուն, վերստացած է իր առջի կանոնաւորութիւնը, այնպէս որ 1927ին, «His Master's Voice»-տիրոջ ձայնը անուն Կուամօֆօնի ընկերութեան առաջարկին վրայ, իր կազմը իգական ուժերով զօրացնելով երկու ամսուայ ընթացքին «Societa Italiana»ի որահին մէջ, Կոմիտասեան 12 հոգեւոր և 16 աշխարհիկ երգեր երգած ու զանոնք տիսքի վրայ առնել տուած է: Կնքուած պայմանագրութեան համաձայն, ընկերութիւնը վաճառուածէն տարեկան շահաբաժին մը կը տրամադրէ Երգչախումբին, որ աղնուութիւնը ունեցած է զայն տրամադրելու մեծանուն ու տաղանգաւոր երաժշտագէտ տարաբախտ՝ Կոմիտաս վարդապետին ապաքինման ֆօնտին:

1930ին, Երգչախումբին ղեկավար Տիար Զարեհ Սարբեանի Եւրոպա մեկնուածով տեղը վարիչ ընտրուած է խումբին կարող անդամներէն Տիար Միհրդատ Սերոբեան, իսկ ատենագպիր ընտրուած է Տիար Սրսէն Փափաղեան, որոնք ողի ի բոյն կ'աշխատին Երգչախումբին զնահատուած գործունէութիւնը միշտ վառ պահել, հետեւելով իրենց նախորդներուն Տիարց՝ Գրեգոր Կարապետեանի և Զարեհ Սարբեանի գծած ուղղութեան:




Թիւալ, Սարգիս Մըրազան, 2. Նարսազան Տիւալ, 3. Տօրթ. Մարգար Զիւրիշիան, 4. Հրանտ Խանձիան, 5. Համբարձում Գրիգորեան (Դիմրասեան), 6. Հայկ Իւնինիան, 7. Զ. Անդրեան (Վարդի), 8. Արմեն Փափաղեան, 9. Մշիկ Գրիգորեան եւ այլն:

Կոմիտաս Երգչախումբի անդամներն, որոնք այսօր 56ի կը համարին, մեծաւ մասամբ թաղէն դուրս անձնուէր, երաժշտասէր Երիտասարդներ են որոնք իրապէս գնահատելի ու չնորհաւորելի ծառայութիւն մը կը մտառցուին Երեւման Ս. Խաչ Եկեղեցւոյ :

Այս պատուական ու զարգացած երիտասարդութենէն կազմուած Երգչախումբին նպատակն է վառ պահել երբեմնի այս պատմական թաղին Ս. Եկեղեցին, Երգչախումբէ զուրկ թաղերու Եկեղեցիները գէթ տարին մէկ օր պանծացնել, բարեգործական հաստատութիւններու տօնակատարութիւնները փառաւորել, առանց ո՛եւ է նիւթական ակնկալութեան, նպաստելով ի հարկին կարօտ թաղերու իր սնտուկին ներած չափով :

Գուրու-Զէմէի, Առնավուաքէօյի և Պէպէքի միացեալ թաղը բարեբախտ է իր մէջ ունենալով մը այսպիսի ազնիւ տարրերէ կազմուած տիպար Երգչախումբ մը, որու ներկայութիւնը պատիւ է թաղին ու թաղականներուն, որոնք գիտենք թէ կը զուրգուրան իրենց Երգչախումբին վրայ, մանաւանդ տեսնելով անոնց բարոյական ու նիւթական անկեղծ ու անշահախնդիր ծառայութիւնները :



Վելիսառ Երգչախումբի արդի կազմի



ՏԻՄՈՒԹՅԱՆՆԵՐԸ ՓԱՓԱՉԵՍՆ
 (Նախագահ՝ «Կոմիտաս» երգարանը)
 «Կոմիտաս» Մրգչախումբի արդի տնդամները
 (Տե՛ս էջ 129)

Թիւ 1. Օր. Պերճուի Քերենեան (օրկիսը), 2. Վարչի Տիար Մինրդաս Սերոբեան, 3. Արսեն Փափազեան (Ասենադպից), 4. Խանիակ Աբրահամեան (փոխ-վարիչ), 5. Հայկ Մոսիշեան, 6. Զարեն Կիւլկւէրեան, 7. Վահրամ Կիւմիւսեան (Ասենապից), 8. Ասեփան Պուշաբեան, 9. Մարքեն Ցակորեան, 10. Գ. Գարագառեան, 11. Պ. Տեր Մարտիրոսեան, 12. Պ. Աբիկեան, 13. Կ. Տեր Մարտիրոսեան, 14. Տ. Մելիքոնեան, 15. Ե. Թէվկէլեան, 16. Յ. Աւենեան, 17. Ե. Քիւրինեան, 18. Մ. Շնորհիեան, 19. Ա. Զալիեան, 20. Կ. Քեպապնեան, 21. Ն. Մարլեան, 22. Շ. Մազլրմեան, 23. Գ. Հալանեան, 24. Վ. Վարդերեսեան, 25. Շ. Ճիվկէլեան, 26. Մ. Գաբրիէլեան, 27. Բ. Գարագուչեան, 28. Խ. Աբիկեան, 29. Գ. Տեր Գեղրդեան, 30. Յ. Տեմիրեան, 31. Ա. Պարսամեան, 32. Գ. Փափազեան, 33. Հ. Փափազեան, 34. Ե. Էլմասեան, 35. Ա. Էլմասեան, 36. Ե. Երկեան, 37. Մ. Գարակէօքեան:

Դանօք.—Երկրորդ մասին վեցերորդ գլուխին վբայ չորրորդ մասին մէջ խօսուած ըլլալով՝ հոս զանց առնուած է:

Գ. ՄԱՍ

ԳՈՒՐՈՒ-ԶԷՇՄԵՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԵԶ ՆՆԶՈՂ ՏԻՒԶԵԱՆՑ ԵՐԵՒԵԼԻՆԵՐՈՒ ՏԱՊԱՆԱԳԻՐՆԵՐԸ

1. Հողուլրտիլը՝ հաւատարին աւանդապահ պատևութեան, եւ զանձ՝ սրբազն նըշիարներու:

2. Տիւզեանց գերդաստանին դամբարանը Անցողներու կարեւոր տապանագիրները նոյնուրեամբ:

1. ՀՈՂՈՒԾՈՏԻՔԸ

Հաւատարիմ աւանդապահ պատմութեան
եւ գանձ՝ սրբազան նշխանեռու

Փարաւոններու փառահեղ բուրգերէն սկսեալ,
մինչեւ Գուրու. Զէշմէի Տիւզեանց դամբարանի բրգա՛
ծեւ չորս տապանաքարերը խոնարհ, Բարիզի Բան-
դէոնի անմաններուն շքեղ գետնադամբանէն՝ մինչեւ
ծննդավայր գիւղիս անշուր գերեզմանատան գետնա-
հաւասար հողակոյտերը, կնքուած փայտ եւ երկաթ
խաչանիշով մը, իրենց տիրաշուր ու տիրաշուր
հովանիին տակ կ'ամիկովին թանկագին աւանդ մը,
որ արժանի է խորին յարգանքի եւ պաշտումի:

Այժմ պիտի խօսիմ Գուրու. Զէշմէի գերեզմանա-
տան Տիւզեանց դամբարաններուն վրայ:

Երկիւղածօրէն քայլերս կ'ուղղեմ դէպի Գուրու-
Զէշմէի անցանկապատ գերեզմանատունը, ուր կը
գտնուին Տիւզեանց տապանաքարերու հանճարեղ տա-
պանագիրները՝ «Դեմետրեան» անուանուած մեր
այս գերեզմանատուն, որ յանուն հնադարեան Յոյն
լուսաղեր, կը կոչուի «Այ. Տիմիդրի», եւ որ ցարդ
այս կողմերու Յոյն բնակչութեան յաճախած ուխտա-
տեղին է, վասն զի իր խորքէն կը բղխի Այազմա մը:
Երբ գերեզմանատուն կը մտնեմ լոին եւ խոկուն,

կ'սկսիմ կարգով կարդալ անոնց իւրաքանչիւրին քառը, առանց զանց առնելու եւ ո'չ մին։

Եւ ի՞նչպէս կրնայի խտիր դնել անոնց միջեւ, Անոնք այնքան բարի են եւ հեզ, ինծի կը պատմեն-կարգաւ իրենց անցեալէն։ Եւ ես՝ իրենց բարեկամն-անկեղծ, մի առ մի կը սղագրեմ իրենց տապանագիրն անեղծ, շմոռնալով անպատճառ մեկնումի պահուս, իրենց նուրիել ինձմէ պաղատագին խնդրուած «Հայր-մերն», կամ «Հայր մեղայն»։

Անոնք խստապահանց չեն, Աղօթքը՝ իրենց ցաւած ոսկրոտիքը հանգեցնող ցօղն է։

Հոս հանգիստ կը ննջեն անոնք, սպասելով բարեպաշտ այցելուներու, եւ մանաւանդ Տիրոջ բարի-պաշտօնէին, որ «Մաշտոցն ի ծեռին, կ'այցէ մեռելոցին, օրինելու իրենց շիրիմը՝ լւակաց եւ միապաղալ։ Կ'ըսեմ պահ մը իւրովի։ «Անմահութեան ծարա-ւի՝ ո'վ պաշտելի հոգիներ, այո՛, ծենէ շատերուն հո-ղակոյտ, ըստ արտաքին երեւոյթին, թէեւ պարզ եւ անշուք, սակայն այս կապուտակ երկինքին տակ, եր-բք պիտի չկորսուի Զեր ո'չ միոյն յիշատակը»։ Կը-տեսնեմ որ մոոցուելու վախը, յիշատակի փառքը՝ ինչպէս մեր՝ նոյնապէս ծեր մօտ աւելի զօրեղապէս կը-յայտնաբերուի։

Ուրեմն, Զէլէպիին ու Ամիրային հետ, կը պար-տաւորիմ յուշատետրիս մէջ գրել համեստ արհեստա-ւորիդ անունն ալ օր մը հրատարակելու համար զայն։

* * *

Հողուըրտիքը՝ հաւատարիմ աւանդապահ պատ-մութեան, յաճախ կ'երթամ ես հոն, քաղելու նշխար-ներ՝ որ թանկագին են ինծի, եւ կը յուսամ բոլոր յի-շատակարան գրքոյկիս ընթերցողներուն համար։

* *

2. Տիկիջելոց ԴԱՄԲԱՐԱՆԻ ՆՆՁՈՂՆԵՐՈՒԻՆ


ՏԱՊԱՆԱԳԻՐ

Խորին շնորհակալութիւն կը յայտնենք ծանօթ հնագէտ՝ եւ դրամագէտ Տիար երուանդ Ալեանաբեանի, որ սիրայօժար մեր տրամադրութեան տակ զրաւ Ազգաբանութիւն ազնաւական զար-մին Տիւգեանց անուն գեղագիր ու ծեռագիր սքանչելի աւեսա-ւասիրութիւնը, զոր 1814ին, հեղինակած է Պոլիս Տիւգեանց ապարանքին մէջ, Դուկս Օղուլսանեան։ հմուտ պատուելին Այս աշխատասիրութենէն առած ենք 136 էջը զտնուած «Տիւգ-եանց նիւղագրութիւնը», ուր նշանակուած են Սարգիս Տիւգէն մինչեւ Միհրան Տիւգ։



Յաջորդ եջին վրայ կը զսմուի Տիւգեանց փառաւոր

Գերդաստանին ճիշդագրութիւնը



Ահա Տիւզեաններու տապանագիրներուն
կարեւորները բուականի կարգով
Ա.

Այս է տապանի հանգստեան, մհամակ. Տիւզ Սարգսի, որ փոխսեցաւ ՚ի Քս. յամի 1721 Ածձ.:

Այս է տապան հանգստեան Սահապայարի(*) թոռ,
Խմկուհուն, որ փոխեցաւ 'ի Քս. թվին ԾՃՀ. 1721:

Յովիաննու, Հանց անուանելոյ, որ էր Հայր՝ Մօրն,
Պր. Միքայէլի Տիւզեանց

Հանցըս այս , այր իմ նախահայր
ՅԱԼԱՄԱՆԱԳ էր արանց այր .
Դերի անկաւ եկաւ յայս վայր .
Ի մանկութենէ մինչ միայն կեար .
Տէր բատացաւ Սահապ այեար
Պարոն Խաշուկ զայր բարերար ,
Որ զգՀանցըս որդի արար .
Հանքակնքոց կըշորդ արար :
Նորին կամօքըն հայրաբար .
Ամուսնացեալ յաշխարհաբար
Ընդ նարզիսըն համարարբառ .
Բերաւ զաւակըս բեղմնաբար .
Միշտ յաստուծոյսն էր կամակար ,
Կարգի նորին կամակատար ,
Կայսրէն եղեւ աստետափառ
Այլ միզարգեն կենաց կատար
Նմահաս 'ի Քս . Յ . Տ : 1735 .

Եղիշեաց ՚ի ԳԱՅ. Յ. 3. 1735.
Իսկ ՚ի մերումս ՌՃՑՐ (1184-1735) ՚ի 68րդ հա-
սակի իւրոյ:

(*) Սահապը այսու ծառօթ. - Տապանագիրները նոյնութեամբ դրուած են:

Թ.

Յօհաննէսի, որ էր ուղի Տիւզ Սարգսի, եւ հայր
պարոն Միքայէլ Տիւզեանց
Ճարտարապետ սա ոսկերչից,
եւ բանաստեղծ համարուեստից.
Զքնաղ 'ի հնարս մեքենայից,
Շնորհաւոր Յոյն իմաստից,
Ատենախօս էր պերճ բանից,
Ճռուոմ 'ի ճառըս ներբողից,
'Բնէ ունէր պարզեւք մարզից.
Ողորկ, ընդուառ, առանց վարժից.
Ուղղափառ էր յանկասկածից ?
Սերտեալ 'ի վէճն Քրիստոս պաշտից.
Փոյթ յարաժամ զերմն ազօթից
յԱստուածայնոցն անխոնջ կըրից.
Վասն այն օրհամն, որ արկածից,
Զ'եղեւ սըմա յանպատրաստից,
Զի հանդերձեալ էր միշտ երկնից,
Արքայութեան յահտենից:
Ննջեաց 'ի Քս., Յ. Տ. 8. 1744,
Իսկ 'ի մերումս ՌՃՇԳ
'ի 58րդ ամի հասակի իւրոյ:

Ե.

Հռիփսիմեայ Դսեր Հանցի, որ էր Մայր պարօն
Միքայէլի Տիւզեանց.

Քրիստոսի այս աղախին,
Բամբիշ Տիկին էր բնածին.
Թռիչս ունէր մըտաց նըրբին

Անհասական այլոց թեւին,
Բերան ասէր Գիրս Ալպէրտին.
Պատմէր ըզպրակս Սովիերին.
Եւ ազօթեց Բուրաստանին,
Ասէր զաւուըն պատշաճին
Թարգմանիչ էր Խրթնի բանին.
Խտրադիմաց, ըընազըննին
Սուր խոյանայր 'ի Խորհըրդին
Քաջատեսէր զելս աղազին.
Ո'չ միանգամ իբրեւ զԱյրին.
Զաւուր պարէնն ետ աղքատին
Իսկ չկայ մընայ միանգամին
Հատոյց ի ծընունդ իններորդին:

Ննջեաց 'ի Քս. Յ. Տ. 1738, իսկ 'ի մերումն
ՌՃՇԳ. 'ի վետո.ի ԺԱկ 'ի Յնրդ ամի հասակի իւրոյ.
'ի ծննդեան իններորդ զաւակին:

Այս տապանագրին առաջին տողերը գաճով լեց-
ուած, անընթեռնի դարձած էր. շատ մեծ դժուարու-
թեամբ դանակով քերթելով յաջողեցայ կարդալ:

Նախանձուտ ձեռք մը յանդգնած է այս սրբապըղ-
ծութեան դիմել, ձիշդ ինչպէս, առ նախանձու կը մրո-
տեն ձեռագիր թանկագին զրքերու յիշատակարան-
ները, և անոնց տեղ կը զըն իրենցը, և կամ բոլորո-
վին բնաջնջելով կամ պատոելով կը բաւականանան:

Այս վանտալութիւնը, մարմար տապանաքարերու
վրայ կը գործուի յաճախ, տապանագրին ջարդ ու փը-
շուր ըլլուելովը. և կամ արձանաքարին գլորմամբ
անդունդներու մէջ, և կամ հողին տակ թաղուելովը:

Զ.

Ես էի դուստր մեծատան,
Մարիամս Տիկին Ազնուական
Դուստր եմ ազգին Բերագորեան,
Հայր իմ Ոհաննէս, նոյն սեռական.
Մեզ ընկալաւ որդեգրական,
Սապայար Խաչուկ աղան
Իբր հարազատ իւր էական.
Հիւանդացա անրժշկաւկան
Թառամեցա խոտոյ նըման.
Յաւն պատեց մարմինս զանազան,
Հողիս մարմնոյս բաժանեցան.
Քսան ե ամեա եհաս վախնան.
Խիստ տարաժամ ւ'անհասական,
Եւ եգին գրոյս անշարժական,
Հայոց մեծաց շարագրական,
Հազար հարիս Զ թըզական.
Քրսան եւ Բ Ապրիլի ամսեան,
Պատահեցաւ օրս մահուան.
Որք հանդիպիք յայսըմ տապան
Ասացէք հոգւոյս ողորմեան.

Ծանօթ.— 1180=1731 թուին. 25 տարեկան հասակին մէջ մեռնող պարմանուէին, Հանցի եւ Նարկիսի աղջիկը, եւ Միքայէլ աղայի մօրաքոյրն է:

Է.

Բերսաբեալ, Մօրբուեր Պարօն Միքայէլի Տիւզեանց
Զունայն աւուրս այս աշխարհի,
Լըցոյց մահուամբ փութանակի.

Կամփոյ(ց) զաչս իւր յաստեաց աստի
Թողիալ զընկերն որբ եւ այրի:
Զոտանաւորս յիշատակի,
Ետու գրբել տապանագրի.
Զի նընջեցեալս յիշեսցի
Ի անուն շիրմիս մի ջնջեսցի.
Ննջեաց 'ի Ք. Յ. Տ. 8. 1742
Իսկ 'ի մերումս ՌձՊ.Ա ի փետ.ի 2
'ի 27րդ ամէ հասակի իւրոյ:

Ը.

Մեծի Պարօն Միքայէլի, որ եր որդի՝
Ցովիաննու Տիւզեան

Մարմնով ամփոփի յայս սըգոյ տապան
Տիւզեանց Միքայէլ վեհն ազնուական,
Որ արդեամբք գործոց՝ փառաւոր իշխան
Բարեաց՝ հարկաւոր, չարաց՝ անպիտան.
'Ի Տայոց նախնիաց Հայոց սիրական.
Քաջաղէմ, անձնեղ, տեսլեամբ վեհական,
Բարուք բալզրութեան ցանկալի մարդկան.
Նեղելոց Ազգիս՝ նեցուկ, օգնական,
Քաջ հմուտ բանից զիտնոց բաւական,
Զեռաց հանճարով պետ անզուգական,
Կուռ ականակապ զարդուց պըճնութեան,
Կազմիչ, յօրինիչ արքայից պատկան:
Արքայից հընզից Երկրիս պետութեան,
Մըտերիմ ծառայ գրտեալ սիրական.
Իբր ոսկի, ւ'արծաթ գործք իւր փայլեցան,
Զորս 'իբով քննել եդաւ ոստիկան,
Յորս եկաց 'ի կեանս իւր արդարազան

Երկնից արքային յերկիւղն անսասան
Ծընաւ բարեշնորհ որդիս, իւր նըման,
Յազորդ իւր գործոց, եւ պայծառ անուան,
Եհաս 'ի հասակ ծերութեան ծագման,
Զամ մի ողջոյն ետ լուրջ զդման 'ի տան,
Հոգելից անձամբք աղօթից պաշտման
Մինչեւ ընկալաւ զերջանիկ վախճան,
Լուսոյն երջանիկ փառաց տեսութեան,
Վասն հոգւոյ սորա լինելոյ արժան.
Աղօթք արարէք եղբարք պատուական,
Նաեւ գուք գտչիք հանգիստ յաւիտեան,
Ննջեաց 'ի Քս. Յ. Տ. 1783, իսկ 'ի մերումս ՌՄԼԲ,
յօգուստոսի 17, 'ի Կրդ ի ամի հասակի իւրոյ:

Թ.

Խսմի Խարունի, կողակցի Պարոն Միքայէլի Տիւզեանց
'ի սոյն հանգստեան մարմնոյ զերեզման,
Կնքեալ պահպանի. յետ բարի մահուան.
Խսմի անուանեալ Խաթուն խոհական,
Դուստր Սրբմաքէշ Պաղտասար կոչման:
Սոյն սա Միքայէլ աղայի Տիւզեան,
Հնտիր կողակից պարկեշո պատուական,
Կին ժըրագըլուխ պըսակ առըն տան,
Տիկին բարիպաշտ կարօտից պաշտպան:
Մայր գըթած գտեալ իւր որդւոց համայն
Ծընեալ սընուցեալ սիրով զամենայն
Զամ մի ողջ կեցեալ յետ առըն մահուան,
Ցիսնեւչորս ամաց ժամանէ վախճան:
'ի յաջմէ դըրից առըն կայ թազման
Հնդ նըմա խնդրէ աղօթից ծեր բան.
Յընդազմէ դասիլ Փըրկին գալստեան
Փառս երգել յաւէտ սուրբ երրորդութեան:

Ննջեաց 'ի Քս. Յ. Տ. 1784, իսկ 'ի մերումս
ՌՄԼԳ. 'ի հոկտ.ի 11, 'ի ծդ. որդի ամի հասակի
իւրոյ:

Ժ.

Թերեզիայ, Դսեւ Հանցի, որ էր Մօրենն
Միքայէլի Տիւզեանց

Թերեզիաս ընտիր կուսան
Ունէր փափաք սորբ կուսութեան,
Եւ որում գայր իւր տեսութեան,
Լինէր քնաւ անտեսական:
Փափաքանաց իւր կատարման
Շնորհիւ Տեառն առանձնական.
Նոր օրինօք հըրաշական,
Հասոյց օրհասըն մահական.
Մինչ մերձեցաւ օր իւր նընջման
Սննանչ երէց մի յարգական
Եկեալ 'ի տուն յանկարծական
Ցայտնի ասաց զօրըն մահուան:
Նա ետ ուխտել գուխտ կուսութեան
Աստուածածնին Էնծայութեան
Զանձն ընդ հոգւոյն աւանդութեան
'ի լերդ ցաւին ճարակութեան
Ննջեաց 'ի Քս. Յ. Տ. 1737

Իսկ 'ի մերումս ՌՃԶԶ 'ի 17րդ ամի հասակի իւրոյ:

Ժ.Ա.

Կարապետի, փոքր եղբօր՝ պարոն Միքայէլի Տիւզեանց

Յազնէ Տիւզեանց, թռոն էր հանցի,
Առոյգ անձամբըն մըտացի.
Աշխոյժս ունէր ծեռամբացի.
Չ'էր հիտեւակ մարդ կանացի:
Համբերատար, Առաքինի
Անոխակալ ամենայնի
Քաղցրաբարբառ յոճըս բանի
Պարծանք Ազգին իւր հայրենի,
'Ի գործ ճրգանց իւր վաստակի,
յԱրքունական փողերոցի.
Պայծառ փայլէր հանգունակի,
Լուսանըշոյլ աշտանակի:
Յարմատանալ իւր հաստի,
Տուաւ պտուդ բարի բարի.
Այլ թանչ ախտիւ վաղ թառամի,
Մինչեւ հասեալ յատուկ հաս(ա)կի.
Նեցեաց 'ի Քս. Յ. Տ. 1768
Իսկ 'ի մերումս ՌՄՇէ 'ի մարտի 30
'Ի 40րդ ամի հասակի իւրոյ:

Յակոբայ(*) փոքրիկ եղբօր՝ պարոն Միքայէլի

Տիւզեանց

(*) Համանուն Յակոբ Զէլէպին, որ 1820ին, իր երկու եղբայրներուն Կարապետ եւ Պօղոսի հետ Կեսարիոյ Յ. Կարապետի վանքը դրկուած է, թաղուած է, նոյնպէս հոս, եւ սակայն տապանագիր յունի: Անզիր բարերէն մին ասորն է, եւ սակայն

Մանուկս ընտիր Յակոբ Տիւզեանց
'Ի մանկական իւր վաղորդեան,
'Ի տիպ կերպին նըմանութեան
Նըշանս առնէր մեծի վայլման:
Մինչդեռ մանուկ էր վեցամեան.
Գուշակն եղեւ հեռի մահուան,
Եւ մըսիթար մօրըն ննջման.
Հօր իւր լինէր բանիւք ազդման:
Այլ ժանտամանն օրհասական
Այս բանական Արեգական
Վաղ բան զգիծ միջօրական
Մուտս եցոյց յայս գերեզման.
Հանգեաւ 'ի Քս. Յ. Տ. 1738
Իսկ 'ի մերումս ՌՄՇէ 'ի նրդ ամի
հասակի իւրոյ:

Ժ.Պ.

Հոկիփսիմեայ, Անդրանիկի պարոն Միքայէլի Տիւզեանց

Որ հին օրէնս պատուիրեաց,
Զառաջաւորըս սեպհականեաց,
Նոյն եւ զնախնիս իմ զաւակաց:
զՀոկիփսիմէս առեալ փոխեաց:
Նուիրեցի նորին կամաց
Զերեխայս իմ յերախայրեաց.

Ո՞րը: Իր կեանքի վերջին օրերուն Եւրոպա օդափոխութեան զընացած էր Խտալիոյ Վիչէնցիա քաղաքը կը մեռնի, եւ մարմինը կը փոխադրուի Պոլիս, եւ կ'ամփոփուի իր ընտանեկան դամբարանին մէջ՝ 1847 թուլիս նին:

Փառս ետու հրամանաց
Փառաւորչին անդ անդրանկաց:
Հան(գ)ևու ՚ի Քս. Յ. Տ. 1747
Խսկ ՚ի մերումս ՌՃՂԶ (1196)

՚ի հոկտ. ի 16, ՚ի ժրդ ամսեան հասակի իւրոյ:

Ժ.Թ.

Երանուհւոյ, որ էր Տոյր Միքոյէլ Աղայի
Տիւզեանց

Յայս տապանի մահու դընի
Երանուհի Տիկին Արի
Դուստր բարի, Տիւզեան սեռի,
Քոյր Միքայէլ մեծ աղայի:
Տունկ բանեղէն ճոխ տեսակի,
Գեղափթիթ ՚ի հասակի,
Վայելլացաւ սուրբ պըսակի.
Պըտղաբերեաց զորդիս բարի:
Գառմի(*) թուեալ յազգ Արամի,
Էլ ՚ի կենաց մատաղ ամի
Խղխայթ մահու վիոյթ թառամի
՚ի սուգ թողեալ զայրըն այրի:
Արդ, Տէ՛ր Յիսուս ողորմեսցի
Զհոգի սորա յինքն ընկալցի,
Որ հաւատով, յուսով էր լի,
Սիրով էին ըզմայլեսցի:

(*) Գառմի = ԱՄԻ + ԳԱ = 1220 + 4 = 1224 ԷԼ = 37
տարեկան հասակին վախճանած:

Ննջեաց ՚ի Քս. Յ. Տ. 1775, խսկ ՚ի մերումս
ԹՄԻԴ Յունիսի 2, օր ուրբաթ՝ ՚ի ԼԵ՛ՐԴ ամի՞հասակի
իւրոյ:

Ժ.Ե.

Օրագիւղի հիւսիս կոյս, Երլըզի պարխապներու
դրացի, Պէտիկրատի հին գերեզմանատան մեջ.

Տապանս է Մովսէսեան Յովսէփաղային Նարկիլինեան

Սիրուն հարազատ տեսլեամբ բարե(ց)իր.
Մովսէսեան Յովսէփ ծընունդ հոգեկիր.
Յանի գաւառէն նախնիք գահընտիր,
՚ի Տրապօն պանդխտին յերկիր:
Անտի թի առեալ այս Շուշանակիր
Բընակ իւր ընտրէ զՊօլիս գահակիր
Ականց եւ ուկւոյ յարհեստ բարձընդիր.
Վարքն առաքինի նախանձու գըրգիռ,
Տիւզեան Միքայէլ նըմին պատուադիր,
՚ի փեսայ դստերն առնու սիրալիր.
Յորդիս բարգաւաճ թուանց ՚ի խընդիր
Հասանի ցաւոց աղէտք ծանրակիր,
Վեցեակ տասն ամօք մինչ վաստակակիր,
Կոլէ ՚ի հանգիստ քունն Աստուածագիր.
Յուսով արթննայ նընջէ անձան(ց)իր
Աստ ՚ի շաբաթու եղեալ յարկակիր:
1806 սեպ.ի 20 ԱՄԾԵ

Նոր Նոր (Ճնունդ 1746)

Ժ. (ա)

Որ երկնից արքային անարատ պահօնեայ,
Եւ չորից օսմանեան բազաւորաց ոսկերչաց եւ դքամոց
նարացն օրացն? (տրոցն) պես.

Թողեալ որդւոցն օրինակ բարեաց հանդիսից
զԱրդարութիւն
Զանաշառ եւ զանյեղաչար բարերարութիւն
եւ զիմայիւն ոսկւոյ եւ գահու
Արհամարհեալ՝ առ աստեղացն բոցով, եւ առ
սէր Ազգին
Յովիհաննէսի Զէլէպոյ Տիւզեան
Հայրենի առաքինութեանցն պարծանաց
Անմիսիթար որդիքն ժառանգաւորք պար առեալ
Յողբածայն եւ 'ի սեւազգիստ երամէ
Տառապելոց եւ իմաստնոց եւ ամենայն լաւաց
լաւագունին 'ի հարս
Կառուցին զայս արձան անմահացելոյն արդեամբք,
հանել նուէրս զջերս եւ զան հատ արտասուս եւ զկա-
րօս սրտից:
Ծնեալ 'ի 1749 փոխեալ 'ի 1812 Ապր. 19

Ժ. (բ)

Ծնեալ 1749 ՌՃՊՀ յապրիլի 24 (ա)*
Տապան Ազնուազարմ Յովիհաննու, որդւոյ
Միքայէլի Տիւզեան
Կորոյս բուրաստան զիւր հայր եւ պաշտպան
Կորոյս զիւր պարծանք բաղաքս թիւզանդեան

(*) Տիւզեանց զերդաստանի պատմութեան մէջ կը զտնեմ,
զը թուի թէ՝ առաջին անգամ սոյն զիրը արձանագրուած, եւ
վերջէն, սրբուելով, յետագայ տապանազիրը կը կարդանք
այսօր:

Որ բարերարող որբոց եւ այրեաց,
Յոգունց սիրեցեալ յիւրոց, յօտարաց.
Որ տպաւորող զտիալ առաքինսեաց.
Բարեզգեաց վարուց զիեզոց, զխոնարհաց,
Զաղբատասիրաց, զաղօթասիրաց,
Զուսումնասիրաց, և զազգասիրաց:
Յանիւ հոլովեալ կենցաղոյս չարեաց,
Գիտաց հետեւիլ բարւոյն մշտակաց,
Եւ զերկնաւորացս զմեծութիւն փառաց,
Ընդ երկնաւորացն յօդել մեծութեանց
Զհողանիւթեացս զնոխութեան բարեաց,
Հստ որդւոց լուսոյ յանանց յեղուլ գանձ
Պիտ փողոց կարգեալ ոսկւոյն արքունեաց,
Միշտ հաւատարիմ կըշող իրաւանց
Հընգից ծառայեալ արքայից մեծաց,
Երկնից արքային ծառայ անմոռաց,
Բայց տես եւ զպսակ ելից իւր յաստեաց
Զի եւ յիտ մահուն հանճարեղ զիտաց,
Աստ անմահ կանգնել ոյիշատակ արդեանց
Անդ զիւր մահ փոխել բնդ անմահից կենաց,
Վախճանեալ ի 1812, ՌՄԿԱ. յԱպրիլի 9, ի հասա-
գի ԿՊ=(63)ամաց:

Ժ. 2.

Մարիամ Փուլնեան, Յովիհաննէս Զէլէպւոյ ամուսին,
Մայր մեծարոյ Տիւզեանց

'ի քանդակել ճարտարին
եկաց առ նըմին հրեշտակն հայոց, ասի.

Գրեա՛ մանաւանդ հրեշտակացն մայր .
Աղքատաց զթովք եւ տրովք .
Ճոխեց խորհրդական հանճարով
Առատն հոգւով Տնօրէն Տեսչութեան
Սիրելին կենդանի ՚ի սիրու
Ծածկի ընդ շիրմաւս յաջաց որդեկացն .
Ծնեալ յամի 1737
Հանգուցեալ ՚ի 1818 նոյ . ի 17

Ժ.Ը.

Գայիանեայ, դսեր՝ պարոն Միհայէլի Տիւզեանց

Այլ հրաման իմ Արարչիս .
Կարգեաց զայս ինձ ժամ օրհասիս,
Յողբերգութիւնս երկանց յաստիս
Անդէնն երկնից ինձ արգասիս .
Դու ընթերցող տապանագրիս
Մի ասեր, վայ, մեռանողիս .
Զի ինձ մեծ է սէրն Յիսուսիս,
Քան զառօրեայս անցաւորիս .
Ննջեաց ՚ի Քս . Յ . Տ . 1773, իսկ ՚ի մերումս ՌՄԻԲ .
Յնսի . 26, ՚ի 17րդ ամի հասակի :

Ժ.Ը.

Երկրորդ Հոկտիմեայ, դսեր պարոն Միհայէլի
Տիւզեանց
Հոկտիմեայ մեծի նըման .
Փոքրիկն ՚ի ծեւն իւր մանկութեան.
Զաւակ փայլուն բարենըշան
Դըստրիկ քաղցըր իմ խընդութեան:
Գելոյր միշտ խօսս աղօթական ,

Բեկբեկէր բանս աստուածական,
Փափաք ունէր աղքայութեան,
Տըղայ գոլով սակաւամեան:
Զերմախտացաւ զաստ մահական
Վառեալն ՚ի սէր զօդ կատարման :
՚ի միութիւն անմեկնական
՚ի մաքուր լոյսն անմահական :
Հանգեաւ ՚ի Քս. յամի Տեառն 1747 (*)
Իսկ ՚ի մերումս ՌՄԻԲ ՚ի փետրվարի 17, ՚ի 6րդ
ամի հասակի իւրոյ :

Անտօնի, որդւոյ պարոն Միհայէլի Տիւզեանց

Մեծն ՚ի փոքրիկ իւր դիպակին,
Անտօն զաւակըս տարփալին.
Ի դալար տիս ծաղկ' հասակին
Թառամեցաւ յախտէ ծաղկին :
Զըղջական ողբն յիշատակին .
Անջինզ մընաց յիւրում սըրտին
Ի'արքենի տիպ կերպարանին
Կենդանի ինձ ՚ի տեսակին :
Երախայ էր ժամանակին,
Այլ ցոյցս ունէր մեծամնձին .

Առաւ կամօք Տեառն Արարչին
Յանարժանեացս այն զաւակին :
Հանգեաւ ՚ի Քս. յամի Տռն . 1763
Իսկ ՚ի մերումս ՌՄԻԲ .
՚ի Դեկտ. Լ. Զըդ ամի հասակի իւրոյ :

(*) Հայկական թուականը՝ 1213 = 1764 նիշ է. 1747ը քանդակողի սխալ կ'երեւի .

ԹԱ.

Աստէն հանգչին այն երկոքին
Մանկունք պարօն Սերոբէին,
Որ Հիւրմիւզեան բարի տոհմին,
Փեսի Տիւզեան ազնիւ զարմին:
Փեթրակ կոչիւր մեծ և'առաջինն
Երկորդն Անտօն եւ նորածին,
Որք զարկու ցեալք ցասմամբ ծաղկին
Թըռեան 'ի Դրախտըն վերնային:
Յամի Փրկչին 1774 ի նոյ.ի ամսոց
Ծնեալ 176(5) ՌՄԿ. Անպ.ի 24

ԹԱ.

Տապան Ազնուազարմ Անտօնի, որդւոյ՝
Միքայէլի Տիւզեան

Զիա՞րդ մթագնի ոսկեհեր արփւրյա լոյս ակնապարար
Առ ինչ կողոպտի տունս Զէլէպեաց պարձանք բա-
ջափառ
Զի դու տարաժամ ծառքեցեր ժանհօրդ զվեհս 'ի
պայքար:
Միթէ ո՞չ զիտես թէ սա ընտանեաց էր պետ եւ պատ-
ուար
Ի սա ապաւէն ուսումնասիրաց յոյս թերակատար:
Ո՞չ սա այն իցէ որով ճոխանայր Ռդոմպեայ կաճառ,
Նախանձէր և՛Ռբիէ նորագիւտ յերգոց բաղցրալուր
Քնար.
Ո՞չ սա այն իցէ . որ զեղիկոնայ իմաստանեմ պար
Հրաւիրէր 'ի գալ 'ի մեր կորդացեալ լեռըն բարձրա-
ծայր:
Օ՞ն, եկ ողբ ասից ընդ քեզ Տուն Տիւզեան, ընդ քեզ
վըշտահար

Զի սա ո՞չ եհաս մօտալուտ մահուամբ այնմ զոր
տենչայր «
'ի հասակի 48 ամաց:
Վախճանեալ 1814. ՌՄԿ. վետ.ի 14 (Տեառնըն-
դառաջին)

ԹԱ. (բ)

Ծնեալ 1766 սեպ.ի 14 (*)
Սիրտ տաղտկացեալ յամենայն աշխարհի
եւ յերկնից անձկով հալեալ, որ զիւր
եւեթ բաղցրախօս բնար ունէր ընկեր
Լուռ միայնութեան, երաժշտական
Մատանց բազահմուտ եւ նորագիւտ
Խաչիցն հայոց արուեստող:
Անտօն Զէլէպին Տիւզեան

Յանկարծահաս անկեալ զբօքն
Վերջին երեկոյ, եւ քուն
Հանգեաւ աստ մարմնով 'ի խոր ամայութեան,
'ի մռայլ ստուերաց մահու, անմահից արուեստական
որ զմայլեալ հոգւով յերկինս:
Սիրասուն որդիք նորա յօրինեցին զայս
Քնարան . առ եղօքն սիրելոյ, առ սէր
'ի սուգ մեծարանս
Փոլսեալ 1814 վետ.

ԹԱ.

Ծնանի յամի Տեառն 1763

'ի դ(բ)կտեմբերի
Թորողեա Տիկին, յազգէ Տոհմական,
Դուստր ազնուական Տիւզ Միքայէլեան,

(*) Տապանաբարին վրայ այսօր կը կարդանք:

Յուսով ամփոփի 'ի մահուն տապան,
Մինչեւ զարթիցէ յաւուր գալստեան.
Կրթական գտեալ 'ի մարզս հոգեկան,
Բազմադէպ վշտաց տարաւ յաղթական
Քաջիկ համբերեալ յօրէ ծննդեան,
Սիրով Հաստողին համեմեաց համայն:
Արդ վայելեսցէ 'ի վերին խորան
Յամս անաւարտ կեանս անվախնան:
Եւ դու վերծանող շիրմիս հանգստեան
Թեւօք աղօթից լիզիր օգնական:
Վախճանի 1802 'ի յունիսի 26

Ի՞՞.

Մարիամու զսեր Միհայէլ Աղայի Տիրեանց
Ես Մարիամ դուստը՝ մեծի
Տիւզեանց յարգի Միքայէլի,
Մինչ ըստ կարգի յաշխարհ մըտի.
Զայն իբր երազ անցեալ զըտի,
Զի 'ի ծնանելն իմ անդրանիկի,
Փիւնիկ հաւուն ըզփործ առի.
Արդւոյս կենաց դուռըն բացի.
Յետ ինչ աւուրց ես նընզեցի.
Զամըս քըսան միայն կեցի.
Զունայն աւուրս այս խոտեցի.
Անանց կենաց փափաքեցի,
Յուսով փրկչին յայն դիմեցի.
Եղբարք եւ Քորք իմ սիրելի,
Եւ բնթերցողք այս դամբանի
Անդրեմ ի՛ ձէնց հայցուած բանի
Փոյթ փրկութեան գոլ արժանի:

Ննջեաց 'ի Քս. Յ. Տ. 1788. ի մերումս ՌՄԼէ-
յօգոս. ի վախճանի ի 20 ամեայ հասակի:
Իր անդրանիկին ծնունդ տալով, ինք քսանամեայ
ծաղիկ հասակին անանց կեանքին փափաքով կը դի-
մէ Փրկչին.

Տիրեանց պատուելին՝ ներհուն դաստիարակ
Դուկաս Օղուլիսանեանի կողմէ պատրաստուած տա-
պանագիր մը

Կրտսեր Տիրեան Սարգիս Զելկապի
Ի հողոյ աստի ունայնութեան,
Յոր իջանեն փառք աշխարհի,
Դալարասցի յորոտալ փողոյ
Գարնանաքեր Յարութեան:
Ծաղիկ կայտառ անուշահոտ.
Քաղցր եւ զըւարթամիտն յամենայնի
Երից թագաւորաց ցանկալի:

Տեղոյ անձկուրեան պատճառաւ, սիփուած՝ Գուրու-
Զեմեկի գերեզմանատան ընդհանուր տապանա-
գիրները չկրցինք զետեղելու

ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԵՂԱԾ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1798ին, Մհամ. Ալիքսանի գուստը Անսա և Հաճիօղլուի
գուստը՝ Սուլթան՝ երկու խաչ մին 150, միւսը 125
տրամ

1815ին Անտոն Զելէպի Տիւզեան՝ մէկ ճաճանչաւոր
ոսկեզօծ խաչ 165 տրամ:

1841ին, Յակոբ Քիւքճիխանյեան մէկ ճաճանչաւոր ոս-
կեզօծ արծաթ խաչ 440 տրամ:

1846ին, Միւթէվէլլի Պետրոս Ամիրա Քիւրքճիխանյեան
իւզարերից մանիշակագոյն մեծ արծաթապատ Աւե-
տարան:

1849ին, Միւթէվէլլի Մկրտիչ Էֆ. Քիւրքճիխանյեան
նուիրած է մէկ ճաճանչաւոր ոսկեզօծ արծաթ խաչ
625 տրամ, ինչպէս նաև մեծ ջահ մը 48 մոմիոց:
Եղիս Կիւմիւշեան՝ մեծ պրիսմակներով 5 բիւրեղեայ
կանթեղ:

Տեղապահ Հոգելոյս Տ. Նիկողայոս Արքապակ. Աղասեան՝
մէկ հմիփորսն:

Հոգելոյս Տ. Գրիգորիս Ս. Արքապակ. Յովհաննէսեան՝
եպիսկոպոսական զգեստ:

Երեւում Փափաղեան՝ մեծ պրիսմակներով 2 բիւրեղեայ
կանթեղ, 16 ատեանի նստարաններ, մեծկակ ըն-
կուզենիք զրասեղան մը, միջակ պարզ սեղան մը,
Ծննդեան մեծադիր պատկեր մը:

Գառնիկ Զիվէր Կարապետեան (այժմ Տ. Յովսէփի ե-
պիսկոպոս Կարապետեան՝ տասներկու զանազան կան-
թեղներ:

Հրանտ Քիշմիշեան ութ կանթեղ:
Հաճի Յովլակիմ աղա Ծննդեան փոքրադիր պատկեր մը և
Տիկին Սրբուհի Տօղրամաճեան, արծաթապատ Ս. Խաչի
պատկերով մէկ փոքրադիր Աւետարան:
Լեւոն Տօքմէճեան՝ 2 փայտեայ ոսկեզօծ մեծ ծաղկա-
մաններ:

Տիկին Թէֆարիկ Հացագործեան՝ մէկ ատեանի ժամա-
գիրք:

Տիար Պարթև Յակոբեան 2 ընկոյզեգոյն գրակալներ:

ԶԱՆԱԶԱՆ ԹՈՒԾԿԱՆՆԵՐՈՒ ՄԵջ ԵՂԱԾ
ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

23 Ժամարարի զգեստներ նուիրած են Տիւզեան Զէլէ-
պիներ, և Տ. Ներսէս վարդապետի և Տ. Սուքիաս Ա-
քնյո. Պալրգճեանի ծեռամբ, Յովհաննէս Յակորօփ,
Տէր և Տիկին Կարապետ Զիվէր Յովսէփիեան Ապր-
գիս Արապեան, Այրի Տիկին Տիրուհի Մօմճեան։
Նրանտ Քէշիշեան, Աւագ Խորանի մեծ վարագոյր մը,
Մ. Աւանեան՝ Ս. Յարութիւն մատրան մեծ վարա-
գոյր մը։

Տիկիններ՝ ելպիս Մինէճեան, Ելպիս Զիվէր Յովսէփ-
եան, Նուարդ Շիշմաննեան, Սիրանոյշ Մազլըմեան և
Տիկին Վիթալիս ինչպէս նաև Օր. Երանուհի Ստե-
փանեան խորհրդանոցներու վարագոյրներ։

Տէր և Տիկին Կարապետ Հալաճեան՝ Ս. Սեղանի համար
մեծ զորգ մը, Տիրացու Երուանդ՝ մէկ սէտճատէ։

Հին Ա. Ծնունդի պատկերին արձանագրու.

թենէն բաղրած է

Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյս նուիրեց մհաս . Սահակեան մհաս . Եղիստրեթ՝ կողակցւոյն հօր ։ Խաչատուրեան Նահապետին, 'ի յիշատակ հանգուցեալ ծնողացն իւրոյ , 1871 մարտ 28.

Նոր Ծնունդի պատկերին արձանագրութենէն

բաղրած է

Նուիրեց Ս. Խաչ եկեղեցւոյ Գուլռու . Զէշմէի Տիկին էլպիս Երեւում Փափազեան 'ի յիշատակ իւր մօր հանգուցեալ Բուրուլ Ա. Գամպէրեանի :

Նկարիչն է հանգուցեալ Միմօն Եազրնեան
1904 Դիկ . 5ին օծուած է :



Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ նորոգութեան
սոյն առքիւ հետեւեալ նուիրատուութիւնները
եղած են:

Լիրս.

Տիար Արամ Չննողեան	50
» Քերովթէ Բլատեան	50
» Կարապետ Գույումճեան	50
Տիարք Տիգրան և Անտոն Օհանեան եղբարք	35
Նառլեան և Լութիիան ընտանիքներ	25
Տիար Միսաք Նարիեան	20
» Յարութիւն Ճշմարտախօսեան	10
» Ստեփիան Ստանպօղեան	10
Աւագ շաբթուան պհակներէն	40

Հոս կ'արժէ ի մասնաւորի յիշատակել թէ՝ նախորդ Թաղական Խորհրդոյ ատենապետ Տիար Կոպեոնիկ Գաւագեան իր ծախքով նորոգած է Երեւման Ս. Խաչ եկեղեցւոյ աջակողմեան պահարանը :

Տէր և Տիկին Կարապետ Հալաձեան նախապէս իրենց ծախքով վերաշինուած զանգակատունը՝ այս առթիւ ներկել տուած են :

Մասնաւոր յիշատակութեան արժանի է եկեղեցւոյ Ժամակոչ ԿէլվէցիԱւեախ Գրիգորեան, որ իր շատ անձուկ քսակէն հինգ ոսկի նուիրած է, իրու այրի կնոջ լուման :

Հոս զանց առնուած են 5 ոսկի և անկէ վար նուէր առուղներու անունները :

ՀՀ Ազգային գրադարան



NL0414103

